

Universitäts- und Landesbibliothek Bonn

Hay lezowi owġġagrakan daser

Ghazikian, Arsenio

Venetik, 1923

urn:nbn:de:hbz:5:1-163839

Goussen

ՐԱԵՆ Դ. ՊԱԶԻԿԵԱՆ

3297

ՀԱՅ ԼԵԶՈՒԻ

ՈՒՂԴՈԳՐՈԿԱՆ ԳՈՍԵՐ



ՎԵՆԵՏԻԿ

ՄԻՒԹԱՐԵԱՆ ՏՊԱԳՐԱԾՈՒՅՆ

1923

Goussen 3297

Գալուստ Յաշին

ՀԱՐՍԵՎ ԴՐԱ ԱԶԻԿԵԱՆ

ՀԱՅ ԼԵԶՈՒԻ

ՈՒՂԴԱԳՐՈՒԹՈՒ ԳՈՒԵՐ



ՎԵՆԵՏԻԿ

ՄԻԹՈՐԵԱՆ ՏՊԱԳՐՈՍՈՒԻՆ.

1923

3297



ԵՐԿՈՒԻ ԽՈՍՔ

Փափազողներու խնդրանքին զոհացում
տարու համար՝ հարկ տեսնուցաւ « Բազմա-
վեց »ի մէջ հրատարակուած մեր դասախո-
սուրիշներն արտատպել։ Առող վրայ ոչքե-
ցինք աւելցնել այրութենի դասերը՝ զր
պատրաստած եինք տարիներ առաջ աշու-
կերտորեան համար, բնեղայներով և օրի-
նակներով ձնիացներով։ Ծրագրինիս բոլորա-
վին պարզուած կամ բնեղայնուած յէ դեռ,
այսպիսի գործեր մէկ անգամով յին կա-
տարելագործուիր։


Նպատակնիս բանասիրուրիւն ընկել յէ,
րեւ երբեմն շատ մօտեն քերած և մտած
իսկ ենք անոր շնորհ ներս։ Աւդագրուրեան
հարցը աւագ կարեւորուրիւն ստացաւ մա-
նաշանի երեսանեան ձեռնարկին վերջ, որ
կը ձկրտի ոչ րէ ուղղագրուրեան դժուարու-
րիշներին հարրերու, այլ նոր ու նոր խոշեր
յարուցաներու և աղասադերու թեզուն իր
հիւներէն, տասնեւնինեցդարեան գրուրեան մեր

ո՞նք ոչ ձեւը վերիվայր տասկածերով և այ-
շակալերով:

Սահակի և Մեկոսի հարազատ զարակ-
ների՝ տաճերով հանցարձ առ երեսամենան
կառավարութիւնը առեւ համակրանք ոչ սկր
պիտի զգուշանան անշոշտ այդ աղջատ մե-
րանուարենեն, եւ զրեն այնպէս ինչպէս զրեր
են իրենց անման յիշատակաց արժանի նախ-
նիքը: Մենք մեր ամեն կարելի չսեբերով
պիտի աշխատինք դիշրացներու այն բանի մը
չենին դժուարութիւնները՝ որոնք անգետները
կ'ահարենեն:

Երեւ այս մեր ձեռնարկը՝ հանդիպի ներո-
ղամիտ քաջալերուրենան, նետզնետէ պիտի
հրատարակինք յաջորդ պրակներն աղ:

Հ. Ա. Գ. Ա. Ի. Ե. Ա. Ա.



Հ Յ Յ Ա Ե Զ Ա Խ Ե

ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ ԴԱՍԵՐ

Ա.

Նոր հրատարակուած բանաստեղծական
հատորիկի մը ճակատին վրայ «մռունչներ»
բառը տեսայ. հարցուցի հեղինակին թէ
ինչո՞ւ ջէով զրեր է «մռունչ» բառը: Պա-
տասխանեց թէ Մարկոսն ըստ. նուէն
վերջ չ գիրը կու զայ եղեր:

Նոյն կերպով մոտածող Մարկոսներ ան-
շուշտ պակաս չեն. դարձեալ մեր լրա-
զրութիւնը կայ՝ ուր չայ եւ չկ չատ յաճախ
կը չարչարուին յանպէտս փոխանակուե-
լով: Թո՞ղ լրազրութիւնը՝ նոյն սխալները

կը վիտան նոյն իսկ գրական արժաւանիքը ունեցող զիրքերու մէջ, և 1919ին հրատարակուած բանաստեղծական ուրիշ հատորի մը մէջ տեսայ մեջել բայց, զոր մեջել կը գրենք մենք, սովորական սխալ-ներ են զեղչը՝ զեղջ զրել, բրդիչը՝ ըրթել, չշունչը՝ չշունչ, հաշելը՝ (այս ինքն հառաչել՝ մարդոց) զրել հաչել, որ շուներուն յատուկ է:

Այդ անտեղութեանց դարման մ'ընելու յուսով՝ սոյն դասերուն առաջինը պիտի յատկացնեմ չայ և չկ զրերուն, պարզ ուղղագրական՝ և ոչ թէ բանասիրական՝ տեսակէտով։ Աաչափը միայն ըսեմ որ չայ զիրք՝ թաւէ, կրկնակ. «չուառ, բշուառ», համազօր եւրոպական ch = tch ին, որ է ըսել մեր թ = ին, ch = կն = թ = չ. - չնար = կնար = բառորդ = չորս, են: Իսկ չ միջակ զիր է. ասոնց նուրբն ալ է ձ. որոն ուղղագրութիւնը զիւրին է:

Հետեւեալ շարքերուն մէջ պիտի տեսանենք յստակ, որ նուէ վերջ ուր չայ կու գայ, ուր ջէ, պիտի դնեմ արմատները միայն, զանց ընելով ածանցութիւններն ու բարդութիւնները.

Կ2

Անտերունէ, անտէր
 բնիշնէ, բնչել, պոսալ կենդանեաց
 զանչել, կանչել
 զեռն
 դդնչել, դդչել, խոխոջալ ջուրի
 դանչիւն, դանչել, թնդալ. — ցնել
 զոինէ, զանչել, իշու զոալ
 բանէ, բանչը, խիթ
 բանչել, արթնցած առեն այլանդակ ձայներ
 հանել
 բառանչել, սաստիկ հառաչել
 ինչ,
 խանչիւն, խանչել, զոալ իշու
 խնչել, քիթ սրբել
 խոնչիւն, խոնչել, խոալ
 կանչանէ
 կանչել
 կառանէ, ցել, պոչոալ
 կնչել կամ զնչել, ճուալ խոզի
 կնչիւն, կանանց մեղկ' ծեքծեքուն ձայնը
 կոինէ, չնչին ձայն
 կոնչել, մորմոալ
 հոչնէ, հոնչիւն, հոնչել
 հոնչիւն, խոնչիւն, խոլոտց, կոկորդի ձայն
 ձոինէ, ձոնչիւն, ձոնչել
 մազկոինէ, հոգեվարք
 մանէ
 մինչդեռ
 մնչիւն, մնչել, մեղմ ձայն հանել
 մոռունէ, մորնչիւն, մորնչել

յորսանիչել. եւս՝ յորսանչել
 շունել, շնչել
 շոխել, շոնչան. չարխի Փէլքը եւ ձայնը
 ունելը. քիթ
 ունելը, յընչաց քերել. արհամարհել
 չինչ. ունինչ.
 սինչառ. քիթը կտրած
 սրանչ. - եղի, ևն
 տենչ. - չանչ. - չալ
 վինչել. քթէն ձայն հանել
 փոնչիւն. - չել. փոնգտալ, խոշոր հազար, սպառ-
 նալ, ևն:

Ն. 9

ականչ, ականչել, շականչել. ականջ տնկել
 ակարանենան
 բանչար
 բարբանչ, բարբանչել
 երինչ
 երմէչակ. վայրի կանկառ
 չանչ
 խինչիւն, խրխնչիւն. խրխնչել ձիերու
 խղոնչ
 խնչոյք
 խոնչ
 խոնչայի
 կինչ, կինճ
 դողանչիւն, դողանչել. զանգակներու
 մշոնչեան
 մնչել, մնչիկ, մնչուկ. լուռ մունջ, լոիկ մուջիկ.
 մրմնչել, մրմնչել
 նինչ, ննչել

շշունչի, շնչել
 դրշունչի, շրջնչել
 ունչ, յատակ, գետին
 պահանչ, -ել
 յինչ, քունչ, չնչել, չնչան, չիչոց
 վաղանչել, երկար աշխատիլ
 վաղնչոց, -չական, հին
 վտարսնչել, ապօտամբիլ
 վրենապատպշակ, այծու պէս պապտչելով խըր-
 ինչալ
 վրենին, վրենչել, ձիու խրխնչալը
 տանչ, - անչ, - ել
 տուրենչնային
 տրտունչ, - չանչ, - չել, տրտնչալ:

Ահաւասիկ նչ, եւ նչ ունեցող մեր զրե-
 թէ բոլոր բառերը, որոնց համար ուեւէ
 կանոն մը սահմանել կարելի չէ: Բայց
 որովհետև չայի եւ ջեփ սխալը հոս չէ
 միայն որ տեղի կ'ունենայ, պիտի ամփո-
 փեմ ստորեւ չայով եւ ջեռվ եղած բոլոր
 միւս բառերն ալ, անսովորները միայն
 թողլով դուրս:

աղաչանչ. - չել
 ամաչել, ամչնալ
 աջառոց, մարդահանոյ
 աչը, հին

նաւաչ. ձայն
 բաշոյ. պզտիկ ծի, թայ
 դանեղաչել. երերալ
 դդչիւն, - չել. ջրի ձայն
 գեղչ, գեղչել
 բաւել. բերնէ թափուք ըսել աղօթքը
 բառաչ. - չել. ո. թառանչ
 զչարիլ. նեղուիլ, զայրանալ
 բաքչի. բոլոր չի վերջացող բայերը
 բռչի, փախչի, խրտչի. եւն
 ինչ, խախողի չեչը
 ինչակ. մոյթ, նեցուկ
 ինչափառ. խէչեփար, չաղանող
 ինչ. արգելք
 ինչառորիւն. կովերու, եզներու կաղ քալելը
 ինչքոր. խոճկոր. խոզի ձագ
 ինոռչ
 ինչակ
 կակաչ, հարսնուկ ծաղիկը
 կակաչել. աքաղաղին պոռալը
 կաչաղակ.
 կառաչել. կառաչ. պոռալ
 կարկաչ. - չել. ջուրի, լոյսի, ձայնի
 կոչ, կոչել
 հաչիւն, հաչել, հառաչել. և ոչ շան հաչելը
 հառաչիւն, հառաչ. - չել
 հոչակ, - ել
 հանեաչի, սենանաչ
 ձիչ, ձչիւն, ձչալ
 մարրուչ. ճարտար
 յաչաղել. նախանձիլ
 շաչ, շաչիւն, շաչել
 շառաչ, շառաչիւն. - չել
 շչել

ուն
 ունինել
 ունսար
 շակերտ
 շաման
 շամիչ
 շանարդի. անարգ
 շառ, չառեր. ֆիւան
 շար
 շափ
 շել. խաղողի ճզմածը, գիրու
 շիզ, ջլշիկ, ջլշիկան
 շիտ. ծիտ, ճնճուղ
 շիր. չորցուցած պտուղ
 շիք, չքանալ
 շմեշկ. հողաթափ
 շնաշխարհիկ
 շոր
 շորրեկ
 շորքոտաեկ
 շու, շուել
 շուան
 շուառ
 շուխայ
 շուշ. հոյն, զողալ. զզբէճըք
 շուրդի. ուր շատ չի գտնուիր
 չքաշոր
 չքմեղ
 չքնաղ
 պապանել. կապիկի՝ այծու ձայն հանել
 պշրանք. պշրել, զարդարուիլ, ևն
 վայերուչ
 վաւ, վաչ. սայլ, սայլի ծածկոյթ
 վարիչ, եւ բոլոր իւ վերջացող բայանունները,

փրկիչ, ազատիչ, են
տուորիլ
փշել
բէքշել, քճքճել, բգքտել:

Զ

աղջամուշդ, մթութիւն
աղջիկ
ամրուդ
անցեղջ, չպղացող
անուրից
անջրսկետ
աչալուրիջ
աչ
աչողուրիւն
առաջ
արջ
արջառ
արջնարոյր, սեւ զոյնով
արջնիկ, սեւու զնոտիկ
բաջարանք, — դել, ցնդաբանել
բողբոջ
բջիջ
բջջանք, բզզանք մնդուաց
գաղջ
գեղջուշկ
գեջ, գիշական, թաց
դողիոջ
դրդջինե, դրդնիքն, դրդջումն, պառաւներու
տուտոց

եղչիւր
 եղչերու
 երչանիկ
 զեղչ, զիղչ, զղչալ
 զեղչանիկ
 իշանիկ,
 ինիուչիւն, - չանիք, - չել
 իեղերչական. ցաւագին
 կրկչառայն. կարկաչող ձայնով՝ կաքաւի պէս
 հաջիւն, հաջել. շան հաջելը
 մարմաչ, - չել. քերուբատիւ
 մէջ, միջին, եւն
 մրչիսն, մրչիւն
 յաջող
 յաջորդ
 յառաջ
 յորչորչել
 շեղչ. կոյտ, դէզ
 շիջանիկ. մարիւ
 շուրջ, շրջել
 ողջունել
 ոչիկ
 ոչին. փայտի կապոց
 որչ
 շիղչ, շղչիկ, շղչիկան
 պաղպաջուն
 պղպջակ
 չախիկ, չաղիսիկ. չախչախանիք
 չան
 չարաց
 չալր. սաստիկ անձրեւ
 չամր. կեր, ուտելիք
 չամուկ. ջատուկ, կախարդ կին
 չայլ, - լել. լալ, կոծել

չամբ, - նալ
 չառագով, - ել
 չառուի
 չարդ, - ել
 չեռանիի, շեռնուլ
 չեր, - չերանիի
 չերմ
 չիլ. չիպ
 չին. ծեծելու գաւազան
 չիրդ, չրդիլ. ժիր, ժիր ըլլալ. ետեւէ ըլլալ
 չոյիր, չոյորել. ժողով անասնոց. ժողովել
 չոյն. գաւազան
 չոկ, չոկառ
 չոչ, միջ
 չով, չովանալ. ուռճանալ
 չորդան, չորդան. խողովակ տանիքի կամ հըն-
 ձանի
 չորեակ. մարախի տեսակ մը
 չորի
 չուրակ
 չուրինակ. ոստայնանկ
 չուխտակ
 չուր
 չնար. քնար
 սոկոչ. ամուլ
 վերչ
 բաչ
 բրբիչ, բրբչալ, եւն:

Ահա չայով եւ ջէով մեր բառերը, կամ
 անոնց մեծագոյն մասը, վասն զի շատ
 կարելի է որ աչքս կամ մոքս վրի-

պածներ գտնուին. անդրադարձողը կրնայ
աւելցնել իր կարգին:

'Կառնալով առանձնաբար ջէ եւ չայ
զրերուն, առաջինը լծորդ է դ-ի, առերդ՝
ստերչ: — թ-ի. րորք՝ րորչ. — ձ-ի.
կիճա՝ կիճչ: — ձանձիուն՝ ձանձիուն. —
խառնադան՝ խառնադանչ: — զէճ՝ զէճ: —
աղիչ՝ աղիճ: — աղչիկ՝ աղջիկ. — րաճիճ՝
րջիչ: — խնձոյք՝ խնջոյք, եւն. — տ-ի,
աղտամուրտ՝ աղջամուրչ. — ձ-ի. ձող՝ ձող:
կամ ձիս. — քորմ՝ քորչ բառերու մէջ:
Դարձեալ զրաբարի բոլոր բայերուն ապ-
առնի եւ ստորագասական յոզն. երկրորդ
դէմքերուն մէջ լծորդ է ց-ի. եղիցիք, ե-
ղանիցիք, լիցիք. լինիցիք. եղիչիք, եղանի-
չիք, լիչիք, լինիչիք, այսպէս բոլոր բայե-
րուն մէջ: Դարձեալ հուլովմանց եօթներորդ
խառնին մէջ եւս կը մտնէ, սեռականին
եւ մանաւանդ նախողիւ վերջահոլով տրա-
կանին մէջ. ի տեղուց, յայգուց, յանցրուց,
եւն. զարտուղիներէն ալ՝ կնոչ, ներուջ, տա-
րչ, զեղչ, տուրելնան ձեւերուն մէջ, եւ
դեռ ուրիշ հոլովներու, որոնց մասին տես
զրաբար ընդարձակ Քերականութիւն մը:
Արտաբերումը պէտք է ըլլայ աւելի մօտ
ձեի քան չայի: — Երբեմն իրմէ առաջ՝

իրը շչող զիր՝ աւելորդ ու զիրը կ'առնէ.
յրշունք, որցիլ, եւն. իրը թուանշան՝ կ'ար-
ժէ 900:

2

Այս զիրը իրը ժխտական մասնիկ կը
զրուի թէ զոյականներուն եւ թէ բայերուն
սկիզբը. չուսու, չժողովուրդ, քահանայ,
չցիշտ, չերև չերև վասն չերև յաշտ առներ
(Եզնիկ): Այս զիւրին է. դժուարինը՝ բա-
յերու ժխտականն է որ քիչ բացառու-
թեամբ զրեթէ բոլոր մեր զրողներուն խոչ-
շնչուսն՝ խոջներակն և քար զայթակդու-
թեան դարձած է, այնքան պարզ ըլլալով
հանդերձ, որու մասին Այտքնեան 1866-էն
ի վեր կը սոսչչ, բայց եւս քանիցս առիթ
ունեցանք դոնչելու անոնց ականջին:

Ծախնը որ չ զիրը ժխտական մասնիկ
մըն է, եւ իրը այդ՝ հաստատական բայի
մը վրայ զրուելով՝ պիտի փոխէ զայն
ժխտականի: Արդ թողլով բայերուն ժիւ-
տական ներկան եւ անկատարը, որոնց մա-
սին պիտի խօսինը քիչ վերջ, առնենք
միւս ժամանակները: Տեսայ, հաստատա-
կան. չտեսայ, ժխտական. (ինչպէս տես՝

չտես. կար՝ տկար). պիտի¹ չտեսներ, պիտի չտեսնէի. երեւ չտեսնեմ, երեւ չտեսնէի. տեսնել՝ չտեսնել, տեսած՝ չտեսած, եւն: Առնենք ձայնաւորով սկսող բայ մըն ալ. շորեցի, պիտի շորեմ՝ շորեի, երեւ շորեմ՝ շորեի. շորել, շորած, շորող, եւն, եւն: Պարզ է, այնպէս չէ. եւ սակայն՝ բացէք ոհւէ թերթ մը, ոհւէ գիրք մը, եւ պիտի գտնէք յի տեսաց, չ'ըրաց, երբեմն նաեւ յի ըրաց, պիտի յի թերեր, կամ ըպիտի, յի պիտի թերեր, երեւ յի թերե, յի թերել, եւն, եւն: Ինչպիսի անհեթեթութիւններ, մինչ խնդիրը շատ պարզ, շատ տարրականօրէն դիւրմբոնելի է. ունինք հաստատական մը, ժիստական պիտի ընենք. լաւ. մասնիկնիս է՝ չ. առնենք հաստատականը՝ ղնենք սկիզբը ժիստական մաս-

1. Ոչ թէ բախտ տեսմեմ, ինչպէս կը տեսնենք շատ յաճախ թերթերու եւ զիրքերու մէջ. ոփտի զիմազուրկը ոյժ չոնի չայ զիրք շալկելու. շալկեց, ուր պիտի շեշտենք. չոն հոս ղնոզը չ'պիտի կ'արտասանէ. բայց ո՞ր բազմայն զիրք շեշտուած է երբեք երկրագունաժիս վրայ: Ինուահայերէնը լոկտոք է կ'ըսէք. բայց չ'ըսէք լ'ոկտոք է, այլ լոկտոք է, չան չէ որ կը շեշտէ, այլ են, որ ընդունակ է շեշտի: Եթէ պիտին հարկ է յայ առնէ, միւս ընկերները եւս երեւ, բող պէտք է առնեն, եւ մենք փոխանակ ըսելու երեւ բերեր, բող բերեր, ըսելու ենք բերեր, բող բերեր, այլանդակութիւն մըն ալ աւելցնելով... եղածներուն վըայ:

նիկը՝ եղաւ գնաց. բերի՝ լրերի. ըրի՝
լրի:

Մեր զրագէտները՝ որոնց մէջ ոտանա-
ւոր զրողներ ալ կը զտնուին, կը զրեն
լր բերի, լր տեսայ, ժխտական մասնիկ-
ներն հեռացնելով իրենց բայերէն. ճիշտ
իրր թէ զրէին. լր տես, լր քահանայ, ար
կար, ար զես, կը տեսնէք այլանդակու-
թիւնը. մենք ալ զրած կամ թարգմանած
ենք քանի մը տող ոտանաւոր, եւ մեզի
ալ հանդիպած են այդպիսի ժխտական
ձեւեր, բայց զրած ենք ըլտեսայ, ըլրերի,
ըլրի, ինչպէս զրած ենք տրկար, արգես,
արձեւ, եւն:

Հիմա անցնինք ժխտական ներկային
եւ անկատարին, բայց թողունք որ հեղի-
նակաւոր ձայն մը խօսի նախ.

« Զ զիբը զրաբարի մէջ բացասական
շինող է ամէն բայի ժամանակի համար
անխտիր. չտեսանեմ, չտեսանեի, չտեսի,
չտեսանել: Բուն հին ատեններէն կը տես-

1. Զարմանաւին այն է որ ընթերցարան կազմողները
երր արտասպումներ կ'ընեն՝ իրենք զիբենք իրաւասու
կը կարծեն ուզածնին անխդօրէն ընելու: Եսոյն բանն
ըրած էին մեր մէկ զրբէն կտոր մը առնելով. լրծադրե-
ցի՞ն, լրիմցոցի՞ն ուզիր ձեւերը փոխելով լը ժաղդեցի՞ն,
լը խմցոցի՞ն հեթանոս ձեւերուն...

նուի որ աւելի ընտանեկան լեզուի էր
յոհանանել, փոխանակ՝ ոչ տևանել, եւ ար-
դէն ընտանեկան լեզուաւ գրողներուն քով
շատ աւելի յաճախ է չ քան թէ ոչ: Աի-
ջին դարերու աշխարհիկ լեզուին մէջ ոչ
մակրայը զրեթէ ի սպառ վերցած է, մինչեւ
որ ժե, ԺԲ դարերու մէջ երեւան կ'ելլէ
նոր ձեւ բացասական մը՝ էական բայով
եւ ի նախդրով¹. Զե ի հասանել, (չէ ի
հասնիլ) չի հասնիր. չեաք ի լսել, չէինք
լսեր. չեմ ի զար, չեմ ի զար: — Յետոյ
ԺԳ դարու մէջ կը զանենք հիմակուան
բացասականը առանց նախդրի՝ Զեմ վախ-
եար. չես հախանձիր:

Այդ ի նախդիրն հիմայ միայն միա-
վանկ բայերու վրայ մնացած է. Զեմ ի
տար, չես ի զար:

Նոյն ի նախդիրն է դարձեալ սահմ.
ներկ. եզ. Յդ գէմքին զարտուղութեան

1. Նոյն ձեւով և նոյն նախդրով կը ձեւանար երրեմն
նաև հաստատաւան խօսքը. — Խասիաթն զառանձին
զործն է ի տալ. (ԺԲ դար), այսինքն խասիաթ՝ յա-
տուկ զործն ըսել է: Եսինք են ի զար ի վերայ մեր.
(Ե դար) վրանիս կու զան: Դուք զամարն այլ յայրել
եք ի տալ. (Ե դար) տաճարն ալ այրել կու տար. —
որոնց բացասականն էր բնականապէս: Զե ի տալ յեն
ի զար. յեք ի տալ: — Ասոր ալ չիմը չին զրաբարէն
է: Դին ի ծառել է (Նոյն).

պատճառը, կ'ըսենք՝ կրճատմամբ՝ ինք չի
լսեր, չի մնար. իբր թէ ինք չէ ի լսեր,
չէ ի մնար. կամ իբր թէ չ'ի լսեր, չ'ի
մնար»: (Այսնեան. Քննակ, Քերակ.):

Ուրեմն մեր բուն հին նախնիք հաս-
տառական ձեւ մը ունէին որ կը կազմուէր
էական բայով եւ ի նախդրով. առնենք
բուն իսկ նախնեաց օրինակը. ի ծաղկել է:

| | |
|-------------|--------------|
| եմ ի ծաղկիւ | եմք ի ծաղկիւ |
| ես ի » | էք ի » |
| է ի » | են ի » |

| | |
|----------|-----------|
| եմ ի զաւ | եմք ի զաւ |
| ես ի » | էք ի » |
| է ի » | են ի » |

1. Կախնիք՝ բուն հիները՝ սաստիկ ատելութիւն մ'ու-
նեցած են միշտ իւ կրաւորակերպին դէմ. եւ ոչ միայն
նոյն ձեւ չզգո՞ները միշտ եւ ի կոփին, լինիմ, լինել,
մեռանիմ, մհանել, են, այլ նոյն իսկ կրաւորականները,
«պարտ է որգոյ մարդոյ մատնել, չարչարել, մեռանել
եւ յերիր առուր յանել», մատնել, չարչարել կրաւ բայիր
են, եւ պէտք էին ըլլալ մատնիլ, չարչարել. եւ տեղ
մը՝ ուր ստիպուած էին անպատճառ իւ ձեւը զրծածել,
որպէսզ չզործածեն այդ ատելի ձեւը՝ ոճով մը կ'ըսեն.
«որդի մարդոյ ոչ եկն պարտ առենչը, (պաշտիւ), այլ
պաշտել», են. ՏԵ ՏԵՐՎԻՇ եւ ՏԵՐՎԻՇ բայիրն են: Մենք
Հոս ի ծաղկել է, բուն կրաւ. ձեւովը զրինք:

| | | | | | |
|-----------|----------|--------------|------------|----------|--------------|
| <i>եմ</i> | <i>ի</i> | <i>ուտել</i> | <i>եմը</i> | <i>ի</i> | <i>ուտել</i> |
| <i>ես</i> | <i>ի</i> | <i>»</i> | <i>էր</i> | <i>ի</i> | <i>»</i> |
| <i>է</i> | <i>ի</i> | <i>»</i> | <i>են</i> | <i>ի</i> | <i>»</i> |

Այս հին ձեւին վրայ ժԱ.-ԺՅ դարերու
մէջ ժխտական նոր ձեւ մը երեւան կ'ելլէ.

| | | | | | |
|------------|----------|---------------|-------------|----------|---------------|
| <i>չեմ</i> | <i>ի</i> | <i>ծաղկիլ</i> | <i>չեմը</i> | <i>ի</i> | <i>ծաղկիլ</i> |
| <i>չես</i> | <i>ի</i> | <i>»</i> | <i>չէր</i> | <i>ի</i> | <i>»</i> |
| <i>չէ</i> | <i>ի</i> | <i>»</i> | <i>չեն</i> | <i>ի</i> | <i>»</i> |

| | | | | | |
|------------|----------|------------|-------------|----------|------------|
| <i>չեմ</i> | <i>ի</i> | <i>զալ</i> | <i>չեմը</i> | <i>ի</i> | <i>զալ</i> |
| <i>չես</i> | <i>ի</i> | <i>»</i> | <i>չէր</i> | <i>ի</i> | <i>»</i> |
| <i>չէ</i> | <i>ի</i> | <i>»</i> | <i>չեն</i> | <i>ի</i> | <i>»</i> |

| | | | | | |
|------------|----------|--------------|-------------|----------|--------------|
| <i>չեմ</i> | <i>ի</i> | <i>ուտել</i> | <i>չեմը</i> | <i>ի</i> | <i>ուտել</i> |
| <i>չես</i> | <i>ի</i> | <i>»</i> | <i>չէր</i> | <i>ի</i> | <i>»</i> |
| <i>չէ</i> | <i>ի</i> | <i>»</i> | <i>չեն</i> | <i>ի</i> | <i>»</i> |

Մինչև ԺԿ դար ի նախղիքը կ'իյնայ,
եւ թ զիքը որ լծորդ է լ-ի, զայն կը փո-
խանակէ (Ռուսահայերէնը լ-ը կը պահէ。
չեմ տեսել) եւ կ'ըլլայ չեմ ծաղկիր, չես
ծաղկիր, չէ ի ձեւն ալ ամփոփուելով կ'ըլ-
լայ չի։ Այս չի-ին մէջ կայ էական և

բայը։ Զայնաւորով սկսող բայերուն առջե
բնականաբար չի պիտի փոխուի չ'-ի, չի
ուտեր= չ'ուտեր, չի ըներ, չ'ըներ, չի
ըսեր, չ'ըսեր, եւն։ Շշող զիբերուն քով
ալ նոյնպէս կը մնայ չի. չի զգար, չի
սկսիր, չի շտապեր, եւն։ Միավանկ զար,
ասալ, շալ բայերուն քով կը մնայ դեռ ի
նախողիբը, եւ մեծ տգիտութիւն է զայն
ուամկական աղաւազութիւն կարծելը. չեմ
ի զար, չեին ի տար, չենք ի լար, շտա
տելի գեղեցիկ են քան չեմ զար, եւն,
ձեւերը։

Ժիտական անկատարը զիւրին է, չեի
զիտեր, չեիր զիտեր, չեր զիտեր, չեինք
զիտեր, չեիր զիտեր, չեին զիտեր։ Քար
գայթակղութեանը ներկայի Յդ դէմքին
մէջ է։

Ամփոփելով ըսածնիս, ուրեմն բայերու
մէջ ունինք երեք ձեւ ժիտական. չ, չի,
չ' և պիտի զործածենք առհասարակ բու
լոր բայերուն հետ՝ բաց ի ժիտական սահմ.
ներկայի Յդ դէմքէն։

Չեմ բերեր, չես բերեր, Չի բերեր. չեմ
ուտեր, չես ուտեր, Չի ուտեր = Չ'ու-
տեր։ — Միւս բոլոր ժամանակներու մէջ
պարզ չ. չեի բերեր. պիտի, եթէ չբերեմ

չրերել, եւն: — յէի ուտեր, չկերայ, պիտի,
եթէ չուտեմ, չուտէի, չուտէր, եւն. եւն:
Ուշ գնելու է դարձեալ որ ժխտ, սահմ.
ներկան չշփոթուի ստոր, անկատ, ի հետ,
ուրիշ է չ'ըսեր, ուրիշ է ըսէ՛ր. առաջինը
ժխտ, ներկայ, որուն առաջին դէմքը՝ է
չիմ ըսեր, որ է ըսել էական բայ կայ.
երկրորդը ստոր, անկատ, որուն առաջին
դէմքն է ըսիի, դարձեալ շեշտին եւս նաւ-
յելու է. ժխտականը սկիզբը կը շեշտէ,
ստորադ. ը վերջը: Յաճախակի գործուած
սխալ մըն է դարձեալ չէր տեսնուիր, չէր
ըներ, փոխանակ ըլլալու չէր տեսնուիր,
եւն: Այս մասին աւելի ընդարձակ պիտի
խօսուի և-ի դասին մէջ. սաշափը միայն
ուշ գնելու են աշակերտները որ անորոշ
եւ անցեալ դերայներով կազմուած ոեւէ
բաղադրեալ բայ, որ իրմէ առաջ կամ
վերջը էական բայ կ'ունենայ, միշտ և ով
կը գրուի. չեմ տեսներ, չի տեսներ, տեսեր
եմ, տեսեր էի, չէր տեսեր, տեսեր էր:

Ժխտական սահմ. ներկայի այս պար-
զուկ կանոնին չզիտութենէն ինչ անհեղեղ
սխալներ կը գործուին ամէն օր լրագիր-
ներու մէջ՝ նոյն իսկ մեր լաւագոյն գրող-
ներէն. կը գրեն չկրնա՞ր, ցիտե՞ր, քո՞ր,

ըռզե՞ր, ըսել ուզելով յի՞ կրնար, յի՞ զի՞
տեր, չ' լլար, չ' ուզեր, չ' լսեր, չ' լներ, եւն:
Ե՛առաջարկեմ իրենց որ այդ ցուցանքաւոր
ձեւերը չգրած՝ անզամ մը արտասանեն,
եւ ապա զրեն. իրենց իսկ արտասանուա
թիւնը պիտի սորվեցնէ ուղիղ ձեւը. վասն
զի ոչ մէկ հայ բերան պիտի կարենար
երբեք արտասանել այդ ճիւաղային ձեւով:

Բ.

Զարթնում. յարդածածկ. յառնած. յենած.

Շաերի 23դ թիւին մէջ (1919) զարր-
ենում եւ վերազարենում ցուցանքներուն
մասին «նոր ոճիր մը եւս» խորազրով
յօդուած մը զրած էի, եւ այսպէս կը
սկսէի.

«Հայ լեզուին ջարդարաները՝ միշտ
անխոնջ ու զործունեայ՝ նոր ոճիր մը եւս
զործեցին այս օրերս, սպաննելով հայ
լեզուի կենսական օրէնքներէն մէկը...»:

Միայն ձակառամարտի մէջ էր որ անկէ
վերջ տեսայ ուղիղ ձեւը, այն ալ շնորհիւ
խմբազրապետին, որ ինը անձամբ ուղ-
ղած էր: Միւս բոլոր թերթերը շարունա-

կեցին եւ կը շարունակեն միեւնոյն սխալը,
եւ ովկ կրնայ տպահովել թէ պիտի չշա-
րունակեն ասկէ վերջն ալ... քայց մենք
անգամ մըն ալ փորձենք, սիրո հատցը-
նենք, զրենք, կարելի է վերջ ի վերջոյ
դարձի գան... եթէ ոչ ուրիշ բանի՝ զոնէ
վասն մերոյ ժառարիս:

Ուրեմն զարբեում եւ վերազարքեում՝
իրր զոյական՝ անհեթեթ սխալներ են,
ասիկա պէտք է ըմբանեն զրագէտներն ալ,
աշակերտներն ալ: Վասն զի օրէնք է հայ
լեզուին մէջ, որ յաւելուածական զիր ու-
նեցող բայերէն երբ ուզենք ո՛և է զոյական
մը շինել, ածանցումը պիտի ընենք այդ
բայերուն կտր. ի արմատին վրայ, որ միշտ
պարզ կ'ըլլայ: (Բայ մը երկու արմատ ունի,
արմատ ներկայի, եւ արմատ կատարեալի:
Արմատ մը պարզ կ'ըլլայ, երբ այս երկու
արմատները նոյն կ'ըլլան. Օր. րող-ում.
արմատ ներկայի, բոդ արմատ կատարեալի
նոյնալէս րող. որով պարզ է. — տես-
(ան-եմ), արմատ ներկայի տես, արմ.
կտր. ի՝ տես, պարզ. որով կ'ըսենք րողու-
րին, տես-արան, տես-ուրիշն, ևն: Ար-
մատը ածանցեալ կ'ըլլայ՝ երբ այդ երկու
արմատները նոյն չեն ըլլար. կարդ-ամ

արմ. ներկայի կարդ. արմատ կտր.ի՝
կարդաց. գործ, գործեաց: Կատարեալի արմ.
մատը բայի մը կատարեալ եզակի երլորդ
դէմքն է):

Արդ զարր-ն-ում բայն ալ մէկն է
այդ յաւելուածական բայերէն, որուն և
գիրը կ'իյնայ պարզ կամ արմատական
(կատարեալի խումբին) ժամանակներուն
մէջ, եւ ըուն արմատը կ'ելլէ երեւան որ
է զարր. կտր. զարրեայ. ապ. զարրեայց.
հրմ. զարրիր. անց. գերը. զարրոցիեալ. (այս
չորսերն են պարզ ժամանակ ըսուածները):
Նոյն կանոնը կայ նաեւ աշխարհաբարի մէջ.
փախ-չ-իմ կամ փախ-ն-ում բայերուն
չ եւ և զիրերը յաւելուածական են եւ
կ'իյնան պարզ ժամանակներուն մէջ, որով
եւ կ'ըսենք. փախայ. փախիր, փախած,
փախեր: — Ընթեռնում բայը նոյն խում-
բէն է. արմատ կատարեալի՝ ընթերց, որմէ
ընթերցարան, ընթերցում, ընթերցանուրիւն,
եւ ոչ թէ՝ ընթեռնարան, ընթեռնում, ըն-
թեռնանուրիւն. բարձիմ կամ բարձում բայը
նոյն խումբէն է, ուստի եւ իր ըուն ար-
մատովը կ'ըսենք բարցուս, և ոչ բարչուս
կամ բարեւուս. — ձեսն արկանել բայէն՝
ձեռնարկել, ձեռնարկուրիւն, ձեռնարկ. —

երկիր պազմել բայէն՝ երկրպագել, երկրը՝
պազու, երկրպազուրիւն, եւ ոչ թէ երկրը
պազմենորիւն: — Եոյն է նաև զարտուղի
բայերուն մէջ, որոնց կատարեալի արմա-
տէն է որ կը շինուին քարդ բայերը կամ
զոյականները, տալ, կործ ի արմատ տու,
կամ տուր, որմէ կենաստու, բասատու,
ժառատրել, բացատրել, եւն. — զամ
բային արմատն է նկա որմէ՝ եկամուտ, ե-
կակոչ, եկուոր՝ եկատր, եկատրել, եւն. —
առնեմ բային արմատն է՝ արար, որմէ՝
արարիչ, արարած, խոհարար, չարդարար,
եւն. դնեմ բային արմատն է՝ դիր, որմէ՝
դիրք, դրուրիւն, փոխադրել, ցոցադրել,
յուսադրել, և ոչ թէ յուսադնել, եւն, եւն:

Դառնալով մեր զարր-ն-ում ին, ինչպէս
ըսինք, ինքը ևս յաւերտածական բայերէն
ըլլալով՝ իրմէ կազմուած ո եւ է զոյական
կամ բայ, իր կատարեալի արմատէն է
որ պիտի կազմուի, որ է զարր՝ ուստի
եւ անցողականը կ'ըլլայ՝ զարրոցանել,
զոյականն ալ պէտք է ըլլայ՝ զարրում:
Բարեբախտաքար մեր այս բազմաչարչար
բայը չորս հարազատ եղբայր ունի, որոնք
իրենց հարազատին տանջանքներուն են-
թակայ եղած չեն. այդ բայերն են՝

| | | | |
|--|------|--------|------------|
| ոստեռում, | որմէ | ոստում | գոյականը * |
| ցասեռում | » | ցասում | » |
| երդեռում | » | երդում | » |
| առեռում | » | առում | » |
| հետեւաբար՝ զարքեռում բային գոյականն ալ, պէտք է ըլլայ զարքում: | | | |

Քանի որ ոստում, ցասում, երդում, առում կը գործածուին ուղիղ կիրապով իրը գոյական, զարքումը ի՞նչ յանցանց ունի, որ զարքեռում այլանդակ ձեւով մեզի կը ներկայանայ իրը գոյական։ Ախալ մը գործելը շատ դիւրին է, բայց սխալն ուղղելը՝ ահագին դժուարութեանց կը բախի. տգէտ մը սխալ մըն է կը նետէ մէջտեղ, ուրիշ տգէտ մը եւս կը գործածէ, եւ ահա օրէնք կը դառնայ։

Անցնինք յարդածածկ, հողածածկ, մնա իրածածկ, ցեցոտիածածկ ցուցանքներուն։

Այն բառակերպ զազաններէն առաջինը «Ճանթ» ի մէջ տեսայ, միւս երկուքը «Ճակատամարտ» ի մէջ, եւ իսկոյն բաց նամակ մը դրկեցի «Ճանթ»ին, որ հրատարակուեցաւ (1019, թ. 11)։

Անկէ ի վեր անցան տարիներ, և դեռ նոյն զազանները իրենց խեթկիչ եւ ուս-

տախիտ կոտոշները կը ցուցադրեն մեր
թերթերուն մէջ, թողունք գրչակները,
նոյն իսկ լաւագոյն զբիչներու ձեռքով:

Հայ լեզուի տարրական օրէնքներէն է
որ երբ բառ մը պիտի ածանցենք, եթէ
ածանցը նախաղաս է՝ բառը ածանցէն
վերջ իր արմատական ձեւովը, այսինքն
առանց սղումի՝ կը գործածուի, օր. զրոխ,
անզրոխ, օգորչ՝ անօգորչ: Իսկ եթէ ած-
անցը յիտաղաս է՝ սղում տեղի կ'ունե-
նայ, օր. զրոխ, զիտաւոր. օգորչ՝ օգտակար
սէր՝ սիրելի, սիրտ՝ ս(ը)րտազին, րոյն՝
լուսաւոր, եւն: Նոյն օրէնքը նաև բար-
դութեանց մէջ. զիտահարկ, զիտատել
զիտազիր, զիտարկ, զօրագրոխ, օգտաշատ,
ազօգորչ. բազկատարած, երկայնարտգուկ,
որդեսէր, սիրակցորդ, եւն: Արնանքը ըսել
երկայնարտգկ, ազօգտ, որդեսէր, զօրագրիս
անշուշտ ոչ: Արդ ինչպէս կարելի է յար-
դածածկ ըսել. ծածկ բառ զոյտովիւն չունի,
ինչպէս չունի զիս, օգտ, բազկ, այլ բուն
ձեւն է ծածուկ. որմէ ծածկել, ծածկամիտ,
ծածկոյր, ծածկոց. իսկ երբ ածանցը կամ
բառը նախաղաս է՝ բառ նոյն օրէնքին պէտք
է ըսենք յարդածուկ, եւն, ինչպէս ըսեր
են նախնիք քողածածուկ, ամրածածուկ,

պարագածածուկի, եւն: Հիւրմիւլ իր «Արսուրականը ի Սիակերիա» զրբին թարգմանուշթեան առաջին գլխուն մէջ զրծածած է յարդածածուկ բառը, ինչպէս եւ Նորայր իր ֆրանսահայ բառզրբին մէջ¹:

Իսկ Հ. Թոռնեան «Հատընտիր ընթերցուածք»ի մէջ (էջ 79, ծան. 26) յարկեմ բային դիմաց՝ «վերնայարկը, ծածկը գոցել. վրան ծածկ դնել», կը զրէ: Հրանտ և Զապէլ Ասատուրը իրենց Բարձրագոյն Թանգարանին մէջ կ'ըսեն ծածք, Առձեռն Բառփրկն ալ ծածկոց բառին դիմաց ունի՝ «ծածք տան»:

Ըսինք արգէն թէ ծածկ գոյութիւն չունի եւ չի կրնար ունենալ ոչ մէկ կերպով: Գալով ծածքին, այս ալ չի կրնար օրինի համարուիլ. վասն զի ծածքին քէն իրը յոգնակիի նշան՝ ածանցման կամ բարզութեան ատեն պէտք է իյնայ, եւ ելլէ զուրս արմատ մը ծած, որմէ ծածել, ծածոյր, ծածամիտ բառերը պէտք է զուրս զան. ինչպէս չենք բառէն՝ չինել, չինորիւն, չի-

1. Միակ բացառութիւնը որ կայ աճխախտ բառն է, փոխանակ աճխախտով. ան ալ թիւրտի մը ձևերով մըտած անշուշտ, Եղնիկ. «Անարատ եւ անխախտուտ պաճէ զլեալսն», Ազաթանզեզոս. «Անիախտուտ մնացեալ լիութեալըն»:

հուրած, եւն: Կը տեսնենք որ այս ծածք
ձեւն ալ գոյութեան իրաւունք չի կրնար
ունենալ ըստ բերականական օրէնքներու:

Բայց որովհետեւ այս ծածք ձեւը գրեթէ
ժողովրդականացած է եւ շատ աւելի է
ասոր պէտքը, արդեօք չենք կրնար օրինաւոր ձեւ մը տալ փորձել. տեսնենք:

Հայ լեզուին մէջ օրէնք է որ յոզնաշ
կանակերտ քէն ընդհանրապէս կ'իյնայ
ածանցման եւ բարդութեան ատեն. մեղք,
մեղաւոր, կառք, կառապահ, եւն. բայց երա
րիմն ալ սէի կը փոխուի. մեղալից (մեղք
բառէն). կենսատու (կեանք բառէն). եւ
երբեմն ալ կենի կը փոխուի. այք բառէն
ունինք աչկունք. ուտք բառէն՝ ոտկունք, զիրք
բառէն՝ զրկոյք¹, եւն (տես այս մասին
մանրամասն զ, կ, ք, տառերը). աշխարհա-
բարի մէջ եւս պակաս չեն նմոյշներ. ցայտք
բառէն՝ ունինք ցատկել, քէն կեն եղած.
րզբակել կամ բզիտել, եւն, եւն: Արդ կ'ըսեմ
ծածքը իրը գոյական գործածենք այս ձեւով,
եւ ածանցման առեն՝ վերի օրինակներուն
պէս՝ քէն կենի փոխելով՝ ըսենք ծածկել,

1. Յայտնութիւն Գ. Ժ. «Երթ մոռ զզրկոյմն». Հա-
մար 8. «Եւ առի զզրկոյմն բացեալ». անդ. 10.

եւն։ Բայց այս մեր փորձը կը զօրէ միայն
ծածքին եւ ոչ թէ միւս յարկածածկ, մու-
խածածկ այլանդակութեանց։ Անոնց հա-
մար ալ ուրիշ ձեւ մը պիտի առաջարկեմ։
Մեր լեզուին մէջ կայ խաղաղել բայց՝ որ
ծածկել ալ ըսել է. եւ նախնեացմէ ունինք
ձիւնախաղաղ (ձիւնով ծածկուած), եւ հե-
աախաղաղ (հետքերը ծածկուած) բառերը.
Կարելի չէ արգեօք փոխանակ յարդածածկ
անօրէն ձեւին՝ գործածել յարդախաղաղ
օրինաւոր ձեւը. առաջին անգամ գուցէ
անախորժ թուի ոմանց փափուկ լսելիք-
ներուն. բայց երբ սկսին գործածուիլ՝
կ'անուշնան, չէ որ մարդուս ամրողջ
կեանքը վարժութեան՝ սովորութեան վրայ
փոռած է, և մեր լեզուին մէջ իրապէս
չկան սալսափելի բառեր, զորս սովորու-
թիւնը ընդելացուցած է, եւ մինք չենք
խորշիր զանոնք գործածելէ։

Մէկ խօսքով՝ յարդածածկ, մոխածածկ
այլանդակութիւնները պէտք չէ գոյութիւն
ունենան, եթէ մեր առաջարկած ձեւը հա-
ճելի իսկ չերեւայ։ Ուրիշ կերպով պէտք
է բացատրել, յարդով ծածկուած, եւն։

յառնած

Այս սահմարամետական բառը մեզի
 հրամցուց տարիներ առաջ տեղական լուրջ
 թերթ մը, «մոխիրներէն յառնած» ձեւով:
 Վերը երկարօրէն խօսեցայ արդէն՝ թէ
 յաւերշածով եւ զարտուղի բայերուն մէջ
 կատարեալի արմատէն է որ կը շինուին
 գոյականները, ըլլան անոնք ածանցեալ
 թէ բարդ: Յառնել բայց զարտուղի բայ
 մըն է, որուն կատարեալի արմատն է յար,
 ուրկէ յարուրիւն, յարուցիչ, յարուցանել
 բառերը: Արդ, ինչպէս վերը բացատրեցինք,
 իր անցեալ գերբայը՝ կատարեալի արմա-
 տէն պէտք է կազմենք, եւ ըսենք յարու-
 ցեալ, ինչպէս ըսեր է հինգերորդ դարէն
 սկսեալ մինչեւ օրս՝ ամէն ոք: Անշուշտ
 ամէն ընթերցող սահմոկեցաւ, շլմորած
 մնաց տեսնելով այդ եօթնզլիսի յառնած
 ճիւաղը, եւ բան մըն ալ չհասկցաւ, մինչ
 եթէ «մոխիրներէն յարուցեալ» ըսուած
 ըլլար, ամէն ոք պիտի հասկնար. չէ՞ որ
 հայ եկեղեցին ամէն կիրակի, եւ Յինանց
 մէջ ամէն օր կը լծորդէ այդ յառնեև
 բայց, «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»,

« յարուցեալ է տէրն ի գերեզմանէն »,
եւն, եւն :

Կնիք բանիս՝ յասնել բային անցեալ
դերբայը չի կրնար յառնած գրուիլ. ինչպէս
չենք կրնար դառնած, ուտած, տեսնած,
ընթեռնած, բանած, առնած ըսել. այլ անոնց
կատարեալի արմատովը կ'ըսենք. դարձած,
կերած, տեսած, ընթերցած, բացած, առած :
Նոյն սխալ կազմութեամբ է նաեւ յենած
ձեւը, փոխանակ յեցածի. փոխանակ կա-
տարեալի արմատէն՝ ներկայէն շինուած.
իբրեւ թէ ըսէինք բանած, կենած, զար-
մանած, փոխանակ՝ բացած, կեցած, զար-
մացած ուղիղ ձեւերուն. նոյն սխալով
կերտուած են նաեւ յենարտան, յենակտ
բառերը՝ փոխանակ յեցակես եւ յեցարտանի,
ինչպէս ունինք ուղիղ ձեւը նեցուկ բառին
մէջ, որ բուն յեցուկ է եւ յի եւ նու գրե-
րուն լծորդութենէն փոխուած նեցուկի :
Բայց այդ երկուքը այլ եւս Պարար մէշ-
հուրի կարգ անցած են, եւ ո՞վ գիտէ օր
մը քանիի՞ պիտի հասնի անոնց թիւը
շնորհիւ մեր իմաստուն գրողներուն :

Գ.

Կարդալով « Բարձրավանք »ը

Ա. Բ. գիրք

(էջը 1 - 72)

Շատ մեծ հաճոյքով եւ միանգամայն
շատ մեծ զայրութով կարդացի « Բարձրա-
վանք »ի երկու գիրքերը, հաճոյքով՝ որով-
հետեւ աղուոր բաներ կան մէջը, զայրու-
թով՝ որովհետեւ տգեղ բաներ կան մէջը:
Աղուոր բաներուն վրայ խօսողներ եղան,
բայց տգեղներուն վրայ՝ իմ տեսակէտովս՝
խօսուած բան մը չտեսայ: Այդ ոչ հաճելի
պաշտօնը ահա ես ինքս կը ստանձնեմ,
յուսալով օգտակար ըլլալ, այդ է միակ նը-
պատակս, ո՞չ միայն նոյն ինքն Բարձրա-
վանքցիներուն, այլ գուցէ եւ ուրիշներու:
Այդ տգեղ բաները՝ որոնցմէ շատերը կ'ե-
րեւան նաեւ ուրիշ թերթերու մէջ, « Բար-
ձրավանք »ին մէջ պէտք չէին ըլլալ, կամ
գէթ ես այդպէս կը սիրէի յուսալ: այդ
ահա զայրութիս պատճառը, երբ Օշական
մը կը քնանայ, կարելի չէ չսրտնիլ,

չորտմալ, չբրդիլ ի բարկութիւն։ «Երեւանէ անհամեսցի՝ ի՞ւ համեմեսցի»։

Ինչպէս զրեթէ ամէն հայ զրող, բացառութիւնները յարգելի են, բարձրավանքցիներն ալ անմիաբան են ոչ միայն ընկեր ընկերի, այլ եւ իրենք իրենց հետ։ Ամենէն ցաւալի եւ տկար կողմն է այս մեր զրողներուն։ ո՛չ մէկը կանոնաւոր, հաստատ, որոշ քերականութիւն մը ունի. կը զրէ առանց ուշ զնելու երկու տող վերը գրածին. ուղիղը եւ չուղիղը նոյն էջին մէջ, նոյն տողին մէջ իրարու զթին կը խնդան։

Պիտի չխօսիմ տպագրական սխալներու վրայ՝ որոնք կը վկանա. տողագարձի թերիներուն վրայ, ինչպէս նաև կէտաղբութեան, մանաւանդ Պէրպէրեանի յօղուածներուն մէջ. Տէրը ինք փրկէ. արդէն նիւթն ալ ծանր...։ Լջերը միայն պլոտի նշանակեմ։

Պ. Զարեան. 37. «որոնցմով իրենք սնացած են». անշուշտ սնած են ըսել կ'ուզէ. սնանիլ բային արմատը՝ սում՝ պարզէ. անց. գերբայը կ'ըլլայ սնեալ, սնած. ինչպէս ծնանիլ, ծնեալ, ծնած, մեռնեիլ, մեռած, սկսանիլ, սկսած, և ոչ թէ «ծնացած, մեռացած, սկսացած»։ Անացածը

սնանաշ բային անց, դեղբայն է. սին (պարապ, դատարկ) արմատէն, ինչպէս զարմանալ՝ զարմացած, եւն: — Պ. Պ. ի յօդուածին մէջ եւս, 71, կայ զանցանող ցերթմեներէն ձեւը. «զանցանողները պիտի պատժուին», «զանցառուները» ճիշդ բառն էր: «Զանցանել»ի խումբին բայեն ըուն մէջ կայ «տեսանել»ին ներկայ ընդուր տեսանող ձեւով՝ իրը մարգարէ. բունը տեսող է: Բայց հոս զանցանող ալ, զանցող ալ միապէս այլանդակ են:

Պ. Թէքէնան. կ'եղամ 6. մտնելը 7. տեսնաս, տեսնամ 7. 8. 11. տեսնարու, մտնայիր. 11.

Պ. Օշական. տեսնալ 35. իշնայնու 35. իշնալ 56. կը տեսնայ, (տող մը վար) կը տեսնէ 56. զտնայիր 58.

Պ. Պէրպէրենան. կը տեսնանք 16. կը զտնանք 23. (երկու տող վար) կը տեսնենք.

Պ. Գավաֆենան. պիտի զտնէ (տող մը վար) պիտի տեսնայ 72:

Գիտէ ամէն որ թէ այրերը ո՛րքան ծանրագանդաղ ըրած են մեր լեզուն. այդ չարթիքին մասսամբ զարման ընելու նպատակով է որ նախնիք՝ ինչ ինչ բառերու մէջ՝ փոխանակեր են զանոնց ուրիշ զրերու. ա-

բագ՝ երագ, երախայ՝ երեխայ, յիսնամեան՝
յիսնեմեան. մարզարիտ՝ մարզլրտայեռ.
ականչ՝ ակրնջեղ, ատակիլ, ատիկիլ, ա-
ռողանել՝ ռոռղել, խաճարար՝ խոհարար,
մոլար՝ մոլոր, եւն, եւն: Աշխարհարար
լեզուն ալ՝ իր կարգին՝ շատ բայերու եւ
բառերու մէջէ այրերը քշեր վաներ է, այդ
քար գայթակղութեան եղած «տեսանել,
մտանել, ելանել, իջանել, գտանել», բայերը
ըրեր է «տեսնել, մտնել, եղել, իջնել, գտնել»,
եւն, եւն: Արդ, ի՞նչ հարկ, «տեսնել» ընտիր
ձեւը «տեսնալ» այլանդակ ձեւին փոխելու
եւ ըսելու «կը տեսնայի, կ'իջնայի, իջնալ-
նու» փոխանակ «կը տեսնեի, կ'իջնեի,
իջնելու» ընտիր ձեւերուն: Արդէն անալ
վերջացող տիեզերը մը բայ ունինք. «ի-
մանալ, գարմանալ, գողմալ», եւն, եւն: Այս
կէտը ամէն հայ զրողի ուշադրութեան կը
յանձնեմ:

Պ. Զ. 45. «Հ'արժեր արտայայտել».
այս ձեւը մեր լեզուէն փոխ առած է Պ.
Զ. ուստահայք «Հի արժի կամ չարժի»
պիտի ըսէին. պէտք է ըլլայ Հ'արժեր.
Ժխտ, ներկան աներեւոյթով կը շինուի.
Հեմ արժեր, Հի (Հ'արժեր): — էջ 66.
«Հասկմ, Հուսկեր», ապաթարցները աւելորդ
են. հոս զրի կորուստ Հկայ: —

Պ. ՕՀ. 27. չ'ուզեց. 28. չ'ունիմ. 30,
 31. չ'ունենալով. հոս ապաթարց պէտք
 չէ՝ կը դնէ. եւ ուր որ պէտք է չի դներ.
 31. չարժեր զրադիլ. 35. չերեւար. հոս
 պէտք է բլլար չարժեր, չերեւար. ժխտ.
 ներկայ է: Խակ էջ 56. «Ճղանր», անհե-
 թեթ ձեւով: Մարգարեան կը խօսի. «Հիմա
 սիրտդ բան մը Ճղանր». եւ երկու տող
 վար. «կտոր կտոր Ճղանր սիրտդ»: Մար-
 գարեան եթէ իրաւցնէ խօսէր՝ այդ ձեւով
 պիտի չխօսէր, ինչպէս եւ ոչ խակ ինք
 զբողը. ափխազերէնի՝ մէջ կարծեմ կայ
 այդպիսի շեշտ մը. մհնը կ'ըսենք. չեմ
 րդար, չես րդար, չի ըդար, ամփոփելով՝
 չ'ըմպար. ինչպէս կ'արտասանէ ամէն հայ
 բերան. բաղաձայնի պարագային՝ չեմ
 րերեր, չի բերեր, եւ ոչ թէ չընդեմ հո-
 թենթական ձեւով: Պարզ արտասանել մը
 զբելէ առաջ՝ ուզիղին պիտի առաջնորդէր,
 ինչպէս չեմ զիտեր քանիբո՞րդ անզամն
 կ'ըսենք եւ չենք կրնար հասկցնել: Երբ
 շեշտը սկիզբն է՝ չի կամ չ՝ կ'ուզէ. չի
 տեսներ, չ'ուզեր, չ'ըներ, չ'ուտեր. (Կէօր-
 մէզ, il ne voit pas, եւն.) չեմ զիտեր
 ինչպէս բացատրել. ինչ միջոցի դիմել:
 Այդ պարագայէն դուրս՝ չի կամ չ՝ զոյտւ-

թիւն չունի. (պիտի, եթէ, թող) չուսնելը, յըներ, ջոզեր, եւն, եւն. շեշտը ասոնց մէջ վերջին վանկին վրայ է. առաջիններուն մէջ էական բայ կայ, վերջիններուն մէջ՝ ո՞չ. հաստատականը՝ պէտք է ժխտական ընել միայն, գնելով պարզ զիրը. ինչպէս կը գնենք ա զիրը. ընել՝ յընել, բերաւ՝ յըներաւ, գետ՝ տգետ, եւն: Որով ուղիղ չե զրեր Պ. Զ. 66. ք զրի. պէտք է զրել չըրի. ինչպէս կը զրենք յըներաւ, չտես, տգետ, եւն. և ո՞չ թէ ք տես, տը զետ:

Մաննիկ Պէր. 59. յի վերցնեն. սխալ՝ յվերցնեն. Օշ. 26. յնամդարսած, չպահանձեց, յնամիլ, ուղիղ. յի կրցան՝ սխալ: — Պէրպէր. 16. յի տեսնուած. սխալ. 17. չեղաւ. ուղիղ. 22. յի կայ. սխալ. 24. չպիտի չեշտուի. սխալ. պիտի չեշտուի, (ինչպէս ուղիղ կերպով կը զրեն թէքէեան, Գավաֆեան, Օշական): — 53. «Մոքէս չեղեր», սխալ. չ'ելլեր. նոյն սխալն ունի նաեւ Պ. թէքէեան. «Թորգոսմ կ'ըսէ՛ ուրիշ բան յըսեր», պիտի ըլլայ չ'ըսեր:

ԿՈՒ

Այս մասնիկը ամենուն ալ քով՝ ուղիղ ձեւով ալ կայ, սխալ ձեւով ալ, անփու-

թութիւն մը ծայրաստիճան։ Ուղիղ ձեւն
է կոչ մասնիկը հեռու գրել բայէն։

Թէք. 9. 10. կոշար. 41. 43. կոշտամ,
կոշտայի. 33. կոչ տայ։

02. 27. կոչ զան. 29. կոշտայ. 28.
կոշտային 31. կոչ զայ. 31, 34. կոշտայ։

Պէք. 17. կոչ տայ, կոշտայ. 20. կոչ տան
37. կոչ զան. 52. կոշտայ, կոչ զան։

ԿԸ

Պ. Թէք. իր ՆՇՄԱՐՆԵՐ (33) յօդուածին
ներքեւ ծանօթազրութեամբ մը կ'իմացնէ
մեզի որ ան 1914-ին՝ այսինքն պատե-
րազմէն առաջ զրուած ըլլալու առաւելու-
թիւնը ունի միայն, ես կ'աւելցնեմ թէ
աւելի՛ ուղիղ զրուած ըլլալու առաւելու-
թիւնն ալ ունի, հոն յիրաւի կը զրէ. «Իր
զգաս, կը ստանայ, կոչ տայ» ուղիղ ձեւե-
րով. մինչ 7-8 տարի վերջ՝ սիրալ կը
զրէ. 42. կագասին, կ'սիրփիկ, կ'զգամ,
կոշտամ, եւն։ Յաւալի է որ Պ. Թէքէեան
երթալով յետաղիմեր է հայերէնի մէջ։

02. կը զրադիմ. ուղիղ. 34. կ'ստեղծեն.
սիսալ.

Պէք. 17. կը ստանայ. ուղիղ. 18.

կ'ստեղծէ. սխալ. 17. կ'զգանիք. 19. կը¹
զգանիք. կը ստանայ. կ'սկսին. կը ստեղծեն.
20, 21. կ'ստեղծուին. 22. կ'զգացուին.
կ'սկսի. 69. կ'շտագին. 39. կ'սպառնայ:

Տառասխաններ

Պ. Զ. 66. երբէք. Օշ. 27. երբեք. (ուղիղ)
32. երբէք (սխալ). Պէրպ. 21. չորս անգամ
երբէք: Երբէքը սխալ է գրել հ-ով.
«ուր», ուրեք, ուրեմն, ուստ, ուստեք,
ուստեմն, երբ, երբեք, երբեմն», ասոնք
երեքն ալ հարազատ են, եւ և-ով կը զբուին:

Ման. Պէրպ. 59. երկիցս րոշմած. պէտք
է ըլլայ թօշեած. Պ. Պէր. 22. քրրական.
պէտք է քրդական, րուն ձեւը կորդուական:
22. փոխքական, պէտք է ըլլայ փոխքա-
կան, g=q. Grégoire, Egypte. Գրիգոր.
Եղիպտոս: 54. Թոփիիւնով, պէտք է ըլլայ
դոփիիւնով. 70. Աննախիերաց, ան-նախ-ըն-
րաց. Օշական եւս ունի այդ սխալը. 26.
Նսինտրել, Նախ-ընտրել:

Տղոց շարադրութիւններուն մէջ կը հան-
զիպինը՝ երբեմն այս սխալներուն եւ կը
բացատրենք իրենց որ ըն գրերով սկսող
բառերուն ը գիրը բարդութեան ատեն չի
կորսուիր:

« Անընդունակ, խոչընդու, աննախընթաց,
նախընծայ, անընկճելի, նորընտիր », ևն.
ևն: Ոտանաւորի մէջ երբեմն ընդ-ին լ-ը
կը սղուի ոկիզրը. « Զի՞նդ փեսայիդ ». եր-
բեմն նու զիրն ալ միասին.

Դոստուցեալ բոյլը էրէց վագին վարգեն ի զեր
ի վայր. Հայի դիցազն

փոխանակ « ընդուտուցեալ »ի: Բայց բառեւ-
րու մէջ երբեք: Մինչդեռ բառ-ին լ-ը՝ ս-ին
շչող հանգամանքն՝ ինկած է. « ըստզտա-
նել, ըստանձնել, ըստեզտանել » եւ նման
խումբին լ-երը զանց կ'ընենք:

Պէր. 18. ծայրանեղորիւն. ծայրայեղ. 17.
յետագայ, հետագայ. 53. մեկ պահու մը մէջ,
02. եւս, 29. մեկ ակնարկի մը մէջ. մեկ եւ
մը. ինչ հարկ. ուամիկը կ'ըսէ, բայց նե-
րելի է Բարձրավանցիներու: Պէրպ. կ'ան-
ցեկ, պէտք է ըլլայ կ'անցընեն. ինչպէս ուզիդ
կերպով կը զրէ թէր. 8. անցանել եւ ան-
ցուցանել, անցնիլ եւ անցընել տարբեր բարեր
են: Պ. 02. 34. սրտակինդէք այս այլան-
դակ սխալը զրեթէ արմատացած է բոլոր
զրողներուն ըղեղին ալ, մոբին ալ մէջ+
եթէ արմատը կեղիք ըլլար, բայր կեղիքել

պէտք է ըլլար, եւ ոչ թէ կեղեքի, ինչպէս
 որ է . գրեցէք և-ով, կեղեքի, կեղեքում,
 կեղեքի, սրտակեղեք: Բախտ բառը բաց ի
 Պէրպէրհանէ՝ որ 27. բախտի՝ ուղիղ ձեւով
 եւ 49. դժբաղդ սխալ ձեւով կը զործածէ,
 միւս ամէնքը ուղիղ ձեւի մէջ են: 02. 26.
 կառկառ. 31. կարկառուն, այս է ուղիղը:
 26. մերու. 29, 31. մերու, այս է ու-
 ղիղը, վերջին վանկէն առաջ և զիր զոյու-
 թիւն չունի, բաց ի մասնաւոր պարագա-
 ներէ: 35. կ'աղուրցնէ, բաղածայնէ վերջ
 ու կու զայ եւ ոչ ։, բաց ի մէկ պարա-
 գայէ, որ հոս զոյութիւն չունի, պէտք է
 ըլլայ կ'աղուրցնէ, արդէն արմատը արու
 է: 35. ամենուն ամենուն. 36. ամենէն
 ուժովը ամենէն շքեղովը. խայտարդէտ, և-ին
 ալ և-ին ալ խաթրը խօշ ըլլայ, քիթ քիթ:
 35. հեղեն, պէտք է ըլլայ հեղեն, վերջին
 վանկին մէջ նուէ առաջ միշտ և. բայց
 հեղենական և ոչ հեղենական՝ ինչպէս կը
 զրին բոլոր թերթերը: Բաց ի թ, մ, կ,
 (թեն, մեն, կեն) զրերուն անուններէն,
 որոնք և-ով կը զրուին, եւ աշխարհաբարի
 Քերականութիւններուն եւ ուրիշներու զոր-
 ծածած Այրուրինը բառը այլանդակ սխալ
 մըն է, պէտք է ըլլայ այրուրները, ինչպէս

կ'ըսուի Այրքենարսն եւ ոչ թէ այրքինարսն (ե-ի պարագային այսպէս պիտի զբուէր), եւ դեն բառէն, եւ իրեն, ցորեն, զենեն, ատեն բառերէն, որոնց մէջ սակայն զրի կորուստ կայ, բուն ձեւերնին (իւրիան, ցորեան, գեհեան, ատեան), ուրիշ ամէն հայերէն գոյական, յատուկ թէ հասարակ, մակրայ, ածական, են, են. նուէ առաջ է ունի. ամեն. պարեն, չեն, պարեն, հեղեն, Առորեն, Խորեն, քեն, ապաշեն, եւն, եւն. Բայց կարեւոր է զիտնալ որ այդ է զիրերը կը փոխուին ի-ի կամ ե-ի՝ երբ իրենցմէ վերջ ուրիշ վանկ մը գայ՝ զրական ածանցումով. պարենը՝ չի կրնար պարենաւորում, հեղեկը՝ չի կրնար հեղենարսնական ըլլալ, այլ անհրաժեշտ է պարենաւորում, հեղենական զրել. ինչպէս չենք կրնար պարտկաց բառէն պարտկպան, հանդիւ բառէն՝ հանդիսաւոր ըսել, այլ պարտիզպան՝ հանդիսաւոր, եւն եւն:

Պ. Գագ. 61. իերզիերին. ինչպէս եւ Պէրս. 39. «իերզիերին առողջ», լաւագոյն իմք իրեն. իերզիերին զան՝ ինչպէս եւ նմաններունը՝ հայցականի՛ մէջ միայն զոյութիւն ունի. ուղղական չունին այդ զերանունները: Գագ. 68. «աղարմերու», լաւ

է աղոց, երկու անգամ յոզնակի տգեղ է։
 40. սովորիլ։ Այս բայց սովորիլ բայն է,
 զոր ուսանիլի խմաստով կը գործածենք։
 Աշխարհաբարը նետեր է ո զիրը՝ եւ եղեր
 է սովորիլ. բայց որովհետև մեր լեզուն
 վր չ'ընդունիր արմատ բառերու¹ մէջ,
 (սկիզբը կամ բարդութեանց մէջ այս),
 եւ արդէն արտասանելու ատեն լեզուն
 նիս կ'ընդպվի, կը զգայ թէ իրեն ան-
 սովոր, անընդել հնչում մըն է որ դժուա-
 րաւ կը փրթի շրթներէն, 80-ական թուա-
 կաններուն սկսան «սորուիլ» գործածել.
 ըստ օրինի ուղղագրական կանոններու, բայց
 այս ձեւը շատ չապրեցաւ, եւ սկսան սոր-
 վիլ գործածել, ինչպէս նաեւ ժողովել բայց՝
 նոյնպէս նախ «ժողուել» ձեւով, եւ հիմա
 ժողվել ձեւով կը գործածենք։ Իրաւ է թէ
 արմատական բառերու մէջ բաղաձայնէ
 վերջ վ զիր չի զար, այլ ու, ուստի եւ
 պէտք է սորուիլ, ժողուել մեալ։ բայց լե-
 զուն երբեմն՝ հնչման զիւրութեան համար՝
 կ'ընդունի զրերու տեղափոխութիւնը, նոյն

1. Բառզիրը Բովվիւ բայ մը ունի, անշուշտ Զուզ-
 լուններու լեզուէն փոխ առած. ժողովուրդը վ-ը նետեր
 հայացուցեր ու քոմիրել կը գործածէ։

իսկ զրական լեզուի մէջ կայ այս երեւոյշ
թը, մախի՝ մարի, ժողովուրդը մեղրը՝ մերդ
կ'ըսէ, ծամերը՝ ծայր, բանձրը՝ բարդ, ևն.
որով կը կարծեմ՝ թէ վ-ը կրնայ իր տեղը
փոխել, եւ չնեղել լեզունիս։ Այս ոճով
բայ մըն ալ է քօրուշել, զոր ոմանք բոր-
վել կը զրեն։ Թօրափել բայն է, բափրա-
փել = թաւթափել = քօրափել։ Ոռաջին
բափը՝ եղած է բաւ = թօ, երկրորդ բափին
այբը ինկած՝ եղած է քօրփ-ել, եւ ինչպէս
որ առաջին բափին՝ փ-ը ւ-ի փոխուեցաւ
եւ եղաւ բաւ, երկրորդ փ-ն ալ նոյնպէս
ւ-ի է փոխուած։ Եւ զի բաղաձայնէ վերջ
և չի զար, այլ ոչ, ուստի պէտք է զրել
քօրուշել, եւ ոչ թէ քորվել (թոթովել բայը
տարբեր բայ է)։ Հոս վ-ի երեւոյթ անգամ
չկայ, թող թէ կորուստ։

ՅԵՂՅԵՐԸ

- Պ. Գավ. որբան, ի՞նչքան (ուղիղ). 12.
13. ի՞նչքան, որբան (սխալ) 60. 68. 72.
ո՞րիկց (սխալ). ա՞յնկա (ուղիղ):
Պ. Պէր. ի՞նչպէս, ի՞նչնչ (ուղիղ) 15. 18.
ի՞նչու, այսպէս (սխալ) 20. 21։ Ո՞րիկ
եւ Ո՞րիկց պուխաբացի ձեւերը ընդհան-

բացած են ժամկոչներու քով։ Արդ եւ ինը
շեշտ կը հազնին եւ կ'ըլլան ուր եւ ի՞նչ,
բայց երբ իրենցմէ վերջ ուրիշ մասնիկ
գայ, շեշտը՝ այդ վանկի ձայնաւորը պէտք
է հազնի, նոյնը նաև հին լեզուին մէջ՝
ուստ ուստեղ եկիր. (ուսկից եկար). բայց՝
ուստի զաս, եւ ոչ թէ ուստի զաս վայրենի
ձեւով։ Արդ երբ ի՞նչը ինչու կ'ըլլայ, պէտք
է շեշտը զնիւ ուրին ուրին վրայ, ինչու.
նոյնպէս ինչեն եւ ոչ ի՞նչեն, նոյն օրէնքով
պէտք է ըլլայ նաև ուրիկ, ուրիկց, եւ ոչ
թէ ուրիկ, ուրիկց ցաւազար հեթանոսու-
թեամբ, ինչպէս կը գործածէ կեզրոնականի
տնօրէնը։

Զէ որ այդ միեւնոյն օրէնքն է որ
կը տիրէ ամրող լեզուին մէջ, ուր բաց
ի քանի մը յարաշեշտ եւ նախայարաշեշտ
բառերէ մնացածները բոլոր շեշտոր են,
այսինքն վերջին վանկին վրայ թեթեւ
բարձրացում մը ունին ձայնի, նման ֆրան-
սերէնի։ Առնենք հաց բառը. հաց կերար.
տեսար շեշտը. հացին զիել, շեշտը փոխեց
տեղը։ Ո՞ր մարդք, որներ, որո՞ւ տափիր,
եւ ոչ թէ ո՞րո՞նք, ո՞րու տուփիր։ Ասո՞նք
այնպիսի անհեթեթ սխալներ են, զորս
յետին ժամկոչն անզամ պիտի վարանէր
ընելու։

Գալով ո՞րբան, ի՞նչքան, ի՞նչչափ, ո՞ր-
չափ, այսպէս, այնքան, եւն, մակրայներուն,
պէտք է զիտնալ որ ասոնք յարաշեցտ
բառեր են, եւ շեշտը առաջին վանկին
վրայ ունին՝ եւ ոչ թէ վերջին։ Իսկ այս-
պիսի, եւ նմանները որոնք շեշտողոր են,
ասոնք ալ մեր իմաստուններուն զըչին
տակ՝ եղած են հախայարաշեցտ։ Փոխա-
նակ զրելու այսպիսի՛, եւն, կը զրեն այս-
պիսի՛ քրդական շեշտաւորումով։ Եեշտերու-
մասին կ'արժէր երկար խօսիլ, բայց արդէն
յօդուածս երկարեցաւ, եւ դեռ ըսելիքներ
ունիմ։ Աւրիշ առթիւ։

Պ. Թէքէհանի տաղաչափութեան մասին
զովեստ միայն ունիմ։ Իր տողերը՝ ընդ-
հանրապէս՝ արուեստի եւ ճաշակի մտահոգ
նրբութեամբ են հիւսուած, վայելուչ շեշտ.
տով եւ կշոռութեամբ։ «Իիտողութիւնն մը
միայն, «Ես այս զիշեր» (41) քերթուա-
ծին մէջ կ'ըսէ։

Եւ տուր ստուերըդ ինծի...

Եւ յաջորդին։

Ամէն բանէ զգածուող...

Ինք որ լ-երը խղճամիտ կերպով կը զնէ

բառերու մէջ, ինչու բառերուն սկիզբը չի
դներ, չզայրացնելու համար կանոնն ու
ընթերցողը. զրելով

Եւ առներ բառուերը ինձի...
Ամէն բանէ զգածուող...

Երկրորդ տողը տգեղ է. կրնար և, ը-ի
ցաւագարութիւնը դարմանել, բառ մը ա-
ւելցնելով. զոր օրինակ.

Ամէն բանէ զգածուող միշտ, ուրախացող
[ու լացող],

Փափաքելի էր զարդարուած տեսնել
« Բարձրավանքը նաեւ Ահարոնի ներ-
դաշնակ ու սահուն ոտանաւորներով,
որոնք կը պճնեն « Հայրենիք »ի էջերը այնա-
քան շքեղորէն :

Յատուկ անուններ

Յատուկ անուններու լեզոն մը կայ Պ.
Պէլալէրեանի յօդուածներուն մէջ, (ինչպէս
նաեւ ոեւէ լրազրի մէջ) զրուած՝ բոլորն
աւ հակառակ հայ լեզուի ոգւոյն։ Այս
անձոռնի երեւոյթը ոռւսահայ լեզուէն մտաւ
մեր այնքան մաքուր լեզուին մէջ, եւ Հայ
կառավարութիւնը այդ եւ նման անդրա-

լեռնական պղծութիւնները մաքրելու նպաստական է անշուշտ որ լեզուի բարեկարգութեան հարց մը նետած է մէջտեղ, որով պիտի զբաղի մեր յաջորդ դասը...

Պ. Պէրպ. էջ 21. Օրենսի. Տիրափ. Կարամուրզափ. 17. Բոլ Տիրասեն: Հայ լեզուի սրբազնասուրբ եւ ոնյեղլի օրէնքներէն է, որ երբ այր զրէն վերջ ե, և, ի, ո ձայնաւորները զան, ԱՆՊԱՏԱՆՈՐ յ զիրը կ'ուզէ: Օբերայի, Տիւբայի, Կարամուրզայի, Տիւբայէն:

Էջ 21. Հուկո. 24. Առաօի. 21. Առամօի. 23. Առամօւսեն. 18. Զօկրան. 16. Կումօի. 53. Միւլանօի:

Մէ՛ղը Հայ լեզու: Յաջորդ դասին մէջ երկարօրէն պիտի խօսիմ այդ զարշութեանց մասին, ուստի կը լոեմ հիմա. միայն ըսեմ որ այդ ճիւաղները պէտք էին զրուած ըլլալ, Հուկոյ, Առասոյի, Առամոյի, Առամոյեան, Զոյերան, Կումոյի, Միւլանոյի: Օ == ո. ԱԱ == աւ == օ:

Բարձրավանքցիները՝ յուսամ՝ ներողամիտ կ'ըլլան յանդզնութեանս, միակ զանձմը ունինք՝ եւ է լեզունիս, միակ կալուածմը՝ զոր՝ ոչ զմեզ անճիւել ժպրհող ամպարիշտ ձեռքը, եւ ոչ ո՛եւէ բռնաւոր

կրցած էր սղաւաղել, ապականել։ Առդ,
կը վայլէ՞ որ հայ արիւն, հայ սիրո կրող
մարդիկ՝ ելլեն եւ իրենք իրենց ձնոքով
խաթարեն անշօացնեն այդ թանկագին
զանձը։ Աստուծոյ սիրոյն, տնօրէններ եւ
բարձր ուսուցիչներ էր եւ միանգամայն
թարձր վաերի բնակիչ։ բարի օրինակ
տուէր ձեր աշակերտներուն եւ ամենուն.
մի զուցէ չարաճճիններ թթերնուն տակէն
մրմիջնեն. «Բժիշկ, բժշկեա զանձն քո»,
կամ «Եթէ աղն անհամեսցի՝ ի՞ւ համեն
մեսցի»։

¶

Հայ լեզուն եւ Հայ կառավարութիւնը

Ասկէ շուրջ 1510 տարիներ առաջ հայ
եղակի թագաւոր մը՝ Վռամշապուհ՝ զորա-
ծակցութեամբ երկու ուրիշ եղակի հայերու՝
Սուրբ Սահակի եւ Սուրբ Մհորոպի, հայ
զիրերը կը ստեղծագործէր եւ յանկարծ
յեղակարծութիւն տարակարծի հոյակալ լե-
զու մը կը հրաշակերտուէր... Անկէ 1510
տարիներ վերջ, այսինքն այսօր, հայ
կառավարութիւն մը՝ եղակի՞ թէ յոքնակի՝

ատի անհասկանալի կը մնայ առ այժմ,
 կը ձեռնարկէ սրբազործել այդ հրաշա-
 կերտ լեզուն՝ վերջերս ստացած իր ժան-
 գերէն, կեղտերէն . . . Արդարեւ որբան
 չքնաղ եւ որբան փափազելի գործ ամէն
 ճշմարիտ հայու . . . զի աւերածին ապա-
 կանութիւնը սկսեր էր տակաւ զել անցնիլ
 ամէն չափ ու սահման, եւ կը ջրդէր վա-
 րակել հայ լեզուի հեռաւոր ճիւղաւորում-
 ներն ալ, եւ դժբախտութիւնը այն էր մա-
 նաւանդ, որ այդ խաթարման եւ վատ-
 թարացման ժանտաժուտ եւ եղծազործ
 սերմը բուսած՝ ուռացացած՝ կանդաղած էր
 բուն խոկ հոն, ուր երբեմն այդ հրաշա-
 փառ լեզուին սեռնեւերտ ոսկին էր ձու-
 լուեր հրաշագործակ բուրաներու մէջ . . .

Հայ կառավարութիւնը քաջատեղեակ
 թէ «ոչ հայիւ միայն կեցցէ մարդ, այլ
 եւ ամենայն բանիւ որ ելանէ յԱրուեստից
 եւ ի Գեղեցիկ Գալրութեանց», զովելի
 ջանքերով հաստատեց եւ կը խնամարկէ
 «Հայ Արուեստի տուե»ը, իր հովանին կը
 սփռէ հեռաւոր ու մօտաւոր զրագէտներու
 վրայ, յաւերժացնելու համար հայ Ազին.
 զի իշխանութիւն է, թագ է, ժողովուրդ
 է կրնան տապալիլ, ջնջուիլ իսպառսպուո,

բայց Ոգին չի մեռնիր, այլ կը տեւէ կը
տոկայ եւ ազգերու զպրութեան մէջ կը
զրաւէ իր տեղը... եւ զի ոեւէ զրականու-
թիւն առանց ուղիղ եւ անսայթաք լեզուի
չի կրնար զոյութիւն ունենալ, ուստի ահա
կը ձեռնարկէ նախ եւ առաջին հայ լե-
զուին բարեկարգութեանը... ինչ ծափա-
հարելի գործ...

Եւ սակայն ո՛րբան մհծ եղաւ զարմանքս
երբ կարդացի «ՀԱՅԻԵՆԻՔ»ի (Թ. 2975)
մէկ խմբագրականը, «Լեզուական Բարե-
կարգութիւն» տիտղոսին տակ, որ կը սկը-
սէր սա տողերով. «Հայաստանի Լուսաւո-
րութեան Կոմիսարութիւնը շատ յանդուզն
բայլ մը կ'առնէ ձեռնարկելով հայ լեզուի
ուղղագրական բարեկարգութեան», եւ կը
վերջացնէ. «Հայաստանի Լուսաւորութեան
Կոմիսարութիւնը ուրեմն լաւագոյն ծառ-
ուայութիւնը մատուցած պիտի ըլլայ հայ
լեզուին, եթէ ներկայ պայմաններու տակ
ոչ մէկ ծառայութիւն չմատուցանէ անոր»:
Եւ զարձեալ Օտեանի «Հայ այրուքնի
(ուղղէ՝ այրուքնի) դատը», («Ճակատա-
մարտ» Թ. 956), և, «Պուշկիքեան (ուղղէ՝
Պուշկիքեան) հայերէն» («Պերջին լուր»,
Թ. 2441) տոմսակները:

«ՀԱՅՐԵՆԻՔ» եւ Օտեան կը կարծեն ո՛ռ
 Հայ կառավարութիւնը իբր թէ մհր Այ-
 րուրենքին հոյակապ շարքը պիտի ապա-
 կանէ, աղճատէ, որո՞ւ ջարդելով բրդելով
 այս կամ այն զիրը, ամբողջ հայ լեզուն
 պիտի պոլշեւիկացնէ՝ վերեւ յիշուած երեք
 երիցս անզուգական անձնաւորութեանց
 դարուց ի դարս սրբազնուած պաշտելի՝
 փարելի՝ զգուելի ջանքերն ու յիշատակն
 առաթուր կոխուանելով, համօրէն ազգի մը
 տասնըհինգ անգամ դարաւոր դպրութեան
 ճակատագիրը պիտի խաղալիկ ընէ պոլ-
 շեւիկեան ճապուռներու, լեզուին խակական
 եւ էական տարրերը հիմն ի վեր բրելով
 եւ կործանելով ամէն ինչ..., եւ հանէ
 դուրս նոր Բարելոն մը այլանդակութեանց
 եւ պղծութեանց...»

Ես կը կարծեմ թէ մհծ մոլորութեան
 մէջ են «ՀԱՅՐԵՆԻՔ» եւ Օտեան, մանա-
 ւանդ թէ բանդագուշանքներու մէջ թալ-
 թալ կը խաղան, զի մեր ստացած ստու-
 գագոյն տեղեկութիւնները բոլորովին կը
 հակառակին այդ ցնորական տեսութեանց,
 օ՞ն եւ օն, ի՞նչպէս լուսաւորութեան կո-
 միսար մը պիտի կրնար երբեք այդպիսի
 խաւարային գործ մը մտարերեւ անգամ,

թող թէ կատարել... օ՞ն անդք, փարզաստ,
քաւ լիցի...

Ահա մեր ստացած տեղեկութիւնները.
Ա. — Հայ կառավարութիւնը՝ Լուսաւորութեան կոմիսարին պնդումներուն
վրայ՝ արտօնութիւն տուած է իրեն շինել
ահազին աւել մը, եւ բոլոր գառնազգիստ
շնազայլերը որ իրենց վոհմակներով կ'աւ
սերեն հայ զրական անդաստանը, քշել
թափել Ախուրեանի մէջ, որով քիչ աւ
տենէն « ելօրոցիս, ազիտացիս, դեղին
ֆեկցիս, ձիւադացիս, ակրօպրան, լիրեւ
րալիզմ, լօգունզ, խօզունզ, րինու, այ-
շանդակօն, ստոիրիկօն » եւ նման բոլոր
խառնազազանները իրենց չորնալիք ան-
հատնում ճետերով ու սերունդներով դիակ-
նացած պիտի քշուին դէպ ի ծով, եւ հայ
զրական աշխարհն ազատեն իրենց զար-
շելի կաղկանձիւններէն։ Հայ Լուսաւորու-
թեան կոմիսարը՝ բարի օրինակ տալու
համար ամենուն՝ աւելածութիւնը ինք իրմէ
սկսած է՝ իր կոտեմ անունը փոխելով
« Լուսաւորութեան նախարար »ի, կամ
« գործավար »ի։

(Կ'ըսուի թէ Լուսաւորութեան նախարա-
րը տեսիլը մը տեսած է հո՞ն՝ ուր երբեմն

Աահակներն ու Մեսրոպներն յափշտառ
կուեր էին. եւ երեւցեր է հոն իր աչքին
ամբողջ հայ գրականութիւնը հինգերորդ
դարէն մինչև օրս, իր հրաշալի կազմա-
ւորութեամբը. տեսեր է հայ Պանթէոնի
աստուածային կոթողներուն Սահակի եւ
Մեսրոպի պայծառափայլ բայց քիչ մը
խոժոռ գէմքերը, անոնց հրաշակերտած
Այբուրենքին զարմանազան շարքն ու
հեզը, երեւցեր են իրեն ոսկի թարգմանիչ-
ները, ու փուեր են իր առջեւ հայ գրական
գանձարանին ակնախտիղ աղամանդները,
Աստուածաշունչը, Աղանդամարտը, Ոսկե-
րեանի հրաշափառ հատորները, Եւսեբիո-
սը, Աերերիանոսը, Եփրեմը, Փաւստոսը,
եւն, եւն, եւ պարզեր են իրեն այդ ոսկեցըն-
ցուղ լեզուին պերճանքը, ճոխութիւնը,
քաղցր վսեմութիւնը, ճաշակը, դաշնակա-
ւոր նրութիւնը, եւ գրերուն բնական ու
պանծալի շաղկապումն ու կցումն իրարու-
հետ, եւ բերեր հասուցեր են զինք մինչեւ
Բագրատունի եւ Հիւրմիւզ, նոր վարպետ-
ներն աղամանդիկ հայերէնի... Եւ յետոյ
բացեր են իր առջեւ իրենց իսկ շնչած
ու կոխած հողին վրայ խօսուած ու գրուած
լեզուն, բոլորովին աղճատ ու խաթար,

անշնորհք բառերով եւ ուղղագրութեամբ,
լի ամէն պղծութեամբ եւ զարշութեամբ...

Հայ Լուսաւորութեան նախարարը լնդ-
ոստ արթնցեր է 22մած, շլմորած, սահ-
մըուկած, եւ այս զարթումէն վերջն է որ
ունեցեր է բարի զաղափարը՝ լեզուն մա-
քրելու սրբելու իր կեղաերէն...):

Բ. — Հայ Լուսաւորութեան նախա-
րարը հրովարտակ մը հանելու վրայ է,
ուր յետ տեղալու իր անէծքներն այն
չօրհնած ու չորնալիք ձեռքին վրայ որ
զառաջինն հայերէն բառերուն մէջէն ո
գիրը բանցել նետելու անօրէնութիւնը զոր-
ծած է սեղանազերծ ամպարշտութեամբ,
կը զծէ հետեւեալ պարզ կանոնը.

Բաղաձայնէ վերջ երր վ զրի հնչում ըլ-
լայ՝ զրել միշտ ու, իսկ ձայնաւորէ վերջ՝
օրինակ. հարուած, տուաշ, նուազ, քերուիլ,
բանուոր, զինուոր, ըրուոր, աղուոր, պա-
տուաշոր, հովուուզնի, ազնուուրիւն, բանու-
կուուրիւն, անճռեւ, րիւ, բագաւոր, արեւ,
բարեւ, Ժլենեւ, (եւ ոչ թէ Ժլենիվ, ինչպէս
կը զըն Պոլսոյ բիշրամերը), եւն, եւն:

Ո՛վ որ այս կանոնին գէմ մեղանչէ՝
մէկ միլիոն բուրլի տուզանըի պիտի են-
թարկուի։ Եւ որպէս զի օրինակը ազգու

ըլլայ, Լոյսի նախարարը ինք անձամբ փորազրեր է այդ կանոնը իր յարկարած նին վրայ 150 բունդոյ խոշոր տառերով, անկէ մէյմէկ օրինակ զրկելով ամէն պետական թէ մասնաւոր վարժարաններու տնօրէններուն, որպէս զի իւրաքանչիւր գասարաններու ճակատը փակցնեն...

(Կանոնին մէջ նախարարին դրած միշտը շատ իրաւացի է ոռուսահայ լեզուին համար, զի ի վերջացող բառերուն սեռականը միշտ ու-ի կը փոխէ. հոգի, հոգու, եկեղեցի, եկեղեցու, մինչ բուն հայերէնի մէջ ու-ի կը փոխուի. հոգոյ, եկեղեցոյ: Եւ ասի՝ ահազին դիւրութիւն մըն է, այնապէս որ ամենէն տգէտն իսկ՝ պիտի չսիսալի, այլ բաղաձայնէ վերջ անխտիր ու պիտի դնէ...):

Գալով վ զրին, պիտի գործածուի, առաջին՝ արմատ բառերու մէջ՝ միշտ ո զրէն վերջ, ծով, ծողով, եւն, երկրորդ՝ բառերուն սկիզբը. վանկ, վտանգ, վախ, եւն, երրորդ՝ բարզութեանց մէջ երբ վերջին բառը վ-ով սկսի. զօրավար, հրավառ, կարեվէր, եւն եւն: Ասոնցմէ զուրս վ զիր գոյութիւն չունի. այլ բաղաձայնէ վերջ ու, ձայնաւորէ վերջ ։

Գ. — Հայ Լոյսի նախարարը խստիւ
կը պատուիրէ որ բառավերջի յ զիրը
չվերցուի բոլոր այն բառերէն, բայերէն
եւ ածականներէն, որոնք 1500 տարիէ
ի վեր ունէին զայն իրենց շալակը։ Առ
ունց յ-ի ա գրով վերջացող քանի մը
բառ ունինք միայն, սա, դա, ևս, անտ,
ապա, հապա, հիմա, ասիկա, եւ յատուկ
անուններ։ Ասիս, Մարմարա, Էլպա, Ախ
ես, Աննա, եւն, եւ առաջին լծորդութեան
հզակի հրամայականը խաղա, կարդա, եւն։

Ահա կանոն մը զոր կաթնկեր տղեկ
մ'անգամ մէկ կարդալով պիտի ըմբռնէր
եւ երբեք չսխալէր, ինչպէս յիրաւի չեն
սխալէր Արեւմտեան տղացը, եւ ես երեւ
սուն տարուան ուսուցչական կեանքիս
մէջ երբեք չեմ յիշեր որ ամենէն տկար
աշակերտն իսկ յ-ի սխալ ըրած ըլլայ ըա-
ռերուն վերջը։ Եւ սակայն մեր ոուսահայ
եղբայրները որ այդ հրաշալի լեզուն ստեղ-
ծովներուն երկրին օդը կը շնչեն, այսքան
տարրական եւ դիւրին կանոն մ'ըմբռնելու
անատակ կը ցուցնեն իրենք զիրենք, կա-
րելի է ենթազրել այդքան թանձրամտու-
թիւն հայ զարմին մէջ, մի՛ զուցէ Մա-
լայեցիներէն սերած ըլլան։

Մեր Լոյսի նախարարին խստութիւնը
 այս մասին շատ հասկնալի եւ զնահատելի
 է, մանաւանդ թէ կը լսենք որ զրեր է
 վեհափառ կաթողիկոսին եւ ինդրեր՝ որ
 շնորհունակ իմմ. Քահ. Նազարեանցի շա-
 լակէն չոպէ փելոնը՝ երկու ամսի չափ
 զրելով զի՞րը զաս ելլելու եւ ժամեր-
 գութիւն կատարելու բաղցը պարտակա-
 նութենէն, վասն զի յանդզներ է իր մէկ
 թարգմանութեան մէջ զրել. « Բառերի
 վերջը, որտեղ « յ », իբրեւ անձայն կամ
 համբ տառ, չէ հնչվում, բոլորովին տ-
 ևլորդ է, չպէ՛տը է զրպի »: Որով Տէր
 Հայրը կը զրէ « յետո », « առարկա »,
 « չամուսնանա », եւն, եւն, եւ կը պա-
 տուիրէ որ ուրիշներն ալ իրեն հետեւին:
 Եւ Տէր Հայրը չի յիշեր արդեօք Աս-
 տուածաշունչի « Որ բակէ զցանկ հարց՝
 հարցէ զնա օձ » ոսկի խօսքը... ու չար
 օրինակ տուողին համար ըստածը. « Եր-
 կան իշոյ ընդ պարանոց նորա եւ ընկըզ-
 մեսցի ի խորս ծովու »: Պոչատ կատու մը
 կամ շուն մը տեսնելը այնքան զզուանը
 չ'ազդեր, որքան այդ պոչակառուր բառե-
 րուն գարշնելի եւ մախիզ երեւոյթը, եւ
 մենք մինչեւ երբ պիտի հանդուրժենք այս

կամ այն տիրացուին խելապատակին անզը թոյթներուն։ Ա. Աահակ եւ Ա. Մեսրոպ մեր շնորհունակին չափ ալ զիտուն չէին հասկնալու համար զրի մը համր կամ ոչ բլլալը. Տէր Հայրը ինչու չի փութար իր փրկաւէտ խորհուրդները տալու նաեւ ֆրանսական կաճառին եւ Անգլիացւոց, որ իրենց ամէն բառի մէջ եղած ամէն տեսսակի համր զրերը վասրեն իրենց լեզուէն... եւ ելեր կը պատզամէ որ մեր մէկ հատիկ անձայն զիրը մորթուի...»

Պ. Լութի Մինասէն երկու բանաստեղծական հատորիկներ ստացայ շնորհաւկալութեամբ. բացի եւ ահա. « Համրոյր մը կա քերնիդ մէջ ». « Կօթն աղջիկա... », « Ուոենին կ'ուլա »!, « կ'իյնա », եւն. եւն. ամրոդջ երկու զիրքն ալ այս սանդարամետական պոչակարութեամբ : Կը տեսնէ՞ք, տէր հայր, ձեր քրէիքուր օրինակը երկիրը ծակեր անցեր է մինչեւ տակը, եւ Ամերիկա՝ Պոստոն է հասեր... եւ այդ զիրքերը՝ ամէն մեղքիս վրայ՝ մեր՝ արեւամտեան լեզուով են...»

Պ. — Լոյսի Նախարարը սաստիկ զայրացած եւրոպական օ զիրը հայերէն օ զրով պատկերացնողներուն, խստիւ եւ

դառնացած սրտով կը պատուիրէ որ օ
զրին համապատասխան միշտ ո գիրը դնեն,
իսկ հայ օ զիրը եւրոպական առ զրերուն
պատշաճեցնեն։ Օրինակ Démosthène,
Դիօգեն Տիմիսթենէս։ Diogène, Դիօգինէս։ Dio-
score Դիօսկորոս, Էւն։ — Auguste
Անգլոսոս, Օգոստոս, Paul Պալետոս, Պօ-
ղոս, Էւն։

Կա՞յ կամ կը նայ առկէ աւելի զիւրին
կանոն ըլլալ, եւ սակայն մեր խմաստուն-
ները՝ որ ուրիշներու օրէնք կը դնեն, չեն
ուզեր ճկել իրենց կամշոտ միտքը և
անսանձ կը վարգեն տրմուզ կրմուզ մտրուկ-
ներուն ման՝ կոխոտելով ամէն չափ ու համ,
կանոն կամ օրէնք։ Եւ յիրաւի ի՞նչպէս
կարելի է կօրողենիօ, կօրգանօվ, կօօօ,
դովօզօվ, Ակօրօնօվ ու նման ցուցանք-
ները տեսնել եւ չզայրանալ. եւ հայ ազգը
մինչեւ Երբ պիտի հանդուրժէ այս խուժ-
գուժ բարբարոսութեանց... Նոյն զզուելի
ժանտախտը մտեր ճարակեր է նաեւ մեր
զմայլելի լեզուին ալ մէջ, Պոլիս թէ
այլուր, տգէտ զրչակներու անհոգ զրչին
տակ... եւ միայն Պոլիս բառն է որ ճիշտ
կը զրեն 20-30 տարիէ ի վեր... միւս
բոլոր օ զրերը փոխանակ ո զրով տա-

ռադարձելու՝ կը փոխանակեն օ զրով...
 կը գրեն Հիւկօ, Հիւկօի, թոխարերէն տա-
 ռադարձութեամբ. մինչ պէտք էր ըլլար
 Հիւկոյ Հիւկոյի, (բուն ձեւը Հուզոն, ինչ-
 պէս ըրած է Բազրատունի «Գերեզմանաց
 Տաղ»ին հեղինակին անունը Սոյ Ֆո-
 scoilo. Հուզոն Փոսկորյ), — եւ նման բիւ-
 րաւոր այլանդակութիւններ, որոնց մէկ
 քանիին դժոխներս դժոխակնեայ դէմքերը
 տեսանը նախընթաց դասին մէջ:

Լոյսի նախարարին փափազին գոհացում
 տալու համար՝ տառադարձութեան առան-
 ձին դաս մը պիտի յատկացնենք...

Ահա մեր ստացած ստուգազոյն եւ յու-
 սադրիչ տեղեկութիւնները, որոնք կարծեմ
 բաւական կը տարբերին ՀԱՅՐԵՆԻՔի եւ Օ-
 տեսանի վհատեցուցիչ բացատրութիւններէն:

Այս չորս զլլաւոր կէտերուն սրբա-
 գործութենէն վերջն է որ Լոյսի նախա-
 րարը հրովարտակով մը հրաւէր պիտի կար-
 դայ Արեւելքի եւ Արեւմուտքի հայերենա-
 գէտներուն, որ հայկական կաճառ մը կազ-
 մըւի, որուն ջանքը պիտի ըլլայ երկու
 լեզուներուն ցորեանն ու որումը զատել
 իրարմէ, օտարամուտ խորթութիւններէն
 ոմանք արմատաքի տակակոտոր կարճովին

ըրել նետել, ուրիշներ յղկել՝ կամ խի-
զարել, բիժ՝ բիծ՝ աղա՝ խաղա սրբել,
պարզել, մաքրել եւ լեզուն իր գեղեցկու-
թեան մէջ փայլատակեցուցանել, եւ ապա
աշխատիլ երկուքին ի մի ձուլման՝ առանց
ստնանելու իւրաքանչիւրին ինքնուրոյն
պերճութեանց, զի Լուսաւորութեան Նա-
խարարը իրազգած խելամուտ է որ այդ
զործը նախարարի զործ չէ՝ թէեւ Լոյսի
մակդիրն ունենայ իր շալակը...

Յուսանը առ այժմ որ Նախարարին վե-
րեւ զծած լուսեղէն կանոնները իրենց
դիւրաթափանց ճառագայթներով խափու-
ցանհն մտքերու խաւարը եւ ամէն ոք
սկսի հետեւիլ անոնց, հաստատ համո-
զուելով որ հայրենասիրական մհծ զործ
մը կատարած պիտի ըլլայ:

Ե.

Հայ Կառավարութիւնը եւ Հայ լիզուն. —
Թէքէեան. — Հայր Վարդան

Մ'եր ուղղագրական Դ. դասը որ «Բար-
ձրավանք»ի երկու զրքերուն վրէպներով

կը զբաղէր, առիթ է տուեր նոյն վանքի
միաբաններէն բանաստեղծ թէքէնանի ժող.
Զայելըն մէջ (թ. 1099) «Հայ պոլշեվիս
կերէն (ուղղէ պոլշեվիկերէն) եւ չ. Ալուէն
Դազիկեանի մեղմ մենամոլութիւնը» խո-
րագրով յօդուած մը գրելու:

Յիրաւի հթէ ուզենք որակել Հայ կա-
ռավարութեան վերաբերմունքը մեր լե-
զուին հանդէպ՝ կարծեմ երկրագունտիս
վրայ ոչ մէկ ազգ պիտի կրնայ յարմար
բառ մը տալ մեզի... ասանկ զարհուրելի
բան պիտի չկրնար երեւակայել ոչ մէկ
մարդկային միտք՝ որպէս զի եւ բառ այնմ
բառ ստեղծէր... վոր, հույս, հետո, ֆիճ-
ժողկոմ, պարժողկոմ, կենարսերմկոմ, կենո-
կոմ, կավկոմ, կոմ-կոմերու զազիր կա-
րաւան, որուն տեսքն իսկ սոսկում ու
սարսափ կ'ազգէ աչքերնուս... Նախըն-
թաց դասին մէջ բաւական խօսեցանք այս
նիւթի մասին, այս դասով եւս պիտի չկր-
նանք վերջնական եւ որոշ բան մ'ըսել,
մինչեւ չունենանք առջեւնիս այդ բարե-
լոնեան ուղղագրութեան հրամանազիրը:
Առ այժմ պիտի առաջարկէի ես թէ ար-
դեօք լաւագոյն պիտի չըլլա՞ր որ այդ կա-
ռավարութիւնը հայ տառերուն տեղ ուրիշ

ազգի մը տառերն առնէր զործածէր, եւ
չպղծէր աչքերնիս ալ մտքերնիս ալ...
որովհետեւ մեր տառերը ատակ չեն թուիր
այդ անորակելի լեզուն կատարելապէս
արտայայտելու, եւ ոչ մեր մտքերը՝ զա-
նոնց մարսելու...

Բազմաչարչապ լեզու . Աստուածա-
շունչդ՝ թագուհի թարգմանութեանց հոչա-
կուած բոլոր աշխարհէն. այսուհետեւ թա-
գուհի պղծութեանց պիտի կոչուի..., եւ
սակայն առաջին անգամը չէ որ այդպիսի
ճգնաժամերու մէջ կը տուայտիս ու կը
տոշկուիս, այնուհանդերձ ես պիտի չսիրէի
որ Պ. Թէքէնան նորէն իր սիրած փայտէ
ձին ասպարէզ հանէր ու արշաւէր սուշ
սահայերուն վրայ՝ անոնց ու թրքահայե-
րուն միջեւ խտիրներ դնելով. զրելով՝
օրինակի համար՝ «Ալարատէն անդին ա-
պրող մեր եղբայրները... տարօրինակ եղ-
բայրներ են», իսկ մենց թրքահայերս՝ հե-
տեւապէս՝ օրինակելի: Ես ոեւէ տարակոյս
չունիմ որ Հայ կառավարութիւնը՝ իբր
Փոլշեւիկ՝ հետեւեր է ոռւսական օրինա-
կին, եւ ո՛վ զիտէ, զուցէ նոյն իսկ պար-
տադրուեր է իրեն ընել ինչ որ ինք Պոլ-
շեւիկ Ռուսաստանն է ըրեր, առանց հա-

մողուած իսկ ըլլալու իր յաջողութեան.
 վասն զի պէտք է զիտնայ ոեւէ կառա-
 վարութիւն՝ պոլշեւիկ թէ մենշեւիկ՝ որ
 հայ ազգը իր կրօնքն ու լեզուն չի փո-
 խեր, կեանքն իսկ հարկ ըլլայ վտանգել.
 եւ ամբողջ հայ ազգը զիտէ՝ մէ՛կ մար-
 դու պէս, իբրև զմի այր, ծառանալ այդ-
 պիսի անանուն բարբարսութեանց դէմ,
 ինչպէս փորձով քանիցս ցոյց տուած է
 անցեալին մէջ: Բայց ինչ անուն տալու
 ենք օրինակելի թրբահայերուս, երբ ասկէ
 50-60 տարի առաջ ունեցեր ենք մեր
 Ուուինեանները, Զերազները, ուրեմն մենք
 ենք եղեր Ուուսահայերու տարօրինակու-
 թեան առաջին օրինակները: Ան ճակա-
 տագիր ազգի ու լեզուի. ասոնցմէ շատ
 առաջ ունեցեր ենք Դաւիթ Անյաղթի ան-
 հեթեթ փորձերը լեզունիս հոռմըցնելու,
 եւ Ունիթոռներուն մարմաջը՝ զայն լա-
 տինացնելու, բայց ասոնք ամէնքը անցեր
 զացեր են ու լեզուն մնացեր է, ինչպէս
 պիտի անցնի այս վերջին փորձն ալ: Եւ
 սակայն Պ, Թէքէհանի ինքնավտահ հրո-
 վարտակելը թէ «թող խորհրդային Հայաս-
 տանը շարունակէ իր կրցածն ընել հայ
 ժողովուրդը պահպանելու, լեզուն պահելն

ալ մենէ...» Քիչ մը չափազանց կը գտնեմ։
Խորհրդային Հայաստանի վարիչներուն
գործերէն այն տպաւորութիւնը ունինք թէ
ան ընդունակ է պահպանելու հայ ժողո-
վուրդը, բայց թէ «Բարձրավաճր»ի միա-
բանները հաւատը ներշնչեն մեզի թէ ատակ
են հայ լեզուն անվթար պահելու, ատոր
քիչ մը կը տարակուսիմ։ Ահա նոյն վանքի
միաբաններուն հայ լեզուն անվթար պա-
հելու ճիգերէն նմոյշներ։

Իտէալ, սիթմ, թէքնիք, զլիշէ, քօնֆէ-
րանս, թրամիկ լեզու, ֆրազ, իտէալիսթ,
բօմանթիգ, իր force de caractèreը
force d'inertieէ մը կը սկսի, լէքլամ,
կօմիաէ, պիէսա, ֆարս, տրամաթիքական,
սնանում գործողութիւն, մօթիւ, ֆան-
տասիք, բուրժուատ, տիալոկ, ժեսթ, պուր-
ժուա, պուրժուազի, énergie, իւթօփի,
սանտիմանթալիզմ, féerie, րիէս, փիէս,
intuition, tonalitéով, արքոնտ, ամպիւ-
լանս, տօպազէօն (հայը 1500 տարիէ ի
վեր տպագիտն կ'ըսէ), չոքել, չոքում,
ասֆալթ, եւն, եւն։

Բանուոր թէքթը բառարան մը շալակն
առած հետը կը պտըտցնէ, բառարան մըն
ալ Բարձրավաճրի շալակն հանելու է...

*
* *

Անցնինք Պ. Թէքէեանի յօղուածին մեզի
վերաբերող մասին. կը գրէ.

«Հ. Արտէն կը խօսի.., ապաթարցներու գործածութեան մասին եւ լեզուական այնպիսի վիճելի կանոններու մասին, որոնք (ուղղէ՛ զորոնք կամ զորս) Խօֆ ԻՐ ՀԵՂԵԱԿՈՒԹԵԱՄԲՔ վճռած է, եւ կը զարմանայ որ ամէն մարդ անխորիր ընդունած չէ դեռ զանոնք: Եթէ դեկրիտ մըն աւ ինքը հանէ՝ թերեւս իրաւունք ունենայ այնուհետեւ մեզ չախելու եւ պատժելու... Հայր Արտէն կը փափաքէր որ Հարժեր գրեմ' երբ այդ ապաթարցը, ԶՈՐ ԽՕՓ ՄԻԱՅՆ ԿԸ ԳՈՒՇԱԽԵ, ԵՍ անօգուտ կը նկատեմ»:

Ընդգծումները մերն են: Ո՛րբան նաև խաղասութիւն՝ այնքան մոլորութիւն:
Նախ եւ առաջ զիտնալու էք, Պ. Թէքէեան, որ իս երկաթէ կանոններ եմ տուեր,
որոնք թէ՛ «Հայերէն չզիտցող ոսւսահայերուն» եւ թէ՛ «Հայերէն զիտցող թրբահայերուղ» համար $2 \times 2 = 4 - ի$ անխորտակելի ուժը ունին, եւ ի՞նչ հարկ՝ ճշմարտակելի խուսափիլ եւ ծերածուող պատ

ի պատ ոստումներով թաւալգլոր յափսիւ
թերս խաղալ ու խոպալ...

Այդ ապաթարցը իմ հեղինակութիւնս չէ,
այլ ողջմտութեան... Այտնեան 1866-ին՝
ուրկէ տարիներ վերջ ծնած եմ ես, իր
վերականութեան մէջ՝ «աշխարհաբարի
պատմութեան եւ օրէնքներուն հոյակապ
յիշատակարան» (Հր. Աստ. Գիմաստ.)
մանրամասն բացատրած է անոր ծագումը,
որ մինչեւ ի, զար կ'ելէ, եւ ԺԳ. զա-
րուն մեր այս օրուան գործածած ձեւին
կը յանզի (տես յէջան 85-87), ուր Այտը-
նեան՝ ի միջի այլոց՝ կ'ըսէ.

«Զայնաւորով սկսած բայերէն յառաջ՝ սահմ.
ներկ. եզ. երրորդ գէմքին չի մասնկան ի զիրը
կը կրնառուի եւ կը զրուի ապաթարց նշանով՝
չիմանար, չուզեր, չըսեր (եւ ոչ չի իմանար,
չի առնուր):

Եւ ծանօթութեան մէջ կը յարէ.

«Շատերն անմուադրութեամբ այս սահմ. ներ-
կայ բացասականը ստոր, անկատարին հետ կը
շփոթեն, եւ կը զրեն հաւասարապէս՝ չըսեր,
չուզեր կամ չըսեր, չուզեր. բայց զար է սհմ.
ներկ. չըսեր (տճ. տէմէզ) եւ զար է ստոր.
անկատր. չըսեր (տճ. տէմէյէ իտի):

Այս աղբիւրէն առած են.

Զապէլ Յօնիկեան. «Դիտելի է որ բացասարանը բայերուն սահմ. ներկայի երրորդ դէմքին մէջ միշտ չի պէտք է զրել եւ ոչ չ, այսինքն չի սիրեր, չի խօսիր, եւ ոչ չխիրեր, չխօսիր, եւն: Չի-ին ի գիրը կը ջնջուի սահմ. ներկայ Գ., դէմքին առջեւ, երբ բայց ձայնաւորով սկսի. ինչպէս չիմ երրար, չևս երրար, չերրար (փոխանակ չի երրար բնելու): (Գործն. Քերակ. արդի աշխարհաբարի յէջն 165):

Յովհ. Գաղանձեան. «Սահմ. ներկայի (ժխտ. ձեւ) եզ. երրորդ դէմքին մէջ՝ օժանդակ չի-ի տեղ կ'ըլլայ չի, որուն ին զեղչուելով՝ տեղը ապաթարց կը գրուի՝ եթէ բայց ձայնաւորով սկսած ըլլայ. օրինակ՝ չի մտներ, չ'երրար, եւն: (Երբ Քերակ. արդի հայ. լեզուի, միջին յէջն 88):

Տես նաեւ իմ զասերուս Բ.Ը որ տպուածէ Բազմավիշի մէջ, ուր մանրամասն խօսած եմ: Կարծեմ թէ յայտնի տեսնուեցաւ որ իմ հեղինակութիւնս չէ:

Տեսնենք թէ միայն ես եմ գործածողը՝ ինչպէս կ'ըսէ Պ. Թէքէեան.

Այտեան 1866-էն ի վեր, կը դնէ ապաթարց.

«Որուն վսասն աննորոգելի չ'ըլլար» (անդ 318.)

«Եւ չ'ըսուիիր լուսինս կը գառնայ», (Քեր. 205),
եւն, եւն:

Բոլոր վեննական Միսիթ. Հայրերը կը
զործածեն, տես Հանդ. Ամսօրեայի հատոր-
ները:

Զօպանեան. «Թէ ան այլ եւս չ'արտադրեր...»
Անահիտ 1900, էջ 133. - «Հատեր զիս», 72. -
«Բայց չ'ուշանար նշարելու», 248 - չ'արդիլիր
Միսիթարը», 255, եւն, եւն,

Հրանտ Աստուր. «Եսաւապետը չ'ուզեր սպա-
սել». Գիմաստ. 26. - «իր գրականութիւնը
պերճանքէ չ'ախորժիր», 179. - «պիղծ նիւթերէն
չ'ախորժիր» 187, եւն, եւն:

Գաղանձեան. «Այս գետէն չ'անցնուիր. Քեր.
190, եւն:

Զապիկ Տօնիկ. «... բեռ մըն է զոր չ'ուզեր
կրել. Քեր. 164. - «չ'ըսուիր մ'երթար», 167
եւն:

Գեղամ Ջիներանեան. «Ամենուն հասողոթեան
տակ չ'իյնար». Բարձրավանք Գ. զիրք, էջ 87:
Տես գարձեալ նոյնին «Եղիա Տէմիրճիպաշեան».
էջ 166. «Արեւելքին կէս սիւնակը բաւական
չ'ըլլար», - 185. «մոքերնէս չ'անցնիր», եւն
Հայ Կիե. Խմբագրական, 1 Յունիս, թ. 15.
«... ան չ'ամշնար նոյն իսկ», եւն:

Ոշոկան. «Ինչո՞ւ չ'երթար». Բարձրավանք
Գ., 107:

Եթէ ժամանակ ունենայի՝ զեռ կրնայի
երկարել ասոնց շարքը. բայց այսչափն
ալ կը բաւէ կարծեմ հերքելու «զոր ինք
միայն կը զործածէ» բացարութեան մո-
լորութիւնը: «Բայց ևս անօգուտ կը նկա-
տեմ» կ'լսէ Պ. Թէքէեան: Ինչո՞ւ. ով
զիտէ: կը հարցնեմ իրեն. Զեր «Լէս զի-
շերէն», եւն, զրբին մէջ կը զրէք «պիտ'
ելլես», «պիտ'ուզէի», ինչո՞ւ հոս աւելորդ
չէք նկատած. ինչո՞ւ «շոգենաւ մ'ի ծո-
վուն», «պահ մ'հոգիս», եւ ուրիշ բազ-
մաթիւ ապաթարցումներ... յի-ն ուղիղ
կերպով կը զործածէք յի բերեր, յի սես-
ելեր, եւն. այս յին երբ ձայնաւորի կը
հանդիպի՝ ինչո՞ւ ուզիզ կերպով չէք ա-
պաթարցեր՝ ինչպէս կ'ընէք պիտին. յի
արժեր, յի սեր՝ լսու ամենատարրական
ողջմուռթեան՝ պէտք չէ զրէք չ'արժեր,
չ'սեր, ինչպէս կը զրէք «պիտ' ելլես,
պիտ' ուզէի», եւն: «Խիստ է ձեզ ընդդէմ
խթանի աքացել»:

«Հ. Արսէն կը փափաքէր որ կուշ տայ զրեմ՝
երբ՝ այդ բաժանումը արտասանութեան դան-
դաղութիւն մը միայն յառաջ կը բերէ»...

Ինչ հիանալի տրամաբանութիւն. բայց

ինչու դանդաղութիւն յառաջ պիտի բերէ.
այն ատեն ինչու կը բերէ, կը տանի, չի
բերէր, յի տանիր կը բաժնէք իրարմէ.
ասկէ վերջ ամէն բառ իրարու կացուցէք.
շնչեցէք բացատները (espace):

Եթէ այսպէս ամէն որ՝ ըստ բիմս՝
դանդաղութիւն կամ երազութիւն պատա-
ճառելով ուզածն ընէ ինչ կ'ըլլայ լեզուն.
եւ այն ատեն ինչու մեղազրել Հայ կա-
ռավարութիւնը, եւ ինչու ամպարիշու կը
կոչէք իր փորձը: Լեզուական օրէնքները
պիտի թագաւորեն՝ թէ քմահաճոյքները...

Հ. Արսէն կը փափաքէք որ կը զգամ զրեմ,
երբ ընթերցողին կը լզգամ կարդացնելու վտան-
գը կայ »:

Ինչու կուտամ զրած ատեննիդ չէք
մտածեր որ կ'ուտամ զրելու վտանգ կայ՝
երբ չբաժնէք իրարմէ, ինչպէս որ իրա-
պէս կայ, եւ շատ տգէտներ կուտամ, կու-
գամ, կուրամ բայերը անբաժան զրուած
տեսնելով՝ կը զրեն կ'ուտամ, կ'ուրամ, եւն:
Եւ ինչէն զիտէք թէ ընթերցողը կը լզգամ
պիտի կարդայ: « 1914էն ի վեր հայե-
րէնի մէջ յետադիմած ըլլալս կը նշմարէ
ցաւով » կը զրէք. իսկ հիմա ես պիտի

ըսեմ թէ 1901-էն սկսեալ յետագիւմուշ
թեան մէջ էր: Զեր «Հոգեր, 1901» զրքին
մէջ կը զրէր ուղիղ կերպով: Ու կը սպասեմ
էջ 22, երկիցս. կը զգամ 23, կը զգայ
42, եւն, մինչ «Հրաշալի Յարութեան» եւ
«Կէս-Գիշերէն մինչեւ արշալոյս»ի մէջ կը
զրէր կ'զգամ, կ'զգիսկ», եւն: — Զ, ս, շ
բաղաձայն զրեր են եւ չեն թոյլատրեր
որ իրենցմէ առաջ ուեւէ զիր զեղչուի: Երէկ
Մ. Ռ. Վարժարանի ֆրանսացի ուսուց-
չին առջեւ թուղթի մը վրայ le style
զրեցի, կարդա ըսի. լու դիլ կարդաց, եւ
ոչ թէ լը կամ ևայիր. մեր ստիլկեմ ալ
style-ին պէս բառ մըն է. հայը ինչու
կըս տիպէ, կըզ զայ պիտի չկարդայ: Պ.
Թէրէեան իր այդ գաղափարը յայտնելու
է ֆրանսական կաճառին, առաջարկելով
որ իրենք եւս իրեն նման l'style, l'spectacle, l'spectre, զրեն:

Այտնեան, Արփիար, Զօպանեան, Օ-
տեան, Վարժաման, Ահարոն, Օշական, Պ.
Ֆէնէրճեան եւ գեռ ուրիշ շատ զրագէտներ
կը զրեն ուղիղ, առանց նախապաշարում-
ներու կամ վախնալու թէ ժամկոչ մը կը
բզգայ պիտի կարդայ: Եթէ ժամկոչներու
համար կ'զգամ, կ'ստիպէ պիտի զրէ Պ.

Թէքէնան, զգալ, առելն ալ պէտք է զրէ
ըզգալ, սրտել, որպէս զի միեւնոյն ժամ-
կումերը զբգալ, բատել չկարդան...

«Ուրիշ քանի մը միղքեր ալ գործած ենք,
Օչական եւ ես, Բարձրավանքի մէջ հրատարա-
կած մեր թատերական գրութիւններուն մէջ:
Ես պառակ կնոջ մը բերանը գրեր եմ փոխանակ
«կ'ելլեմ»ի կ'ելլամ, «տեսնես»ի՝ տեսնաս...
Նշմարած չէ որ հոտ խօսողը պառակ մըն է՝
որ կ'ելլամ պիտի ըսէ անպատճառ եւ ոչ թէ
կ'ելլեմ, կը տեսնաս եւ ոչ թէ կը տեսնես»:

Լաւ, այո՛, Սուրբիկ հանըմը կ'ելլամ,
կը տեսնամ կ'ըսէ. բայց ինչո՞ւ Մաքրուհի
հանըմը «մանելլը տեսներուն պէս» կ'ըսէ
(էջ 7. վերէն 7րդ տող), եւ ոչ թէ մըտ-
նալը տեսներուն պէս, քանի որ անպատճառ
կը մտնամ, կը տեսնամ պիտի ըսէ՝ Զեր
ըսածին պէս: Ինչո՞ւ Զեր պառաւներն ալ
միաբան չեն իրարու: Թէ՞ արդեօք զի-
տունը՝ տգէտը կայ մէջերնին: Եւ յետոյ,
Զեր ոտանաւորներն ալ արդեօք պառաւ-
ներու խօսակցութիւններ են. «ըսպասեցի
որ իջնան» (Հրաշ. Յար. 134). — կ'իջնայ
վըրաս մըտածումն» (Աէս-Գիշերէն, եւն,

38). — Կիչնայ վար» 40. եւն, թողւով
յանգի համար դրուածները :

«Խոկ Հ. Վազիկեան կը չափազանցէ պարզա-
պէս՝ երբ ինձմէ ոտանաւորի տող մըն ալ կը
սրբագրէ օսպէս. Ամեն բանի (ը)զգածուող...ը
որպէս թէ գէշ կը կարդացուի եղեր, որով «Է, ըի
ցաւագարութիւնը դարմանելու» եւ պակսած
վանկը լեցնելու համար, ան կը հաճի նոյն տողը
«ուղղել» եւ ընել.

Ամէն բանէ զգածուող միշտ, ուրախացող ու լացող...

Այս ՄԻՇՏԸ միշտ պիտի յիշեմ ես...»

Մեր զբածը շատ պարզ էր. ըսած էինք
«կոնար է, ըի ցաւագարութիւնը դարմա-
նել, բառ մը աւելցնելով. զոր օրինակ»,
եւ ըրած էինք վերեւ զրուածին պէս: Մեր
բանաստեղծ բարեկամը շատ վիրաւորուեր
է սակայն՝ որ մեզի պէս ոչնչութիւն մը
ժպրհէր է է, ըի ցաւագարութիւնը դարմա-
նելու, եւ իրարու ետեւ երեք ողերու
խաղախսուղտ խռալու խղուըրտիւնը քչիկ
մ'ողոքելու համար՝ իբր օրինակ՝ միշտ
բառը ցուցնել. ու «այս Միշտը, կ'ըսէ,
միշտ պիտի յիշեմ ես...»: Այս՝ այս՝

միշտ յիշեցէք, յիշելը կ'ունենայ իր օ-
գուտները, եւ ես Զեզի այդ Միշտէն զատ՝
ուրիշ շատ յիշելիքներ ալ պիտի ուսմ
երբ քչիկ մը թեթեւնայ Մատենագիտու-
թիւնս եւ մանրակրկիտ ուսումնասիրեմ
Զեր զործերը:

Բանաստեղծութիւնը՝ մեր զիտցածով՝
իր բանաստեղծական խորքէն զատ՝ պէտք
է ունենայ նաեւ իր բանաստեղծական
կեղեւը, որ Զեզի պէս ճշմարիտ բանա-
ստեղծներուն յայտնի է. այդ կեղեւը ունի
իր օրէնքները: Կ'երեւի Զեր խորքով հա-
րուստ, ուժեղ բանաստեղծութիւնները եր-
գիծուցեր, պայթեցուցեր են այդ կեղեւը,
որով երբ մարդ կը կարդայ՝ լեզուն փոթ
փոթ կ'ըլլայ, եւ իրաւունք չունինք միթէ
մեր չարչարուած լեզուին ցաւն յայտնե-
լու.... Cet hiatus blesse l'oreille!
L'hiatus n'est point admis dans
notre poésie, կ'ըսէ ֆրանսացին, եւս
աւելի հայը...

« Գալով ոտանաւորի մէջ վանկ հաշուել ոտուղ
ք երուն, եթէ Հ. Արտէն կը թոյլապրէ, զանոնք
այսուհետեւ ալ պիտի չզործածեմ բառերուն
ոկիզը »:

Հոս եւս՝ ի՞նչպէս չըսեմ թէ յետաղիւ
մութեան մէջ է մեր բարեկամը. Հոգե-
րուն մէջ ուղիղ կերպով կը զբէ. «Բա-
տուերին մէջէն 11. «Ես կը հալիմ ըստա-
սելով» 13. «Առանց ըստուերիս» 15. «
«զոր ըստեղծեցիր» 41. «... եւ ըստո-
փարար» 41, եւն, եւն: Հրաշ. Յար.
«Զի ըստացայ» 9 (ուրիշ ցաւազար տող
մը). «Եւ կը նայիս միշտ երազի մը ըստի-
տակ 116 (զլուխ զործոց ցաւազարութեան),
բայց զոնէ լերը զրած է: Կև-զիշերէն
միեւնու Արշարոյս. «... քիչ մ' ըստոփանք
ու կորով 10. — «... ըստ ըստրուկի» 11.
(ցաւազար). — «Երբ ըզզացին 27. — «Այս
ցուրտ լակիզբն» 33. — «Եւ զայն ըզզաս
պիտի դուն» 34, տես եւս էջ 47, 53,
55, 63, 64, 66, 69, 70, 82, 83: Խոկ
հիմա ինք իր ու ողջմտութեան դէմ է
որ կ'ոգորի: Շնորհալիէն սկսեալ՝ որ մեր
առաջին մեղրածորան տաղաչափն է, Բա-
գրատունի, Հիւրմիւզ, Զօպանեան, Վա-
րուժան, Ահարոն, եւ, եթէ հաճիք, անար-
ժանարար այս տողերը զրովը, եւ 1901էն
մինչեւ 1919ի Պ. Թէքէեանը թէ՝ սկիզբը
թէ՝ մէջը զրած են լերը: Եթէ բնի՛ ը
չզործածէր Բարձրավանքի Պ. Թէքէեանը,

Ինչպէս կան շատեր որ չեն գործածեր, կը
հասկնայի բան մը, բայց մէջերը դնել,
սկիզբ չդնել, խելքս չի հասնիր ասոր...

Եւ ահա կը վերջացնեմ: Խնդիրը շատ
պարզ է. ինչպէս վերեւ ըսի, ես քերաւ
կանական երկաթէ կանոններ մէջ բերի.
Եթէ համոզուեցաք՝ պէտք է գործազրէք.
Եթէ ոչ՝ զուր պէտք է զիս համոզէք: Ես
լոելիք չունիմ ոչ այսօր ոչ վաղը. ամէն
զրագէտ պէտք է նախանձախնդիր ըլլայ
ուղիղ զրելու. մանաւանդ հիմա՝ երբ մեր
հրաշակերտ լեզուին հիմերը փորելու կը
ձգտին նորօրինակ վանդալներ, մենք ցուցը-
նելու ենք անոնց թէ զուր է իրենց ջանքը.
այդ լեզուն Երեւանի բամպակը կամ ծի-
րանը չ՝ որ ուզածնին ընեն անոր...

Մենք Բարձրավաների մասին զրած մեր
յօդուածին սկիզբն ըստած էինք թէ պարզ
լեզուական տեսակէտով է որ պիտի քննէ-
ինք զայն, որով երբ քրէիքուր ոճիրը
գործեցինք փափագելու որ զայն զարդաւ-
րուած տեսնէինք նաեւ Ահարոնի ոտանաւ-
որներով, զանոնք որակեցինք ներդաշնակ
ու սահութեալ ըստ մեր առաջազրութեան, այս-
ինքն լեզուական տեսակէտը միայն նկատի
ունենալով: Այս մեր փափազը՝ քիչ մը

զկծեցուցած է մեր բանաստեղծ բարեկամը, Ահարոնի նախատինք ըրած ըլլալնուս համար... անշուշտ, ուստի պէտք է հոս դարմանենք մեր պակասը: Ուրեմն՝ Ահարոն իր բանաստեղծական, սահուն եւ դաշնակաւոր լեզուին վճիռ մաքրութեամբը, իր անսխալ ուզգագրութեամբը, ճոխ բառամթերքովը, նուրբ ճաշակովը, կուռ եւ խտացած նուազներուն համակրելի հոլովյովթովը՝ այսօր՝ մեր լաւագոյն բանաստեղծներէն եւ լաւագոյն տաղաչափներէն մէկն է, եւ ան իրապէս կարող է բարձրացնել Յարձրավաները... Զարմանք չէ որ Պուսոյ վարժարաններէն ոչ մէկը զիտցաւ ճանչնալ անոր յարգը, պատճառը անշուշտ ազգական՝ ինամի չունենալն է Պոլիս, ուր արժանիքէ աւելի՝ այդ բաներն ան որ կը փնտռուին...

Յունիս 7-ի Ճակատամարտը՝ շնորհիւ մեր աննման Յոտեանին՝ երկու մեծ ուրախութիւն պատճառեց ինծի, տեսայ հոն վերագարրում, եւ պոլչերիկ, պոլչերիկեան ուղիղ ձեւերը... Ո՛րքան երջանիկ պիտի ըլլայի եթէ Յարձրավաները եւս, եւ ուրիշ ամէնթերթ քչիկ մ'աւելի մտահոգուէին ուզգագրութեան եւ հետեւէին ուղիղ ճանապարհին:

*
* *

Անցնինք «Բազմավրէպ դասախոսուշ
թիւն մը Բազմավկապի մէջ» տոմսակին.
(Ժող. Զայելը թ. 1095):

Հեմ յիշեր որ արեւուն տակ աւելի ան-
հեթեթ բան մը տեսած ըլլամ երբեք...
կարդանք.

«Կը գրէ (Հ. Արսէն). «Կարելի չէ լրդիլ ի
բարկութիւն»: Խսկ որիշ տեղ մը կ'ըսէ. «Գը-
ժուարաւ կը փրթի շրթներէն»:

«Ասիկա կարծեմ թէ առ նուազն... Սահա-
րայի ֆիկիկի ովասիսին մաւրիտանացի բնա-
կիչներուն հայերէնն է: Հ. Արսէն ուրիշներուն
գրածին համար կ'ըսէ. «Ուղիղը եւ չուղիղը նոյն
էջին մէջ, նոյն տողին մէջ իրարու քթին կը
կը խնտան»: Իր վերոյիշեալ գրածին մէջ ալ
թ.ը Փ.ին եւ Դ.ն Թ.ին քթին չե՞ն խնտար :

Ամէն ասես, կը խնտան, բայց որո՞ւ
քթին՝ ընթերցողը թող մտքէն ըսէ:

Ֆիկիկի ովասիսին ծանօթ գրագէտ Ե-
ղիշէն կը գրէ. «Ի մեծ բարկութիւն
րդիկիք պառաջին տէրն ձեր» (Պ. Յեղ.):—
Մաւրիտանացի կորիւն յայտնի գրագէտ՝

մտերիմ՝ Նեկերիոյ Ապէշըռւթա քաղաքին
ապունա վարդանին՝ Մակարայեցւոց զըր-
քերուն մէջ կը զրէ. «Ի սրտմտութիւն բրդե-
ցաւ թագաւորն։ Ի նախանձ բարկութեան
բրդեցաւ»։ Քաֆրաստանցի մըն ալ կը զրէ.
«Ոլով բրդեցին զանբարկանալին ի բար-
կութիւն» (Գնձ.)։

Մենք ալ համշերակ Եղիշէի եւ կորեան
զրած էինք՝ «յըրդի ի բարկութիւն»։

Ներսէս Լամբրոնացի, Փիկիկի իշխա-
նին տղաճ կը զրէ. «Ոք ի զօրաւորաց
ուժգնութեամբ բազկի ըմբոնէ զմանուկ
տղայ առ ի կապել. իսկ նա հնարեալ
փրանեի ի ձեռաց նորա»։ — Միիթար
Այլիվանեցի՝ պատմազիր Քաֆրաստանի
արքայական տան՝ կը զրէ. «Բազում ինչ
զերծաւ եւ փրաց ի մտաց նորա»։

Մենք ալ՝ մտերիմ՝ Ներսէսի եւ Միի-
թարի՝ զրած էինք. «զմուարաւ կը փրթի-
շըթներէն»։ Ո՞րն է մեր սիսալը։

«Յուսալով օգտակար ըլլալ զուցէ եւ ուրիշ-
ներու» կ'ըսէ (անշուշտ մեր տգիտութիւնը)։ Առ-
սիկա ըստ իս, . . . Քաֆրաստանի՝ հայերէն է։
Զուցէին մէջ վախի, չկամութեան արտայատու-
թիւն մը կայ։ «Գուցէ մեռնի», կրնափնք ըսել,
հասկցնելով որ չենք ուզեր որ մեռնի։ Բայց

մէկը, որ կը յուսայ օգտակար ըլլալ ուրիշներուն, զուցեին տեղ թերևոր գործածելու է »:

Մենք գրած էինք. «Այդ պաշտօնը... ես ինքս կը ստանձնեմ, յուսալով օգտակար ըլլալ... Բարձրավանքիներուն, զուցի եւ ուրիշներու», (կարելի է, պէլքի), որովհետեւ յոյս չունէի որ օգտակար ըլլամ, եւ այդ չընազ տոմսակը գրողն ինք կ'արդարացնէ զրութիւնս, բնաւ չօգտուելով զրածէս. «Անշուշտ ինծի չիշնար պատասխանել» կ'ըսէ. մինչ ես այդ չիշնարին վրայ այնքան խօսեր եմ թէ պէտք է առաջարցով զրել. չիշնար:

« Բարձրավանք »ի միաբաններուն իսկ չօգտուիլն անկէ յայտնի է որ Պ. Թէքէեան հազար ձորէ ջուր բերել փորձեց, թէ եւ բոլորն ալ պլատոր: Գուցեն զուցէ երբեք այնքան լաւ տեղին չէ գործածուած ինչպէս հոս :

Յամենայն դէպս՝ « Բարձրավանք »ի միաբանները շատ յաջող պաշտպան մը չեն ընտրած իրենց, եւ սակայն այդ չընազ տոմսակը շատ հըճուեցուցեր՝ ճխացուցեր է սիրտը միեր Պ. Թէքէեանին, որ մինչեւ իսկ կը զրէ. « Հայր Արսէնի մեղմ մհնաւ

մոլութիւնը « Հայր Վարդան » երգիծեց,
երգծեց կամ երգիծանեց»... չընալ չէք
զտներ աս ալ, եւ ինչ չարադրութիւն...
կ'արժեն իրար...

Մեր երրորդ սխալն ալ է եղեր բութե-
րու անկանոն գործածութիւնը...:

Բութի շատ մօտիկ ազգական մտքերու
հասկնալի ըլլալու համար գործածուած
են անոնք, բայց զժքախտարար նորէն
հասկնալի չենք եղած...

Մեր ոճը տարօրինակ կը գտնէ յիշեալ
իմաստունը, ամէն ոճ իր բնականին մէջ
շնորհ մը ունի. բայց երբ այդ ոճը կեղ-
ծուի (բախվիդ ըլլուի), անհամ, անհուր,
անշնորհ բան մը կ'ըլլայ... ինչպէս յայտ-
նի կը տեսնուի սոյն տոմսակէն: Մեզի
համար ով որ հայ լեզուն կը սպաննէ՝
քիւրտ է, պուխարացի է, ափխազ է, մա-
լայեցի է...

Իսկ թէ ինչու ժամկոչ կը գործածնը
եւ ո՛չ տնտես՝ պատասխանը թող Մեծ
պահոց Տնտեսի կիրակիին աւետարանը
տայ մեր իմաստունին...

Զ

Հայ լեզուի Այբուբենը։

Հայերէն տառելը ՅԵ հատ են.

ա, բ, զ, դ, ե, զ, է, ը, թ, ժ, ի, ւ,
ի, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, ռ,
չ, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր, ց, ւ, փ, ք.

Ասոնցմէ զատ կան օ և ֆ տառելը,
որոնք օտարներէ առնուած են. օ == աւ.
իսկ ֆ զրին տեղ ալ ունինք փ զիրը. և
զիրն ալ միացումն է և եւ չ զրերուն, ու
բով առանձին զիր չէ, եւ սկսած է արդէն
անհետանալ եւ իրաւամբ։

Չայնաւոր զրերն են.

ա, ե, է, ը, ի, ռ, ւ, օ։

Մհացած զրերը բաղաձայն կը կոչուին,
որոնց զլխաւորները կը բաժնուին նորր,
միջակ եւ բար զրերու։

Նուրբերն են. պ, կ, տ, ծ, ճ, զ.

Միջակներն են. բ, զ, դ, ձ, ջ.

Թաւերն են. փ, ք, թ, ց, չ, շ, ռ,

Նայերն են. ւ, ղ, մ, ն, ը, ռ,

Այս՝ Զայնաւոր զիր որուն ուղղագրութիւնն ու հնչումը ունէ դժուարութեան չի բախիր: Լծորդ է զրեթէ ամէն ձայնաւորի:

և-ի, արագ՝ երագ, զրահ՝ զրեհ, երախայ՝ երեխայ, ազտիւր՝ եղտիւր, Արաքս՝ Երասխ, հազ՝ հեզ, եւն, եւն:

ը-ի, անկողին՝ ընկողին (ընկողմիմ կամ ընկողմանիմ բայէն), անկանիմ՝ ընկենում, անդաճել՝ ընդաճել, մարզարտայեռ՝ մարզարտայեռ, վերամբարձ՝ վերըմբերձիկ, եւն:

Աշխարհաբարի մէջ աւելի շատ, ասել՝ ըսել, առնել՝ անել՝ ընել, օրուանէ՝ օրուընէ, փախուցանել՝ փախցընել, ուղարկել՝ զըրկել, եւն, եւն:

ի-ի, ատակել՝ ատիկիլ, ապակի՝ ապիկի՝ թէկ տարբիր նշանակութեամբ:

ո-ի, առողանել՝ ոռողել, խահաբար՝ խոհաբար, մոլար՝ մոլոր, փաղփաղել՝ փողփողել, եւն:

Ա, զիրը գործածուած է երբեմն իրը ժըխտական հաւասարազօր տ-ի չ-ի, ինչպէս կամայ՝ ակամայ, ախմար՝ տիմար, ծուխ՝ ածուխ, անծուխ, ապուխտ, հում, անեփ, զի պարսկերէն բուխտ եփուած ըսել է, ախորժ՝ իրը անխորշ, անխորշ:

Երբեմն ալ կը դրուի ոչ իրը ժխտա-
կան կամ եղծական, այլ թարմատար+
որով և նշանակութիւնը անփոփոխ կը
թողու. ինչպէս պատ՝ ապատ. կումք՝ ա-
կումք. նօսր՝ անօսր. նօթի՝ անօթի. սպա-
րապետ՝ ասպարապետ. ախոյեան (կամ
ախոյան), խոյանալ բայէն, եւն:

Հայ լեզուն այրով վերջացող ոչ մէկ
զոյական ունի: Ունի հետեւեալ գերանուն-
ները. սա, դա, նա, (սորա, դորա, նորա,
սմա, դմա, նմա, սոքա, դոքա, նոքա,
սոցա, դոցա, նոցա):

Ահա, հապա, ապա մակրայները. հի-
մա, որ կը զրուի նաև հիմայ և հիմակ
ձեւերով, և աշխարհաբարի ասիկա, ատի-
կա, անիկա, գերանունները: Առաջին և
երկրորդ լծորդութեան հրամայականները.
աղա՛, կարդա՛, (աշխարհաբարի մէջ ալ),
սիրեա՛, զրեա՛:

Ասոնցմէ զատ կան անձի և տեղւոյ
յատուկ անունները. Աննա, Ամերիկա,
Աինա, Սահարա, և այլն: Օտար լեզուներէ
առնուած բառեր. ակաղեմիա, լուրիա,
պանքա, եւ այլն:

Բայց այս յատուկ անունները հոլո-
վելու ատեն պէտք է անպատճառ յ զիրը

զնել այրէն վերջ, որովհետեւ ազիրը իրմէ վերջ չի կրնար և, և, ի, ո ձայնաւորներն ընդունիլ առանց յ-ի+ այս սխալը շատ կը տեսնուի զրեթէ մեր բոլոր թերթերուն մէջ.

Աննա, Աննայի, Աննայէ, Աննայով, եւ
ոչ թէ Աննաի, Աննաէ, Աննաով:

Եւրոպական աօր բառը ըրած են նախ-
նիք այեր, Israëlը Խորայէլ: Ո-է առաջ
յ ալ կը դնեն և ալ, Մենելառոս կամ Մե-
նելայոս, Լիկարոն կամ Լիկայոն, Նիկո-
ղայոս, Սաւուղ, Փարաւոն, քաւոս (և ոչ
քառոս ինչպէս կը զրեն հիմա), կափառ-
նայում կամ կափառնառում, Նառում, ոչ
երկրարբառը կրնայ գալ այրէն վերջ,
օտար անուններու մէջ, որովհետեւ մեր
լեզուին մէջ չի տեսնուիր այդ երեւոյթը:

Ահա մեր այ վերջացող բառերէն զրէ-
խաւորները, որոնց մեծ մասը օտար ծա-
գում ունի:

| | |
|----------|------------|
| ԱՌ | ազուգայ |
| ԲՐ | անդեայ |
| ԱՐԲՐ | քաղդեայ |
| ԽԱՔԵՐԱՅ | քաւդեայ |
| ՍՊԸՐԱՅ | բացօթեայ |
| ԱՎԱԳԱՅ | մազաղաթեայ |
| ԱԼԱՐԱԳԱՅ | ծաղկեայ |
| ԱՆԱՋԱՅ | դժնեայ |

| | |
|-------------|-------------|
| աւելոչեայ | մաղղմայ |
| առհաւատչեայ | հմայ |
| փախստեայ | լումայ |
| միջօրեայ | նայ |
| քուեայ | քահանայ |
| դուզնաքեայ | մանանայ |
| հրեայ | սառանայ |
| քուսիթայ | ովսաննայ |
| շլթայ | հեգենայ |
| ստնդեայ | փեգենայ |
| կրիայ, կրայ | ծեգենայ |
| կապելայ | մերենայ |
| խիւայ, խլայ | մսինայ |
| բակլայ | սարփինայ |
| օուլայ | անինայ |
| երախայ | մաննայ |
| նուսիւայ | մամննայ |
| չուխայ | զոպայ |
| ընծայ | անոպայ |
| չրջակայ | սպայ |
| հսկայ, սկայ | կապայ |
| վկայ | զուրպայ |
| ներկայ | ծառայ |
| չուկայ | փոսուռայ |
| առարկայ | փեսայ |
| չայ | կառսայ |
| զուբղայ | վայ |
| անդեղայ | պողոսայ |
| արեղայ | աշկարայ |
| կթղայ | կասկարայ |
| ողայ | աշարայ |
| չափիղայ | մաշարայ |
| ծնծղայ | վերայ, վրայ |
| անուղղայ | վարսավիրայ |
| կամայ | դարփիրայ |

որայ
կալուայ
արտորայ
չեփորայ
աղուայ
քուրայ, քրայ

լուայ
անլուայ
ափափայ
փիլիսոփայ
արքայ

եւ դարձեալ ամ, անամ և ենամ վերջացող
բայերուն ներկայի եզ. երրորդ դէմքերը.
կու տայ, կը զարմանայ, կը մերձենայ,
եւ աշխարհաբարի ապառնի եւ ստորա-
գասական եզ. երրորդ դէմքերը. պիտի
տայ, եթէ տայ, թող տայ, եւն, եւն:

Ծանօթ է արդէն որ ոռւսահայք այրին
այս այնքան կարեւոր զգեստը փրցուցած
նետած են եւ բոլոր այրերը տկլոր թո-
գուցած են. զրելով վրա, ընծա: Եւ իր-
բեւ թէ այս չբաւէր, բայերուն մէջ ալ
այս այլանդակ կրճատումը ի գործ զնել
սկսան, եւ ցաւ է ըսել, ունեցան հետեւող-
ներ ալ թրցահայոցմէ. քանի մը նորա-
սէր իմաստակներ որդեգրեցին այդ անհե-
թեթութիւնները եւ զրեցին կու տա, կը
դառնա, եւն, եւն:

Ուրիշ նոյնքան տգեղ եւ հայերէն լեզուի
ոգւոյն բոլորովին հակառակ երեւոյթ մըն
ալ կը տեսնուի բաւական ատենէ ի
վեր նոյնպէս ոռւսահայոցմէ փոխ առ-

նուած, եւ է ժամանակ ցուցնող բառերու
սեռականին ուսայ յախնթոր ձեւը, ժա-
մուայ, տարուայ, զիշերուայ, ցերեկուայ,
երէկուայ, օրուայ, վաղուայ, առառուայ,
ամսուայ, շարթուայ, ատենուայ, ամառ-
ուայ, ձմեռուայ, առաջուայ, հերուայ, եւն:
Հայերէն լեզուն բաց ի առաջին հոլովման
յատուկ անուններէն՝ որոնց սեռականը
այ կամ եայ կ'ըլլայ ինչպէս Հայկայ,
Հոփիսիմեայ, եւ քանի մը օտար բառերէ,
ինչպէս գարիր-դարիրայ, շեփոր-շեփո-
րայ, (աւելի ընտիր շեփորայ-շեփորայի),
քովթար-քովթարայ, ոչ մէկ գոյական
բառ ունի, որուն սեռականը այ կամ եայ
վերջանայ, այլ՝ միշտ ան կամ եան: Ակն
բառը՝ իբր քաղաքի անուն՝ կ'ըլլայ Ակնայ.
բայց իբր գոյական՝ ական: Եայ ձեւ մը
ունինք իբր ածականավերջ, երկաթեայ,
եւն, որուն սեռականը կ'ըլլայ երկաթէի,
ինչպէս եայ վերջացող գոյականները ըրիս-
տոնեայ, հրեայ, ըրիստոնէի, հրէի. ան-
դեայ բառը կ'ըլլայ անդէոյ:

Ուստի պիտի յորպորէի որ մեր արեւ-
մբանեան լեզուով զրողները բնական եւ
ընտիր ձեւով զրէին այդ բառերը. օրուան,
ժամուան, վաղուան, եւն:

Մեր լեզուն երբեք իրարու կիալ երկու
այր չունի. և մը կամ յ մը կ'ուզէ ան-
պատճառ. ահա. քանանայ. զարմանայաբ+
Քանի մը օտար անուններ ունինք. Ան-
նար, Աքար, Արամ, բայց ասոնց
մէջ իսկ և կամ յ կը մտնէ. Աքայար,
Աքահամ, Գաղատ, Գաղայադ:

Այր զիրը նշանագիր է առաջին հոլով-
ման. Հայկայ, սերման. ինչպէս նաև ա-
ռաջին լծորդութեան. հաւատամ:

Այր զիրը շատ անզամներ սղման կ'են-
թարկուի, ոչ միայն հոլովմանց եւ լծոր-
դութեանց, այլ նոյն իսկ արմատներուն
մէջ. բդեաշխ՝ բդեշխ. դեակ՝ դեկ. սեաւ՝
սեւ. սեամ՝ սեմ. վսեամ՝ վսեմ:

Բոլոր եան, եար, եակ, եալ վերջա-
ւորութիւնները հոլովելու և կամ բար-
դութեանց պարագային կը կորսնցնեն
այրը. վայրկեան, վայրկենի, վայրկենա-
կան, մատեան, մատենի, մատենագիր,
սենեակ, սենեկի, սենեկապան. առաքեալ,
առաքելոյ, առաքելութիւն, որեար, որերոյ,
եւն, եւն: Իսկ զրաբարի շատ բայեր աշ-
խարհաբարի փոխուած են կորսնցնելով
այրը, տեսանել՝ տեսնել, մուանել՝ մտնել,
ելանել՝ ելլել, եւն, եւն: Միայն պէտք

է հոս հրաւիրել մեր զբողներուն ուշաւ
զբութիւնը որ այսպիսի պարագաներու
մէջ զբարարի և զիրը աշխարհարարի մէջ
այրի չփոխեն և չզբեն. տեսնալ, մտնալ,
ելլալ, իջնալ, այլանդակ ձեւերով. ուշ
դնելով որ լեզուն ինքնին արդէն իսկ այրը
կորսնցնելու հետամուս է կրցած պարա-
գային, ինչպէս տեսանք վերեւ Ծորդա-
տառութեանց մէջ, եւ զի ալ եւ անալ վեր-
ջով շատ բայեր ունինք արդէն, եւ նորեր
ստեղծելու հարկ չկայ:

Այր զիրը յօդակապի պաշտօն կը
կատարէ, որուն վրայ սիստի խօսինք
բարդութեանց մէջ:

ա' կը գործածուի իբր ձայնարկութիւն.
ա' թշուառական, նաև ա' ա', տէր տէր:

Իբր թուանշան կը նշանակէ 1: Գլխա-
զրով, իբր դասական. Գլուխ Ա. այսինքն
առաջին: - Եւրոպացւոց ձ զրին կը հա-
մապատասխանէ. Asia. Ասիա:

Է

Բ Պ Ր

Բեն. արմատ և միջակ տառ, բաղազայն. շրթնային - պայթուցիկ.

Եռուրբն է պ. թաւը փ:

(Այս զրին անունը սխալ կը զրեն շատերը, նոյն իսկ քերականութեանց հեղինակները, կը զրեն այրութեն. մինչ պէտք է զրէին այրութեն: Լեզուն իրաւ է թէ նու զրէն առաջ և կ'ուզէ վերջին վանկին մէջ, բայց քանի մը բացառութիւններ կան, որոնցմէ մէկն է բեն զրին անունը, բեն, մեն, կեն. (բ. մ. կ.) որոնց մասին պիտի խօսուի և - ի և և - ի դասերուն մէջ):

Երրեմն կը փոխանակուի իր նուրբ լծորդին պ ի հետ, մանաւանդ մ եւ և նայ տառերէն վերջ. ամպ, ամբ, ըմպել՝ ըմբել, ըմբան, ամպարիշտ՝ ամբարիշտ. ճանապարհ՝ ճամբարի: - Մեսրոր՝ Մեսրոս. Ուիմբոս՝ Ուիմպոս:

Լծորդ է նաեւ զրին հետ, կաշառաւեկ՝ կաշառաքեկ. զուցէ նաեւ բափիդ բառին մէջ որ կը զրուի նաև բափիլ՝ իբր բարփիլ՝ Babyle, իսառնակութիւն:

Լծորդ է զարձեալ վ -ի հետ. Բարսեղ,
Վասիլ, Բասիլիոս. Վոսփոր, Բոսփոր: -
Բանտ՝ վանդ(ակ), եւն.

(Հմմտ. Թիգեաբեան՝ «Արիանայ բա-
ռարան» էջ 344), ուր պահլաւերէն վ
զիրը՝ մեր մէջ եղածէ վ. յշակ վատախտար
շակ վատա բախտ, յշակ վատթար, եւն,
եւն: Պահլաւերէն նոյն զիրը բեն ալ
եղած է. Ուկայ բազմական. շակ բախտ,
բաստ. զյա բազուկ, եւն, եւն:

Գրերու լծորդութեանց մէջ սովորաբար
նուրբերը միջակներուն հետ, կամ նուր-
բերը նուրբերուն, միջակները միջակներուն
եւ թաւերը թաւերուն հետ կը փոխանա-
կուին. քիչ անգամ միջակները թաւերուն
հետ. ինչպէս զափը՝ զարք, փափ՝ բաղ
(մասնիկ կից. համ.) զափնի՝ զարնի, զլիին՝
զլիին, խառնախնդոր՝ խառնաբնդոր:

Երբեմն այրին նման եղծական իմաստ
ունի. ինչպէս ողջախոն՝ բողջախոն, իրը
պղծախոն. ողոք՝ բողոք, ողջ՝ բողջ, որմէ
ամբողջ, ոստ՝ (արմատ ոստնուլ բային),
շարժող՝ տեղի տուող, բոստ՝ անոստ, ան-
շարժ, որմէ ըմբոստ. ոյծ՝ բոյծ, ոլոր՝
բոլոր, եւն, եւն:

Իրմէ առաջ զայ զիրը կ'ուզէ. զբա-
զում. զբօսանիք, եւն:

Առաջին, երկրորդ եւ վեցերորդ՝ խառն
 (սուլ վանկ) հոլովմանց մէջ, որոնց սեռ
 ուականը ն, ը, զ, բաղաձայններով կը
 վերջանայ՝ գործիական կը կազմէ.

| | | |
|--------|---|---------|
| սերման | — | սերմամբ |
| համեր | — | համերբ |
| աստեղ | — | աստեղբ |
| անձին | — | անձամբ |

Եերմանին նուն բենէն առաջ մենի կը
 փոխուի, որ է ըսել՝ իրմէ առաջ մեն
 զիրը կ'ուզէ, ըլլայ բառերուն սկիզբը՝ ըլ-
 լայ մէջը՝ ըլլայ վերջը. ինչպէս

| | |
|----------|------------|
| ամբանալ | կմբեայ |
| ամբոխ | համբակ |
| ամբողջ | համբառնալ |
| ամբուռք | համբար |
| բամբասել | համբաւ |
| զմբեթ | համբերել |
| զամբան | համբոյր |
| զամբիկ | համբուն |
| զամբիդ | համբար |
| զամբուռ | շամբշոթիւն |
| ըմբան | շամբուշ |
| ըմբոն | շամբուտ |
| ըմբոշի | ստամբակ |
| ըմբոստ | ամբ |
| ըմբոնել | բամբ |
| թմբիր | պատշպամբ |
| թմբուկ | թամբ |
| իմբել | լամբ |

| | |
|---------|-----------|
| կաղամբ | թումբ |
| օղալամբ | խումբ |
| շամբ | ազբախումբ |
| ջամբ | ծծումբ |
| ողջամբ | ակումբ |
| ապստամբ | սումբ |
| ումբ | |

եւ առաջին, եւ վեցերորդ խառն հոլով՝
ներուն բոլոր գործիականները արեամբ,
ակամբ, մատամբ, մասամբ, եւն, եւն:

Ան ածանցով կազմուած անրիծ եւ ան-
բաւ բառերը կը զբուխն աւելի սովորա-
բար ամբիծ եւ ամբաւ, բայց ասոնք մի-
այն, ուրիշները կը մնան իրենց բնական
ձեւով, անբնական, անբուժ, անբոնաբա-
րելի, եւն:

Մեն զբէն վերջ ինչ ինչ բառերու մէջ
կը զեղչուի, թմրիս՝ թմրիմ, զմրիս՝
զմրիմ. շամբշիմ՝ շամշիմ:

Ուրեմն մենը իրմէ վերջ միշտ բեն
կ'ուզէ, բաց ի հետագայ քանի մը բառերէն,
որոնց մէջ փոխանակ միջակին եկած է
թաւը. շամփուր, որ շափուր ձեւով ալ
կայ, գամփու, եմփորտ (եմփորոն) եւ ամ-
փոփ, զոր թիրեաքեան պարսկերէն այս
բառը կը համարի, բուն նաև բայէն ելած,
որ՝ կ'ըսէ հաւաքաբար իրարու վրայ

զիզել կը նշանակէ, որով մեր բառին
կը զուգակցի: Յայտնի է թէ նուն մենի
է փոխուած ըստ օրինի բնին ներկայու-
թենէն, ինչպէս կը տեսնուի օր + այս
ամբար եւ ուրիշ շատ բառերու մէջ:

Հայերէն ար սկիզբով զրեթէ բառ
չունինք, քանի մը հատը որ կան արբայ,
արեթ (յուն. ἀργος φωνη_τ ըսել է), օտար
լեզուներէ առնուած են: Իսկ ափով մէկէ
աւելի, զորս տես փիւրի դասին մէջ:

Այ վերջով բառ ալ զրեթէ չունինք,
եղածները կամ օտար անուններ են՝ ինչ-
պէս Աքաար, Յովար, կամ օտար բառեր.
ինչպէս արգար կամ երգար (երը, տեղ
մը, դիրք մը, ծառ մը,) մերն ըլլալով ունինք
գար, (ուամկ, զարին տակն, դեղ մը).
բարար (կկոց), եւ խար, (խարէոթիւն):

Այ վերջով եւս բաւական բառեր ու-
նինք, տես իր կարգին:

Այր վերջով՝ ազբն բառը, ազի վերջով
բառ չունինք:

Այր, ազր, հազր, ջազր: - Իսկ աղի
վերջով՝ փաղի, շաղփաղի:

Ամբ սկիզբով եւ վերջով՝ տես վերեւ:

Այր, միայն այր զրին անունը:

Արբ, իսաբը, (անիբաւ, անզգամ)։ Քարբ
(վիշտակ օձ)։ Իսկ արփ վերջով՝ տարփ,
արփ, զերարփ։

Եր, զոյութիւն չունի. իսկ եփ, եփ,
անեփ, թեփ, ծեփ, խեղեփ (կտոր, մաս),
խեցխեղեփ (զրի՝ տառի կտոր, զիծ, նշան).
կանեփ, երեփս (յն. քահանայ)։ շերեփ։

Եղր, դեղը (դեղին), շեղը (սուրին բերանը)։ Եղի գոյութիւն չունի։

Եմբ, բեմբ (բեմ)։ Եմի գոյութիւն չունի։
Երբ, երբ, գերբն (ջնջոց, բուրջ), ցերբ։
երփ, կայ միայն երփն բառը։

Էր, էփ գոյութիւն չունի։

Իր, ըիր բառը միայն։ Իսկ իփ, առիփ,
զաղիփ (առնուլ, տկարանալ, որմէ զաղ-
փաղփուն)։ թլիփ։

Խմբ, արմատ բառ չունինք։ եղածները
գործիական հոլովելեր են. ազգովիմբ. բո-
լորովիմբ, եւն. իմի չկայ։

Որ. բոր (կողով)։ արգոր (տոպարակ)։
կողոր (կարճ զգեստ)։ Իսկ ոփ, ոփ (իսոսոչ,
ծակ), խոփ, կոփ, կողոփ, տըոփ, ցոփ,
ամփոփ, սփոփ։

Ողբ, միայն ողբ բառը։ Ողի գոյութիւն
չունի։

Ովր, Սերովը, քերովը։ Ովի չկայ։

Որբ, որբ, բորբ։ Որի չկայ։

Ուր, զուր, քերուր։ Խոկ ուրի, թուրի,
խուրի, ծուրի, ճուրի, (որմէ ճդիիւն,
ճդիունն), ոռուրի (մածուն, փէքմէզ), կը-
ռուրի, տուրի։

Ուղբ, աղբախուղբ, (աղտեղութիւն),
կուղբ (ջրշուն). խոկ ուրի, ուղի, ուղիեան
(երկնային, լուսաւոր)։

Ումբ, տես վերեւ։ Ումի գոյութիւն
չունի։

Ուրբ, նուրբ, սուրբ։ Ուրի չկայ։
Ակզբնական բեն զրէն վերջ եկած
բաղաձայններ։

Բբիւն, բբչալ։

Բդեշիւ (փաթեթ, ծրապ)։

Բզզալ։

Բթել (բութ արմատէն)։

Բժարել (բիժ արմատէն)։

Բժժանը (բժիժ արմատէն)։

Բժիշկ (բուժ, այս ալ բոյժ արմատէն)։

Բլիթ, բլթակ։

Բղենմ, բխեմ. (բուղիս կամ բուկս արմատէն),

Բնական (բուն արմատէն)։

Բչամ, բնչեմ։

Բջիջ։

Բռածեփ (բուռ արմատէն)։

Բռնաւոր (բուռն արմատէն)։

Բքաբեր (բուք արմատէն)։

Հայ լեզուն բենի կրկնութիւն չունի։
աբրայ, ուաբրի հայերէն բառեր չեն։

Իսկ բառերուն մէջն ու վերջը, իրմէ
առաջ կամ նուրբ եւ կամ նայ տառ
կ'ուզէ, ինչպէս կը տեսնուի արդէն մէջ
բերուած օրինակներէն։

Բենին (ինչպէս եւ միւս գ, դ, ձ, ջ,
միջակներուն) բուն հնչումը գրեթէ կոր-
սուած է, բուն հայ զաւառացին մաքուր
կ'արտասանէ, անջատ եւ որիշ պ նուրրէն
եւ փ թաւէն։ բայց քաղաքներու մէջ
կորսուած է, հոն ուամիկը պէ կ'արտա-
սանէ, զրագէտը փիւր, յայտնի է թէ

հնչումը աւելի պէի պէտք է մօտենայ
քան փիւրի, բայց բուն ձայնը արտա-
բերել դիւրին չէ բազքենիներու համար:
Եւրոպական Ե զրին կը համապատաս-
խանէ ըստ հին տառադարձութեան.

Brutus, Բրուտոս. Babylon, Բաբե-
լոն. Danube, Դանուբ. barbare, բար-
բարոս, ըստ արդի հնչական տառադար-
ձութեան պ-ի. Béranger, Պերանժէ.
Bossuet. Պոսւէ:

¶.

Գ գ գ

Գիմ, բաղաձայն, արմատ և միջակ
զիր՝ կոկորզային: Նուրբին է կ, թաւը թ:
Լծորդ է իր նուրբին հետ՝ մանաւանդ
նայ տառէ վերջ:

Ցանկ, ցանկ (միշտ). Խորամանց, խո-
րամանկ, անզիւն, անկիւն, ժանց, ժանկ,
գայթազղի, գայթակղի, պազշոտ, պակշոտ:

Երբեմն իր թաւին հետ ալ կը լծորդուի,
փափագ, փափաք. թազչիւ, թաթչիւ. չո-
գայ, չոքայ, յոզնակի, յոքնակի, պատրի-
արդ, պատրիարք, հէզ, հէք, թարգմանել,
թարքմանել, եւն: Բուն ուղիղը զիմովն է:

Լծորդ է դարձեալ ձ եւ ժ զբերուն՝
թէ մեր եւ թէ մանաւանդ օտարներէ մեզի
փոխարերուած բառերուն մէջ:

Ճ-ի. ռոճիկ, հող, օգն (աւզն), օճան (աւ-
ճան), մոյզ, մուռակ, վէզ, վէճ: Պարսկերէն
ու աշուակը բառերը անչուշտ մեր թագ,
թագաւոր եւ թագակիր բառերն են: եւ-
թերճիման (թարգման) բառը:

Փ-ի տոյժ, տուզանք, բազ, բաժին,
ոյժ, (առ)ոյզ, յարզ, արժէք, պարսկ. շար-

Ճ-ի, Ժ-ի լծորդութիւնը կը տեսնուի
նաև Եւրոպական լեզուներու մէջ. Gré-
goire, Գրիգոր, Georges Ժորժ, Giorgio
Ճորճիոյ, Ճորճ, Գէորգ, որով Եւրոպական
ց զրին կը համապատասխանէ:

Արտարերումը պէտք է աւելի կենի
մօտենայ քան թէ քէի. ռամիկը արդէն
կեն կը հնչէ: Գիմի բուն հնչումն ալ՝
նման բենին՝ կորսուած է. ռամիկը կեն
կը հնչէ, ոչ-ռամիկը քէ:

Ազ ակիզբով բառեր չունինք շատ.

ազան

ազոյցք. ազու-

ազանիլ

ցանել

ազապ (յ.)

ազոն (յ.)

ազարակ

ազուզայ (յ.)

ազի

ազուռ

ազուտ

Խակ աղ վերջով հետեւեալները

| | |
|-----------------------------------|----------------------------|
| բազ (բերնի կապ, եւ բաժին). | եղազ (գեղ, հնարք, հմար: |
| հազար | յազ |
| դազ (դնել), նենգուշ թիւն ընել. | անազ |
| օթեազ, բացօթեազ | սազ |
| թազ | արազ |
| ծազ | մարազ |
| կազ | պատարազ |
| վահազն | երազ |
| ձազ | վիրազ |
| աղազ (ճար, հնարք, պատճառ) | ճրազ |
| ճաղազ (անտառ) | ուրազ |
| | փափազ |

**Ազգ վերջով միայն ազգ ըառը. ուր
կը տեսնուի որ զիմ միջակ զիրը իրմէ
առաջ զայ կ'ուզէ, ինչպէս իր ընկերներն
ալ բ եւ դ, զրօսանց, ազբն, ազդ, եւն:**

**Այդ վերջով՝ այզ, ցայզ, տայզը (տազը);
թէն ալ չունի այս վերջով բառ, եղած
ները յոգնակի ձեւեր են, հմայք, բաղ-
բաղայք, եւն:**

Անդ վերջով հետեւեալները*

| | |
|----------|--------------|
| զանգ | զանգ, քրտնա- |
| արձազանգ | զանգ |
| դանգ | ժանգ |

| | |
|-------------|------------|
| վիաղանգ | տսպատանգ |
| նահանգ | (ասպանդակ) |
| պահանգ | խոշտանգ |
| ճրահանգ | վտանգ |
| յանգ | երանգ |
| դրասանգ | ցանգ |
| վանգ (վանկ) | առեւանգ |
| | անգղղ |

Աեր վերջով շատ բառեր կան, որոնց
ամենուն ալ մէջ անը յոզնականացուցիչ
մասնիկ է. պարծ-անք, մաղթ-անք, դր-
ժանք, որոնք հոլովուելով կ'ըլլան պար-
ծանաց, մաղթանաց, դրժանաց, պարծիւ,
մաղթել, դրժել: Մինչ անցին զիմը կը
մնայ. գանգ, գանգիւն, արձագանգել, ճրա-
հանգել, վտանցաց, եւն, եւն: Փոքրիկ
մտադրութիւն մը կը բաւէ բառավերջի
զիմն ու քէն զանազանելու:

Եզ վերջով ունինք միայն հեղ, հեղել,
եւ արեգ բառերը: Իսկ եք վերջով, երեր,
երբեր, ուրեր, ուստեր, չորեր, բարեր,
եւն, զորս տես Քէի զասին մէջ:

Եղգ վերջով հեղգ բառը միայն. իսկ եղը՝
ճեղը, մեղը, որոնց քէն յոզնակիինն է:

Ենց. նենգ, հենգն. ենք վերջով բառ
չկայ:

Երդ, երգ, պղերգ: Երբ արմատ բառ
չկայ:

Եղ վերջով. էզ, հէզ, եղէզ, մէզ, սէզ, վէզ,
ուէզ, եղէզն:

Եր վերջով արմատ բառ չկայ. եղած-
ները յոգնակիներ են. այծէք (այծեայք,
եայ == է), խաչօրհնէք, քօղէք, եւն:

Իդ վերջով ունինք. ձիզ, հրձիզ, նիզ,
ոիզ, վիզ, զօրավիզ:

Իբ վերջով շատ բառեր ունինք, որոնք
զրեթէ ամէնքը յոգնակիներ են. բաց ի
կնիք, հերիք բառերէն:

Իգն վերջով ճիզն, վիզն, զօրավիզն:

Իդդ, շիգդ: Իքն եւ իքդ վերջով բառ չկայ:

Ինգ վերջով՝ ճինզ, սրինզ, ցինզ. ինք
վերջով արմատ բառ չկայ. յոգնակիներ են
աջինք, նախատինք, երկինք, եւն:

Իրգ վերջով. զիրգ, միրգ, վիրգ. Իրք
վերջով յոգնակիներ միայն. զիրք, կիրք,
արհաւիրք, եւն:

Իւզ, սիւզ բառը միայն: Իւք զոյութիւն
չունի:

Ող Որ

| | |
|--------------------------------|------------------|
| Բոզ (իսուա մը) | բորբոք |
| զոզ (ծոց, իսորշ) եւ զոզցէս | չէզոք թոք |
| հոզ | բարիոք |
| մոզ | ոլոք |
| շոզմոզ | ողոք |
| շոզ | բողոք |
| առաշոզ, առոշոզ. (առ ոանձին) | ամոք |
| հոզոզ (առձիկ) | մորմոք |
| առոզ, ոռոզ | անոք |
| նորոզ | ատոք |
| սորոզ | բոք |
| յոզն | փորոք (փոս, ծակ) |
| | բարոք |
| | յոքն (յոզն) |
| | փոքր |

Այս բառերուն քէն արմատական ըլ-
լալով կը մնայ. բորբոքում, թոքատապ,
բողոքել, են:

Ոյզ վերջով, զոյզ, նժոյզ, մոյզ,
պոյզ (օժիտ), ստոյզ, պատրոյզ. — Ոյք
վերջով արմատ բառ չկայ, եղածները
բոլոր յոզնակի են. զոյք, հաճոյք, իւզն-
ջոյք, են:

Որդ վերջով ունինք. զորզ, իսորզ, տորզ.
իսկ որք վերջով. ցնորք, չորք յոզ. բառերը.

Ուզ վերջով՝ սուզ, արուզ, յանդուզն։
իսկ ոչը վերջով։

| | |
|----------|-----------|
| բուք | գինըմպուք |
| թուք | պասուք |
| անկնուք | արտասուք |
| շուք | այլուք |
| գլխաշուք | մօրուք |
| ապաշուք | փուք |
| չարաշուք | քուք |

Ունց վերջով ունինք, ունց, (մղեղ,
մաղուք), սպունց, վարունց; Ունք վերջով
եւս կան բառեր՝ բայց ամէնքն ալ յոզնա-
կի են, կոչունք, ճգունք, ուլունք, սը-
րունք, եւն. տես Քէի դասին մէջ։

Ունցն վերջով ունինք ծունզն (ծունկն)
եղունզն, ուռնզն, սըռնզն (սըռնկն, ական-
ջը սուր)։

Գիմէն վերջ կամ առաջ եկած բաղա-
ձայնհեր։

| | |
|-----------|-----------|
| զարգմանակ | բնգզայ |
| զգուանք | հանգամանք |
| զգակ | հանգանակ |
| զգաթ | հանգոյց |
| զժուիլ | հանգչիլ |
| զլուիս | մանգաղ |
| զձձել | մարգարէ |
| զղթոր | մարգարիտ |

| | |
|--------|---------|
| զմբէթ | զգոյշ |
| զնդակ | զգօն |
| զռեհ | նարգէս |
| զտակ | շաղգամ' |
| զրասա | պազուս |
| զրպան | պժգալ |
| զզալ | վարգել |
| զզեսու | տագնապ |

ինչպէս մէջ բերուած օրինակներէն կը
տեսնուի, զիմ զիբը իրմէ առաջ՝ բաց ի
ձայնաւորներէն՝ ընդհանրապէս կ'ուզէ՞ն,
բ, զ, ժ, զ. իսկ իրմէ վերջ զ, ժ,
ւ, զ, մ, ն, ո, ո, ր զբերը. այսինքն
նայ եւ նուրբ զրեր, արմատներու մէջ:
կրնայ սղմամբ թաւ զիր աւ զալ. ինչպէս
զրած, որուն արմատը զուր է, եւ ու
երկրարասովն սղմամբ կամ ըթի փոփոխ
մամբ եկած միացած է:

Յառավերջի զիմը վերեւ ցուցուած ու
ճով կարելի է զրեմէ անսխալ կերպով ճըշ-
դել, հեղդ, մեղք, հեղզութիւն, մեղաւոր,
մտացի աշակերտը սոյն զործողութիւնը
պիտի կրնայ ընել ամէն պարագայի եւ
անմիջապէս իմանալ զիմ կամ քէ ըլլալը,
անսխիր թէ ձայնաւորէ եւ թէ բաղա-
ձայնէ վերջ: կենի եւ Քէի դասերը եւս
պիտի օգնեն սոյն զրին ուղղազրութեան,

ինչպէս եւ աս անոնց փոխադարձաբարչ
իբր թիւ Յ. Երբորդ։ Ըստ հին տառակարձութեան ինչպէս տեսանք վերեւ կը համապատասխանէ օգրին. ըստ արդի տառակարձութեան կ'ըլլայ ժ, կ, ճ, Ժորժ, Ճորժ, կավոզ, եւն։

¶

Դ դ դ

Դայ, բաղաձայն, ատամնային պայթուցիկ, արմատ և միջակ զիր, նուրբն է տ, թաւը ր։

Լծորդ է իր նուրբին՝ տ-ի հետ, իր թաւին՝ թ-ի հետ նայ տառերէն վերջ. զունդ, զունտ, բանդ, բանտ, զինդ, զինտ, ընդանի, ընտանի, ընդասուն, ընտասուն։ Սաղարը, սաղարդ, քերրոդ, քերդոդ, թակարդ, թակարը, շողոքորթ, շողոքորդ, անհերեր, անհեղեղ։

Լծորդ է եւ ջ-ի ստերչ, ստերդ բառին մէջ։

Դ զիմորոզ յօդ է, զրաբարի մէջ երեք նշանակութեամբ։ իբր անձնական դերանուն, իբր ցուցական ածական, եւ իբր

ստացական ածական, տէրդ, դու ինքդ
տէրդ, այդ տէրը, քու տէրը. աշխարհա-
բարի մէջ խափանուած են նախընթաց
երկուքը, այս վերջինը կը գործածուի:
Ո - ի, Ն - ի վրայ պիտի խօսինք իրենց
կարգին:

Փարզ արմատ է դնեմ բային: — Երբեմն
ինչ ինչ արմատ բառերու ծայրը կը կպչի.
ինչպէս սպանդ, զուցէ — աւանդ կամ — անդ
վերջացող բառերուն մէջ ալ նոյն երես-
ոյթով ըլլայ, ինչպէս պարաւանդ, ար-
զաւանդ, դանդանաւանդ, եւն, ինչպէս եւ
հնազանդ, եթէ նազ արմատէն համարինք:
Նոյն երեսոյթը կայ նաեւ կեն - դ - անի,
եւ անջը - դ - ի, զուցէ վտարան - դ - ի,
դրան - դ - ի, չանար - դ - ի, եւն, բա-
ռերուն մէջ ալ:

Ընդ նախողով կազմուած բառերուն մէջ
ձայնաւորի քով կը մնայ, բաղաձայնի
քով կ'իյնայ, ընդունիմ. ընկալայ, փո-
խանակ ընդկալայ. ընկեր, փոխանակ ընդ-
կեր ըլլալու, եւն, եւն: —

Հայ լեզուն ադ սկիզբով ոչ մէկ բառ
ունի, եղածները բոլոր օտար բառեր են.
Աղամ, աղամանդ, Աղար (Հրէից վեցերորդ
տմիսը), Աղեն, Աղին, Աղովսայ, եւ ուրիշ

օտար անուններ։ Խսկ իր թաւով ունինք քանի մը հատ. աթար (քակոր), աթեր (ցորենէ կամ խմորէ կերակուր), աթռո, աթութայ, աթուր (ոտք, առ աթուր), եւն։

Մէջ բերուած օրինակներէն կը տեսնուի որ հայ լեզուն չի սիրեր աղ սկիզբը, եւ ամէն ոք կրնայ իր լեզուին վրայ փորածել եւ հասկնալ չսիրելուն պատճառը։ Հակառակ ասոր, մեր մէջ պակաս եղած չեն միշտ գերզգօններ որ ուզած են լեզուին ոգւոյն դէմ կռուիլ, այլանդակ ձեւ սեր ստեղծելով։

Բացէք աշխարհաբար լեզուի նոր քերականութիւն մը եւ պիտի տեսնէք աղ, ադի, ադիկա, ադոնք, ադոնց ճիւազային ձեւերը, մինչ աշխարհաբարի քերականունութեան Ամգիստրոսը, (Այտնեան), զիտակ լեզուին ոգւոյն, զրած է ատ, ատի, ատիկա, ատոր, ատկէ, ատով, ատոնք, ատոնց, ատոնցմով, եւն. (տես յէջոն 42-43) ինչպէս կը հնչէ ժողովուրդը։ Հին լեզուն դան պահած է միայն յի զրին քով եւ ասկէ ածանցուած կամ բարզուած բառերուն մէջ. այդ, այդր, այդրէն, այդպէս, այդբան, եւն։ Ուրիշ պարագաներու մէջ փոխած է տ-ի. այս, այդ, այն, աստ

անդ, այդր, աստի անտի, այտի, չէ
ըսած անդի, այդի խուժդուժ ձեւով, այլ
փոխեր է դան տիւնի:

Նոյն իմաստունները հոտ մակրայն աւ
դայով կը զրեն հոդ, զանազանելու հաւ
մար հոտ բառէն. չեմ զիտեր կարելի՞ է
գոնել այնքան թանձրամիտ եւ տիւմար
հայ մը՝ մարդ թէ տղայ, որ երբ «վարդին
հոտը անուշ է» ըսուի՝ հոտ մակրայը հաս-
կընայ, կամ երբ «հո՛տ կեցիր » ըսուի՝
ծաղկի մը հոտը հասկնայ...»

Յայտնի է թէ հոս, հոտ, հոն, կազմուած
են ահարասիկ, ահարադիկ, ահարաճիկ մակ-
րայներէն, որոնց մէջ կան ո, գ, ն, զրելը,
բայց տեսանը որ այդին եւ անդին դայե-
թը տիւն եղան. նոյնպէս հոս հոդին դան
տիւն աբէտք է բլլայ. վասն զի հայ լե-
զուն ոդ վերջով բառ չունի, եւ ամէն
հայ բերան տիւնով կը հնչէ այդ բառը:

Աղ վերջով ունինը բադ բառը միայն,
եւ ստուդ կամ ստադիոն յունարէն բառը՝
հրապարակ նշանակութեամբ: Մինչ ար
վերջով ունինը

ուրբաթ

շոբաթ

գագաթն

զզաթ

թաթ

փաթաթ

| | |
|------------|---------|
| փոխաթ | հրակաթ |
| մախաթ | կղկաթ |
| արծաթ | երկաթ |
| կաթ | մազաղաթ |
| խանդակաթ | բակեղաթ |
| խանդաղակաթ | մաթ |
| շողակաթ | շաղամաթ |
| սրտակաթ | սաթ |
| մաղասկաթ | |

Աղդ, ազդ, Արամազդ, ազդր: Ազր վեր-
ջով կամ սկիզբով ունէ բառ չունինք.
անոր փոխարէն ունինք ասս, որուն
ուղղագրութիւնը դիւրին է:

Արտ, ալր, գոյութիւն չունի ոչ սկիզբը
ոչ վերջը:

Ախդ, ախր, նոյնալէս:
Ածդ, ածր, նոյնալէս:
Ակդ, ակր, նոյնալէս:
Ահդ, ահր, նոյնալէս:

Աղդ, գոյութիւն չունի. բայդ սխալա-
գրութեան մասին, տես իւ եւ դ գրերուն
մէջ: Կան միայն բաղ-դատեմ, բաղ-
դատութիւն, բաղ-դատական բառերը՝
որոնք կազմուած են բաղ մասնիկով, եւ
ունէ առնչութիւն չունին մեր բախտ

բառին հետ : - Այս սկիզբով ունինք
յաղթ - ել , մաղթ - ել , զաղթ - ել
աղթաման (ապարանջան) :

Աճդ , Աճը ?

Ամդ , ամը ?

Այդ

Այդ

այդ

գայթ

այդը

ճառագայթ

այդքէն

որոգայթ

այդչափ

խայթ

այդպէս

խղիսայթ

այդքան

ծայթ

կայթ

ճայթ . բարկա-

ճայթ

մայթ

պայթ

ցայթ , արեւա-

ցայթ .

Այդ սկիզբով այդիու բառը :

Աճդ վերջով շատ բառեր ունինք :

Անդ

վկանդ , անվը -

բանդ , բանտ

կանդ

արգանդ

աղանդ

հնազանդ

տաղանդ

| | |
|----------------------------|----------------|
| կաղանդ | դար — |
| աղամանդ | պար — |
| խանդումանդ | սար — |
| մարմանդ | կար — |
| շանդ, շանթ | բարձր — |
| սպանդ | բարձր — |
| եռանդ | զանգան — |
| սանդ | մանաւանդ — |
| վարսանդ (ան կան, հավան) | արգեւանդ |
| վանդ, անվանդ | զարեւանդ |
| պատանդ | հիւանդ |
| դրանդ | բահուանդ (զարդ |
| աւանդ | ապարանչան, |
| արգաւանդ | ձեռքի (կապ) : |
| գահաւանդ | քանդ, դիւրա |
| աշխարհ — | քանդ |
| դարան — | եռանդն |

Անդր վերջով՝ անդը, սալսմանդը, Աղեր-
սանդը: Խոկ Անդ վերջով ունինք միայն
անթ (անութ), շանթ և թաղանթ
բառերը:

Անդ սկիզբով ալ շատ բառ ունինք, որոնց
մեծագոյն մասը ան ժխտական ածան-
ցով կազմուած է. արմատները կը դնեմ
հոս:

| | |
|----------|--------------|
| Անդ | անդեայ |
| անդամ | անդեայ (դեղ- |
| անդաստակ | թափ) |
| անդաստան | |

| | |
|--------------|----------------|
| անդէորդ | անդրոյթք (փլս- |
| անդոհ (մտմը- | խութ) |
| տութ) | անդրուար, ան, |
| անդորր | գրուվար |
| անդունդ | անդւորդ (անդէ- |
| անդրանիկ | որդ) |
| անդրի | |

Իսկ աեր սկիզբով նոյնպէս շատ բառ
ունինք, բայց զըսթէ բոլոր ան ժխտա-
կանով կազմուած են. իրը արմատական
բառ՝ ունինք. Անթ (անութ), անթեղ (տաք
մոխիր)է անթեմ (երիցուկ, օշօշ):

Աշտ, աշտ (յաշտ), զոհ, նուէր: Աշդահակ.
կայ դարձեալ եւ նշղեհ (նժղեհ): Աշք
բնաւ զոյութիւն չունի. ունինք աւելի
շտ - ով բառեր, որոնք պիտի տեսնուին
իրենց կարգին:

Աշդ, Աշք, Ապդ, Ապր, Ազդ, Ազր, ?
Առդ. արմատ բառ զոյութիւն չունի.
կայ ածանցարար առկնեմ բայը, եւ
առզրութիւն բառը: Ազր ալ չկայ ար-
մատի մէջ. սղմամբ առթել, առթիւ
(առիթ) բառէն:

Ասդ. Ասր ? Դան իրմէ առաջ երբեք սէ
չ'առնիր, այլ միշտ զայ, ինչպէս տե-

սանը վերեւ (ազդ) եւն, թոն կ'առնէ
սէ, ինչպէս սթափ, սթար, զորս պիտի
տեսնենք իրենց կարգին, բայց ասր
վերջով կամ սկիզբով բառ չունինք:

Արդ սկիզբով ունինք

| | |
|---------------|----------------|
| արդ (հիմա) | արդեօք |
| արդ (զարդ) | արդիւնք |
| արդակ (շիտակ) | արդն (աէզ) |
| արդար | արդու (չափ մը) |

Իսկ արդ վերջով

| | |
|-----------|------------|
| բարդ | յարդ |
| նեարդ | խորանարդ |
| լեարդ | անարդ |
| զարդ | չանարդ |
| կորնթարդ | պուտնարդ |
| գմբեթարդ | ջարդ |
| գիարդ | սարդ |
| կախարդ | նաւասարդ |
| թակարդ | երիւսասարդ |
| մակարդ | աւսարդ |
| զեղարդ | վարդ |
| մարդ | արդն |
| վիմարդ | գեղարդն |
| երդումարդ | |

Իսկ Արդ վերջով ունինք.

թարթ

ակնթարթ

կարիթ

հարիթ

սալարիթ

մարիթ

զուարիթ

Ացյ. Ացր ?

Ացդ ? Ացր վերջով ունինք նաւիթ բառը :
Ափդ, Ափիթ, Աքդ, Աքթ ?

Եղ. ունինք անհեղեղ և բգեղ բառերը,
որոնք լծորդատառութեամբ դայով են
զրուած . բուն ձեւը անհեթեթ , փաթեթ
է : - Եր վերջով ունինք

աբեթ,

զմբեթ

հեթեթ

անհեթեթ

փաթեթ

ամեթ (հաստատուն)

երեթ (երիթացեալ . հա-

լած մաշած)

հեթ

սեթհեթ

Եղդ. խեղդ արմատը միայն . իսկ Եղր վերա-
ջով՝ կեղդթ (չափ մը) և անփեղթ (կաշի)
-(արջառաջիւ) :

Ենդ. իւնդ, տենդ. - Ենր, ենթ, իւնդթ :

Երդ. Երդ (երդիք), բերդ, եղերդ: - Երբ.
երթ, զերթ, թերթ, մերթ, փերթ:

Եղ ? Եր. զմբեթ, զեթ, իւեթ, ձեթ,
բակեթեթ, բռնիւեթ:

Իդ. Ասիդ (աբագիւ, յուպուզ), ծղրիդ, սփրիդ
(իսսիր, զամբիւզ):

իր . փթիթ , քթիթ , բլիթ , փլիթ , խիթ , ծաւ-
կախիթ , կիթ , մզկիթ , կովկիթ , կողկողիթ ,
կնճիթ , խրճիթ , սամիթ , շիթ , առիթ , վիթ ,
ձանձախարիթ , երիթ , գաւիթ , դաւիթ . քիթ .
միթը .

Խեղ

| | |
|----------------|------------|
| զինդ | երկաթապինդ |
| թինդ | կշտա - |
| լերինաթինդ | զօտէ - |
| լին (լսող երք) | շոփնդ |
| մուլիսինդ | գրինդ |
| փոխինդ | ափսինդ |
| պինդ | |
| երիզա - | |

իսկ ինը վերջով լամբրինդ , (լարիւրին-
թոս :)

ինդր . լինդր , կզմինդր , օշինդր : ինդր ?
իշտ . գիշտ , որ եւ գիշտ , եւ ճիշտ , որ ճիշտ .
իշր . զոյութիւն չունի . իշտով ունինք .

| | |
|------------------|----------------|
| նաժիշտ վիշտ | միշտ դժուարիշտ |
| երաժիշտ ամբարիշտ | ոիշտ անպարիշտ |
| փղիշտ պարիշտ | |

իրդ . ջիրդ , քաղիրդ , ցիրդ : — իրը , կիրդ ,
ըաղիրդ :

ինդ . ? իր . դիւդ , հիւդ , ձիւդ , նիւդ :

Ող. Պողիպող: — Որ. փոթոթ, կոթ, սուշ
նակոթ, մոթ, (մոթիսոթել, խոթմըելել)։
անփոթ, շփոթ, զոսթ, դռոթ։

Ողդ. յողդոց: — Ողը ?

Ոյդ. ? — Ոյր

| | |
|----------------|------------|
| բոյթ | գոռյթ |
| լերգաբոյթ | հասոյթ |
| աւազոյթ | ծերոյթ |
| փաթոյթ | ճաշկերոյթ |
| երեւելոյթ | հացկերոյթ |
| խոյթ | ձանձրոյթ |
| ծկոյթ | զայրոյթ |
| ծածկոյթ | սովորոյթ |
| ճկոյթ | ալեւոյթ |
| մոյթ | երեւոյթ |
| բազմոյթ (Ամյլ) | փոյթ |
| նմանոյթ, ան- | շփոյթ, |
| նմանոյթ | բազմաշփոյթ |
| էլքնոյթ | անքոյթ |
| զոյթ | |

Ոհդ. Պոնդ: — Ոհը ?

Ովդ ? Ովր

| | |
|-------------|-----------|
| Արիովթ | ափուսովթ |
| ամասարակովթ | քութարովթ |
| բեհմովթ | սաբաւով |
| ագանովթ | ապփովթ |
| մեքենովթ | |

Որոնք բոլոր օտար բառեր են:

Արդ.

| | |
|-------------|--------------|
| Բազորդ | բաժանորդ |
| զուգորդ | փոխանորդ |
| ժառանգորդ | պահանորդ |
| հանապազորդ | նմանորդ |
| անդէսորդ | տասանորդ |
| անդիորդ | կանգնորդ |
| օրիորդ | բերդնորդ |
| աւելորդ | պահնորդ |
| այլորդ | ձայնորդ |
| սայլորդ | առաջնորդ |
| խորդ | միջնորդ |
| ձախորդ | խառնորդ |
| խաղախորդ | յետնորդ |
| նախորդ | պարապորդ |
| փոխորդ | յաջորդ |
| լծորդ | քառորդ |
| այծորդ | հոռորդ |
| կորդ | կշռորդ |
| հակառակորդ | պակասորդ |
| հասարակորդ | սոսորդ |
| ցանկորդ | որսորդ |
| կոկորդ | նախատորդ |
| ճանապարհորդ | հաւասարորդ |
| ռահանորդ | վարորդ |
| նախանձորդ | երկրորդ |
| խաղորդ | երրորդ, եւն. |
| հազորդ | մասցորդ |
| ուղորդ | կցորդ |
| շոշորդ | անցորդ |
| դղորդ | ցանցորդ |
| ուռնապորդ | անգորդ |
| յորդ | որդն |
| թղթայորդ | |

Խալ որբով ունինք.

| | |
|-----------|-----------|
| Ութ | մորթ |
| իսորթ | իսցեմորթ |
| իանախորթ | զրահամորթ |
| օտարախորթ | շորթ |
| հորթ | դեղնաշորթ |
| մատաղորթ | շողոքորթ |

Ուղ. Գլուղ բառը միայն: — Ուրով ունինք.

| | |
|-------------|---------|
| Ութ | ակութ |
| բութ | զաղութ |
| զութ | մութ |
| թութ | խանութ |
| փաթութ | գոսութ |
| անալութ | դռութ |
| թութ | յուռութ |
| խոչ եւ խութ | թաւութ |
| կութ | |

Ուղդ? Ուղր. թուղթ բառը միայն:

Ունդ.

| | |
|------------|------------------|
| Ունդ. | ելունդ |
| զունդ | կունդ |
| անդունդ | ակունդ (յա կինդ) |
| խորանդունդ | հունդ |
| թունդ | զհզահունդ |
| սրտաթունդ | ծնունդ |
| անթունդ | սնունդ |

սերունդ
անթրունդ
ցոնդ
բազմացունդ

Ուրիշ.

| | |
|--------------|-------------|
| բուրդ | խառնուրդ |
| չանարդագուրդ | անլսուրդ |
| յազուրդ | ժողովուրդ |
| խլուրդ | ցուրդ |
| արձակուրդ | կացուրդ |
| խորհուրդ | նաւակացուրդ |
| անկանուրդ | կցուրդ |
| անկարուրդ | |

Իսկ ուրիշ վերջով լուրիժ, շուրիժն:

Օդ

Օր

| | |
|---------|---------|
| օդ | օթ |
| զօդ | բօթ |
| յօդ | լալօթ |
| սուայօդ | ամօթ |
| թօնօդ | նօթ |
| միջնօդ | անօթ |
| վասօդ | թնդանօթ |
| | շննօթ |
| | ծանօթ |
| | շօթ |
| | տօթ |
| | եօթն |
| | աղօթք |
| | եերկօթ |

Բացօթեայ բառը շատերը բացօթեայ
կը զբեն սխալմամբ. ուշ դնելու են որ
ող բառէն չ'ելլեր, այլ օր արմատէն,
բացօթեայ, բացօթեազ:

Դայէ վերջ եկած բաղաձայններ.

| | |
|------------------|--------|
| գգալ | գլփին |
| գգլչել | գկորդ |
| գգնչել | գգորդ |
| գգըշին | գմակ |
| գգըշում | գնդէր |
| գգում | գշխոյ |
| գ գ շ ու մ կ ա մ | գպիր |
| գգչուտ | գմնչին |
| գժխեմ | գսրով |
| գժպհի | գբանդ |
| գլալ | |

Դան ալ գժուարանչելի գրերէն մէկն
է, նման իր միւս միջակ ընկերներուն.
ուսմիկը աւելի տիւն կը հնչէ, որուն պէտք
է մօտենայ, բայց ոչ նոյնանայ հետը.
իսկ գրագէտը թոյ:

Վերի օրինակները կը ցուցնեն ըստ
բաւականի դայէն առաջ ու վերջ եկած
բաղաձայնները:

Եւրոպական ձ զբին կը համապատաս-
խանէ՝ ըստ հին տառակարձութեան,

Damoclès. **Դամոկլէս**, Démosthène.
Դանուբի Դանուբ, Danube. **Դանուբ**, Ըստ
 արդի հնչման ա. Delacroix, Տերաբրութ.
 Delile. Տելի:

Իրր թիւ 4. զլիսազըռով Զորբորդ:

†

b - v - h

bz. Զայնաւոր, արմատն է և զիրը:
 լծորդ է և - ի, երէ, երէ, զմբեթ,
 զմեթ, եւն:
 լ - ի. հրեշտակ, հրշտակ, ենթազրել,
 ընթազրել, եւն:
 ի - ի. մանանեխ, մանանիխ, շառա-
 ւիդ, շառաւեղ, շաւիդ, շաւեղ, ուղիդ,
 ուղեղ, զեղջ, զեղջ, լեզում, լիզում, երե-
 կուն, երիկուն, իրիկուն, եւն:

Ո - ի. ոխերիմ, ոխորիմ: Լծորդ է եւ
 այրի ինչպէս տեսանք. զարձեալ քսանա-
 մեակ, քսանամեան, եւն, եւն, եղած են
 քսանեմեակ, քսանեմեան, եւն:

Բառերուն մէջ երբիմն մուտ կը գործէ
 այրէն առաջ. ջայլամն եւ ջայլեամն. դեն-

ջակ եւ զենջեակ, ախոյան եւ ախոյեան,
կայան եւ կայեան, եւ զրաբարի մէջ
կը կնակի աւ կը հոլովի . զենջակի եւ
զենջեկի, ախոյանի եւ ախոյենի, կայանի
եւ կայենի, եւն: Երկեամ, երեամ, քառ-
եամ, փոխտնակ երկամ, եռամ. քառամ:
Հոլովերու մէջ եւս, անկողնեաց, ի լըր-
ջեաց, մեհենեաց, առասպելեաց, եւն. փո-
խանակ անկողնաց, ի լըջաց, մեհենաց,
առասպելաց: Գրաբարի բայերուն մէջ եւս.
զրգեայ, փրփրեայր, զառածեայ, զառան-
ցեայ, անկեայց, փոխանակ զրգայ, փըր-
փրայր, զառածայ, զառանցայ, անկայց:
Զեռեալ տեղեալ, տտեալ, փոխանակ զե-
ռալ, տեղալ, տտել:

Ե զիրը միայն ու եւ շ ձայնաւորները
կ'առնէ եւ երկբարառ կը կազմէ, ևս, և:

Ետ միայն վերջին վանկերուն մէջ կը
գտնուի, եւ-ին նման. մատեան, տեսեալ,
հրեայ, սեառ, բայց հոլովելու միջոցին
այրը կ'լյնայ, մատենի, տեսելոյ, սեւոյ,
եւ ևոյ և-ի կը փոխուի:

Եւը լծորդ է իւ եւ եազի. ալեր, ալիշը,
ազրեր, ազրիր, եղջիր, եղջիր, զեղ,
զիւղ, զեղ եւ զեւազ, ստորեւ, ստորեաւ,
հաւաստեաւ, հաւաստեւ, զառաջեաւ, զա-

ռաջեւ, եւն։ Ասկէ յայտնի կը տեսնուի
որ հիները և երկրաբառով կը զրէին մեր
արդի ալիւր, աղբիւր, միւս, հարիւր, թիւր,
եղջիւր, երկիւր, եւն, բառերը, ալեւր,
աղբիւր, եւն, եւ սեռական հոլովին մէջ
եւը կը փոխէին իւի։ մեւա, միւսոյ, եւն,
այսպէս արդի մեօք, ձեօք, եօթն, արդեօք
ձեւերը կը զրէին՝ մեւը, ձեւը, եւթն,
արդեւը, եւ նոյն իսկ մեաւը, ձեաւը,
եաւթն ձեւերով։

Եւ երկրաբառը լծորդ է աւ երկրաբ-
րառին ալ, իջեւան, իջաւան, մայրաւոր,
մայրեւոր, հարկաւոր, հարկեւոր, Արտե-
ւան, Արտեւան։

Ինչպէս աւ երկրաբառը օ ի կը փո-
խուի հոլովմանց յոգնակի գործիականին
մէջ բաղացաւը, բաղացօք, այսպէս եան
ալ եօքի կը փոխուի, եկեղեցեաւը, եկե-
ղեցեօք, եւն։

Աչ օ ի փոփոխումը միայն հոլովմանց
յատուկ չէ, այլ նաեւ բառերու, երբ աչն
վերջ բաղաձայն զայ, թէ ոչ՝ կը մնայ,
ինչպէս օր (աւր), աւուր։ Օգոստոս
(Աւգոստոս), եւն։

Եշ զիրը նշանբազիր է երկրորդ հոլով-
ման. համբ, համեր, աստղ, աստեղ, նոյ-
պէս երկրորդ լծորդութեան սիր — եմ։

Եշ զիրը հին հայերէնի պարզ արմատ
ունեցող բայերուն կատարեալ եղ. գ.
դէմքին սկիզբը կը դրուի՝ իրը նեցուկ.
թող - ում, թող կամ եթող. բեր - եմ, բեր
կամ երեր. տես - ան - եմ, տես կամ
ետես. եչը կը փոխուի և - ի՝ եթէ այդ
դէմքը ձայնաւորով սկսի. առ - ն - ում,
առ կամ եառ, օծ - ան - եմ, օծ կամ
եօծ, եւն: Այս յաւելումը աւելի եւս ճոշ
խարսր կը գործածէ յոյնը՝ ոեւէ բայի
թէ անկատար և թէ կատարեալ ժամաւ
նակներուն վրայ: Ավայն մերինը աւելի
բանաւոր է, միավանկ դէմքին վրայ է որ
տեղի կ'ունենայ աճումը:

Այդ միավանկութիւնն է պատճառը որ
մեր տամ եւ զնեմ զարտուղի բայերուն
կատարեալ ժամանակի միավանկ դէմքեւ
րուն վրայ եւս եկած հանգչած է այդ եչը.
աամ բային կատարեալը բատ օրինի պէտք
է ըլլար.

տու, տուր, տ. տուաք, տուք. տուն.
եչը եկեր կերպաւորեր է. ետու, ետուր,
ետ, տուաք, ետուք, ետուն, տուաքը երկաւ
վանկ ըլլալուն չէ ընդունած եչը. նոյնը
եւ դնեմ բային կատարեալին մէջ. եղի,
եղիր, եղ, եղաք, եղիք, եղին, եղից,
գեցես, եւն:

ԵՀ զիրը օտարներէ մեզի հասած շատ
բառերու առջեւն ալ աւելցած է՝ հայկակ
երանգ մը տալով անոնց. այսպէս

| | |
|--------------------------------|-------|
| Երան (ք) (մէջք եւ առնականք) | رَان |
| Երանգ | رَنْك |
| Երաշխ(ք) | رَخْش |
| Երասան | رَسَن |
| Երակ | رَك |
| Երամ | رَم |
| Երամակ | وَمَك |

Երիտասարդ սարդ (ամ, տարի), թէ-
tak, հայր գեռահաս:

Դաւասարդ (ամանոր, նոր տարի) առ-
սարդ (պառաւ), եւն, եւն, (հմմտ. թի-
րեաբեան, Արիահայ բառարան):

Ե; զիրով բառ չի վերջանար, հին ձե-
ռագիրներու մէջ կը տեսնուի երբեմն թէ,
եթէ, զրե, եւն, բայց խափանուած է:
ԵՀը իրմէ վերջ հոյ կուզէ այդ պարա-
գային, ինչպէս զեհ, հրդեհ, նժդեհ, վեհ,
նսեհ, պատեհ, եւն:

ԵՀ զիրը բառերուն սկիզբը պէտք է
հնչել կարճ իհ, երազ, երես, երկինք, եւն:
Այս եշին ուղղագրութիւնը ոեւէ դժուա-
րութիւն չի ներկայացներ, եւ ևս չեմ

կարծեր որ ուսուցչական երկայն կեանքիս
մէջ պատահած ըլլամ սխալի մը: Պուլսոյ
թերթերէն ոմանք Եկոտի գուլէ, Եկնի ճա-
մի զրելով՝ անհեթեթ սխալ մը կը գոր-
ծեն, ևտեւ, ևնթակայ զրած ատեննիս է
զրին պէտքը չենք զգար, Ետի, Ենի պէտք
է զրել՝ առանց և - ի:

Բառավերջի եւ բառամիջի չչերուն պի-
տի ջանամ բանի մը ընդհանուր կանոններ
գնել հոս:

Վերջավանկի՝ մէջ երկու բաղաձայնէ
առաջ միշտ եչ, չեղզ, խեղդ զեղիս, եղծ,
եղկ, զեղծ, մեղմ, թիթեղն, զեղջ, կեղու,
մեղը, յեղց, երբեմն, նենց, տենդ, տենչ,
շեշտ, շաւեշտ, հեշտ, զգիստ, բարձրա-
բերծ, պերճ, ջերմ, ծերպ, վերջ, աղերս,
աշակերտ, սերմն, յաւերժ, եւն, եւն:

Սիսալ է մեղը զրել, զի երկու են բա-
ղաձայները, պէտք է զրել մեղը, ինչպէս
մեղը, տեսր, եզր, են: Նոյնպէս շատերը
յաւերժ կը զրեն, երբ մէկ է բաղաձայնը
և կը զրուի յաւերժ, բայց երբ երկու է,
յաւերժ, որմէ յաւերժահարսն:

Բացառութիւն ըլլալով միայն եղեղն
բառը կայ որ երկու բաղաձայնէ առաջ
և ունի փոխանակ եչի, եւ բէշէ բառը

(բէշկ մշկոյ, մուշկի կատու), չհաշուելով
թեկն բարը՝ որ անշուշտ սխալ է եւ պէտք
է իր ուղիղը թեկն գործածել, ինչպէս կը
տեսնուի մեր հին մատենազրութեան մէջ.
կան դարձեալ ի մէնջ եւ ի ձենջ յոգ.
բացառականները:

Բայց երկու բաղաձայն ըսելով՝ յոգնա-
կիի ըէն պէտք չէ հասկնալ, այդ ըէն
բաղաձայն չի համարուիր, արմատական
երկու բաղաձայնէ առաջ է որ եչ կու-
գայ. ուստի չենք կրնար օրէն(ը)ը օրէնք
զրել, չէնքը՝ չենք, գէմքը՝ զեմք, են. այդ
ըէերը յոգնակիի նշաններ են որով եւ մէկ
բաղաձայնով կը համարուին այդօրինակ
բոլոր բառերը:

Բառավերջի մէկ բաղաձայնը կընայ
եչ ալ առնել և ալ:

Տես Գիմի դասին մէջ եզ եւ կը վեր-
ջերը, Դայի դասին մէջ եղ եւ կը վերջերը:

Եղ

Լզ

Եղ (մէկ, մէկ
համար)

գէղ (ճեղք, բիծ.
զզած).

զեղ (ճեղք)

դէղ

բեղեղ

արալէղ

մեղ

կէղ

քեղ

ողջակէղ

Ճ

*մէզ
զումէզ
քարտէզ
պարտէզ
ասպարէզ
երէզ
շրէզ (սինձ, քիշ
բիշ).*

*Ե**Լ*

?

*Բէժ (ծածկոցք,
վարագոյն)
խէժ (խէժ)
կէժ
յաւէժ
վրէժ*

*Ե**Լ**Ա*

*Սագայէլ
Սամայէլ
Միքայէլ
Գաբրիէլ
Ուրիէլ
ասպրիէլ*

*Կ**կէլ**արգել**ընդել, ընտել**թէլ**վայել**անել**յել**աւել**առաւել**ելեւել**ել(ք)**իւել(ք)**վայել(ք)**արեւել(ք)*

Դարձեալ եմ վերջացող բոլոր բայեւ-
ըուն անորոշ զերբայները, մտնել, տես-
նել, ելլել, եւն, եւն :

Ինչպէս կը տեսնուի վերեւ դրուած
օրինակներէն՝ հայ լեզուն ել վերջացող
բառ չունի, եղածները հայազգի անուն-
ներ չեն :

b/a

| | |
|--------------|----------|
| Զեխ (զեղիս) | մառեխ |
| մեղեխ | սեխ |
| սեղեխ | մարեխ |
| մեղմեխ | պարեխ |
| նեխ | մորեխ |
| մանանեխ | որեխ |
| կեննեխ | ցեխ |
| մառեխ (Հրատ) | ալսցիփեխ |

b/d

b/d

| | |
|---------------|----------|
| Կեծ | մեհծ (ք) |
| ասղնածեծ | |
| հեծ | |
| մեծ | |
| ցեծ (քաջահաւ) | |

b/l

b/l

| | |
|-----|---------|
| Եկ | շեկ |
| բեկ | ատրաշեկ |

| | |
|-----------------|--------|
| չորաբեկ | երեկ |
| սաբեկ | պատշեկ |
| աղերեկ | |
| ծներեկ | |
| խեցըեկ | |
| իրազեկ | |
| սպահեկ | |
| դեկ | |
| դղեկ | |
| փեճեկ | |
| ճայեկ | |
| ինքնեկ | |
| սեկ | |
| ալեկ | |
| սարեկ | |
| պարեկ | |
| երեկ | |
| սերեկ (սեկ, կա- | |
| շիէ խուփ) | |
| ցերեկ | |
| նորեկ | |
| երթեւեկ | |
| թեկն | |
| բեւեկն | |

ԵՇ

| | |
|----------------|-----------------|
| ԵՇ (ն՛չ, ն՛վ) | ոլեհ (ռմկ, զէնք |
| գեհ (փոս, վիհ) | յեհ (վահ) |
| հօս ոչխարաց) | վեհ |
| դեհ | նսեհ |
| նժդեհ | պատեհ |
| հրդեհ | |

ԵՇ (Զայնարելութիւն):

Եղ

| | |
|-----------------------------|-----------|
| Եղ (ըլլալլր, ըսշ տեղծում | անեղ |
| բեղ, բազմաբեղ | բանեղ |
| գեղ (գեղեցկու թիւն) | անձնեղ |
| գեղ (գիւղ) | զագանեղ |
| զառագեղ | չեղ |
| տգեղ | տաշեղ |
| գեղգեղ | ուշեղ |
| ոգեղ | ընչեղ |
| քաղցեղ | պղպեղ |
| ահեղ | կոճապղպեղ |
| հեղ | դարապղպեղ |
| զահեղ | ջեղ |
| փառահեղ | առեղ |
| բաղեղ | տեղ |
| հեղեղ | ետեղ |
| սիղեղ | զետեղ |
| մղեղ | անկաստեղ |
| ուղեղ | պաստեղ |
| ճեղ | սկուտեղ |
| մեղ, անմեղ | հանճարեղ |
| չքմեղ | բորեղ |
| յեղ, խելայեղ | բիւրեղ |
| անյեղ | զօրեղ |
| բազմայեղ | ցեղ |
| զոյեղ | հաւեղ |
| նեղ | շառաւեղ |
| | փեղ (փիղ) |
| | չքեղ |
| | ազառքեղ |

Խակ լշ, գէղ (գեղ, թեղ, շեղջ) – թէղը
(շարք թելերու):

b^a

?

սանտրին

ունական

բանական

բառական

b^cԲՃէ (ջուլհակի
սանտրին բըսա
նելիքը)գէճ
գուռէճ (սալամբ,
թռչուն մը)վէճ
բուէճ**b^e**դէժմ
ապադէմ (անհա
րիս)վէժմ
էժք (դրան բաշ
նալիին ծակը)**b^d**

բմ

բհմ

եղեմ

թեմ

դժինեմ

կեմ

համեմ

շեմ

ռեմ (ռխ, ռեմաշ

կալ,

նսեմ ռիմակալ

ռիմակալ)

վսեմ

կուսեմ

սքեմ

եւ բոլոր եմ վերա

ջացող բայերը

b^fԲԵՆ (բ)
այբուբեն**b^g**դէն (ձայնաբկ.
ապրիս)

| | |
|-------------------|------------------|
| գեն | բարեն (կուսէ) |
| աղեն | ճերմակ շապիկ) |
| զեն (զո՞ն) | անդէն |
| կեն (կ) | արդէն |
| մեն (մ) | շէն |
| ատեն (ատեան) | ապազէն |
| զեհեն (զեհեան) | առնազէն , աս- |
| իրեն (իրիեան) | պազէն |
| ցորեն (ցորեան) | մեզէն |
| եւ բոլոր եմ վեր- | ձեզէն |
| ջացող բայերուն | քեզէն |
| սահմ. ներկ. յոզ. | հելլէն |
| զ . զէմքերը . կը | ոմբկէն |
| բերեն. ապանի. | հիկէն (հիբար.) |
| պիտի բ ե ր ե ն . | ինչպէս |
| թէական . ե թ է | նզնկէն (շատ ճիւ- |
| բերեն. սուոր. բե- | զերով) |
| րեն . թող բերեն . | կոճկէն |
| եւն , եւն : | թաշկէն |
| | քաշկէն (զարե- |
| | հաց) |
| | հիւսկէն |
| | որկէն (ինչպէս) |
| | ուղկէն (ուղկեան. |
| | չորս մատնա- |
| | շափ) |
| | հէն |
| | արծէն |
| | երեքարձէն |
| | մօհղէն , եւն , |
| | պատճէն |
| | ամէն |
| | հիմէն |
| | շէն |
| | կապէն , նք . |

լ^ե

Արսէն
աստէն
փոխարէն
նկարէն
պարէն
անդրէն
այդրէն
խորէն
այսրէն
օրէն
անօրէն
համօրէն
զօրէն
անօրէն
Զաւէն
ապաւէն
Ժապաւէն
ծուէն
քէն
ապաքէն
արքէն (խաթերի
համար)

Եշ վերջով բառ չկայ. այլ կայ եշա
վերջով:

Եշա

Եշ

հրաժեշա
կեշա
պարկեշա

Եշ
զԵշ
զեղաղԵշ

| | |
|----------|--------------|
| հեշտ | ուղէշ |
| շեշտ | զոմէշ |
| երեշտ | խենէշ |
| զաւեշտ | պատնէշ |
| պերեւեշտ | կիսէշ (չորի) |
| | հրէշ |
| | խերեւէշ |

Եշտ վերջով բառ չի կրնաբ ըլլալ, որով՝
հետեւ երկու բաղաձայնէ առաջ՝ ինչպէս
ըսուեցաւ վերեւ՝ և չի զար:

bɛ**bɛ**

bɛ (b)

խէշ
առէշ**bŋ****bŋ**

սեպ
ասլեսպ (բերել).
(ողբալ, սիրոս
լոշլուալ)

դէպ
հանդէպ
երաշխէպ
վէպ
ստէպ
հապստէպ
վրէպ
անվրէպ

bɛ**bɛ**

?

tɔ
pɛtɔ (pɛtɔ)
qɛtɔ (qɛtɔ)

մէջ
սնամէջ
ամամէջ
ազոմէջ
չէջ, անշէջ
առէջ
ելեւէջ
ցօղէջք
աչամէջք

Ե՞՞՞

| | |
|-----------|---------|
| Ե՞՞՞ | սեւեն |
| գեռ | կոնքեն |
| դեռ, | բեռն |
| թեռ | բնդեռն |
| ժեռ | թիթեռն |
| խեռ, | ծիծեռն |
| կեռ | ձեռն |
| հեռ | եղեռն |
| մեռ | ձմեռն |
| յեռ | նեռն |
| ջեռ, | սեռն |
| սեռ | լիսեռն |
| տեռ (քօղ) | տիտեռն |
| շղաշատեռ | բաստեռն |
| բեւեռ | |

Լո՞ վերջով բառ չունի՞նք

Ե՞՞՞

| | |
|------|-------------|
| Ե՞՞՞ | գէս |
| լիս | ախաւեղա գէս |

| | |
|-----------------|---------------|
| տես | նարգէս |
| լրտես | հանդէս |
| անտես | ծէս |
| երես | կէս |
| զոգցես | իշակէս (ջորի) |
| կը տեսնես | թիւրակէս |
| ալիտի, եթէ տեսա | կրկէս |
| նես, եւն: | մողէս |
| | կոմէս (կոմս) |
| | միցամէս |
| | պէս, այսպէս, |
| | հւն |
| | քարտէս |
| | Ալէս |
| | ասպարէս |
| | աղուէս |

Եվ վերջ զոյութիւն չի կրնար ունենալ,
 վասն զի ինչպէս ալիտի տեսնենք վ - ի
 դասին մէջ՝ վեւը իրմէ առաջ միշտ ո
 կ'ուզէ: Բառերու մէջ կրնայ եչը վեւը
 դրացի ունենալ՝ երբ բարդ է բառը եւ
 յաջորդ բառը վեւով կը սկսի. ինչպէս
 կարեվէր:

Խոկ եվ երբեք զոյութիւն չունի ոչ
 բառերու մէջ եւ ոչ բառերու վերջը: Եւ
 Ժընելի հեթանոս ձեւը զոր կը զրէին ու
 կը զրեն հայ թերթերը, ուղղակի հայհու-
 յութիւն է լեզուին ոգւոյն դէմ. պէտք է
 զրուի Ժընել, ինչպէս վերեւ, արեւ, բարեւ,

անձրեւ, և նու, եւն - տես թիչ մը վար
Եւ ին տակ:

Եստ

Հաստաբեստ
զգեստ
հեստ
պահեստ
արհեստ
շահեստ
համեստ
հաստամեստ
զալտամեստ
քսեստ
զովեստ
ուտեստ
արուեստ
սովեստ

Լստ

Չի կրնար ըլւ
լալ, որովհետեւ
երկու բաղադայշ
նէ առաջ և չի
զար, ինչպէս տես
սանք վերեւ:

Ետ

Ետ
Ետ ընդ-ետ
զետ
հետ, զհետ
ձետ
ճետ
համետ
սումետ
յետ
նետ
պետ

Լտ

գէտ, խորագէտ
աղէգէտ
համեգէտ
զանգէտ
ողգէտ
դէտ
նենգաժէտ
ախտաժէտ
խելաժէտ
աշխէտ
կէտ

| | |
|--------------|---|
| վարդապետ | անկէտ |
| վարժապետ | աղէտ |
| մարդպետ | պաղէտ (պաղաւ տանք) |
| գենպետ | խայտաբղէտ |
| շպետ (հովիւ) | մէտ |
| ասպետ | առնէտ |
| անջրպետ | պէտ, ա ն պ է տ |
| ցետ | աղպէտ |
| աւետ | աղապէտ, (ասկ բելու չափ կեւ բաակուր) |
| փետ | ումպէտ |
| ահափետ | պարսէտ |
| դաստափետ | վէտ, վէտ վէտ |
| ետդ | պարէտ |
| յետս | բրէտ |
| տետր | աւէտ, շահաւէտ |
| Աանդարամետք | զենեւէտ |
| | յաւէտ |
| | արեգաւէտ |
| | բնակաւէտ |
| | բոլորաւէտ |

Եր

Ե՞ր
այեր
բեր, ձիւնաբեր
համբեր
վշտամբեր
խստամբեր
դժոխբմբեր
անըմբեր

Եր

է՞ր
գէր
ընդէ՞ր
սէր
վէր (ք)
կարեվէր
տէր
ունետէր

| | |
|------------|-----------|
| բանբեր | ուանուտէր |
| պարբեր | հրաւէր |
| ուարբեր | փեսաւէր |
| ուարուբեր | նուէր |
| գեր | աննուէր |
| դեզեր | վատշուէր |
| դեր | չարաշուէր |
| աղանդեր | պատուէր |
| դնդեր | |
| ադնդեր | |
| թեր | |
| աթեր | |
| եթեր | |
| մթեր | |
| ընթեր | |
| առընթեր | |
| ապալեր | |
| քաջալեր | |
| սօլեր | |
| լսեր | |
| ծեր, անծեր | |
| կեր | |
| ազօթակեր | |
| պահակեր | |
| խոհակեր | |
| երդմնակեր | |
| ազօթկեր | |
| ընկեր | |
| պատկեր | |
| հեր | |
| գեհեր | |
| խոհեր | |
| ձեր | |
| եղեր | |
| ձենցեր | |

սաստեր
 լապտեր
 երեր
 աւեր
 վաւեր
 ստուեր
 սովիեր
 մեր
 ներ
 աներ
 վաներ
 ծնկներ
 զիշեր
 եպեր, անհապեր
 ջեր, արեգջեր
 սեր
 կրսեր
 վսեր
 սուսեր
 վեր
 զառիվեր

Եց

լիեց
 նշանալիեց, զրաւ
 լիեց
 հեց
 յեց
 որմայեց
 վեց
 ցեց
 քեց

ընկէց, քօղընկէց
 զէնընկէց
 մէց
 երէց
 հացերէց
 ձեռներէց
 վաներէց
 բարձերէց
 արփերէց
 եղէց (եղանիմի
 սպառնին)

Եց

b²

| | |
|----------|---------|
| Եւ | լոեւ |
| աղբեւ(թ) | ստեւ |
| պարզեւ | արեւ |
| ներգեւ | բարեւ |
| դեւ | արդարեւ |
| անդեղեւ | իբրեւ |
| թեւ | դերեւ |
| թեթեւ | տերեւ |
| ձեւ, տեւ | վերեւ |
| կեղեւ | երեւ |
| քասդեւ | ակներեւ |
| մինչեւ | անձրեւ |
| սեւ | ստորեւ |

*b³**I³*

| | |
|-----|-----------|
| Տես | Քիմի դաշ- |
| | սին մէջ |

*b⁴**I⁴*

| | |
|-----|-----------|
| Տես | Գիմի դաշ- |
| | սին մէջ |

Համառօտելով, վերջավանկին մէջ երկու
բաղաձայնէ առաջ՝ և, մէկ բաղաձայնէ
առաջ կրնայ ըլլալ թէ և, թէ և, վերեւ
արդէն բազմաթիւ օրինակներ զբուհցան,
ուր կան զրեթէ բոլոր և եւ և վերջերը
մէկ բաղաձայնով։ Աշակերտները սակայն

Հայ Լեզու

10

աղիտի կրնան հոս եւս փոքրիկ գործողութեամբ մը ճշդել ձայնաւորին և եւ և լալը. պատկեր, պատուեր. պատկերազարդ, պատուիրան. եչը ընդհանրապէս անփոփոխ կը մնայ. են կը փոխուի ի-ի. տղետ, տղիտութիւն. պետ, պիտանի. զետ, զետարերան, պետ, պետովթիւն. այսպէս առհասարակ բոլոր բառերը:

Եչ զիրը ինչպէս ըսինք՝ հոլովմանց եւ բարդութեանց ատեն չի փոխուիր, բաց ի բանի մը չնչին բացառութիւններէ. ինչպէս, զեւ, զիւի, զիւական. ճետ, հոլովման մէջ ճետի կ'ըլլայ, բայց բային մէջ կը փոխէ ի-ի. անձիտել. թեկն, թիկան, թիկոնք, եւն, եթէ րեկն ճեւը սիսալ համարինք: Կրնայ նաեւ անձայն ըթի փոխուիլ. լիսկոն, լիսուան, թիթեղն, թիթղան, ասեղն, ասղան. թիթեոն, թիթունք, եւն:

Երկու եչ իրարու բով չեն զար երբեք. մէջերնին ոնպատճառ հոյ զիրը կը մոռնէ. թեհեղ, զեհեն, մեհեկան, մեհենական, մեհեանդ, եւն:

Լամ ինչպէս կը տեսնուի երբայական անուններու մէջ՝ և եւ և կրնան մօտ զալ իրարու, թեթղեէմ (թեթղեհեմ) թեկդ-

զերուղ, գեղղի, եւն. կամ են առաջ եւ
ապա և, եւ կամ նոյն իսկ երբեմն երկու
և, թելքաւոն, թելսար, երեւոյթ մը՝ որ
անսովոր է մեր լեզուին մէջ, որ ոչ ձայ-
նաւորի, եւ ոչ ալ բաղաձայնի կըկնութիւն
կը սիրէ:

Աշակերտները պէտք է լաւ ուշ դնեն
որ վերջին վանկէն առաջ գրեթէ միշտ ե
է. (կան քանի մը չնչին բացառութիւններ,
տերութիւն, անօրէնութիւն, տնօրէնութիւն,
ալկոծ, սկկօծ, աղէրեկ, ամէնօրչնեալ,
վրէժինդիր, եւն, որոնց մասին պիտի խօ-
սինք և -ի զասին մէջ). ասոնցմէ դուրս միշտ
ե, եկեղեցի, գեղեցիկ փերեւերտել, եւն, եւն:

Բայերու լծորդութեանց մէջ և ալ ու-
նինք, և ալ: Երբ բայէն առաջ կը, պիտի,
երե, քող մասնիկները գտնուին՝ միշտ և է.
կը բերեր, պիտի չբերեր, եթէ չընկը,
թող չուտեր, եւն, եւն. իսկ երբ բայէն
առաջ կամ վերջը էական բայ մը կայ
իբր օժանդակ, այսինքն բաղադրեալ ժա-
մանակ մըն է, միշտ և. չեմ զիտեր, չի
զիտեր, չէին զիտեր, չեմ ուզեր, չ'ուզեր,
չէիր ուզեր, տեսեր եմ, չեմ տեսեր, ուզեր
էի, չէի ըներ, ըրեր էի, եւն, եւն: Պատ-
ճառը, որովհետեւ կազմուած են բային

անորոշ ու անցեալ զերբայներովը. չեմ ի
զիտել, չեմ զիտել, չեմ զիտեր, տեսեալ
եմ, տեսել եմ, տեսեր եմ. լիւները բէի
փոխուած են, որոնց մասին տես Լիւնի
դասը:

Ուրեմն և - ը բառերուն սկիզբը կարճ
իւ - ի ձայնն ունի, եւ երբեք շփոթութեան
տեղի չի տար, բառերուն մէջ կարճ և - ի.
ուզգագրութիւնն ալ՝ եթէ նկատի առնուին
դրուած զիտողութիւնները՝ շատ զիւրին է:

Եւրոպական օ, է զրերուն կը համա-
պատասխանէ, եւ ձայնաւորի քով եւ բա-
ռերուն վերջը և - ի կը փոխուի, Էնեաս
Ենեաս. Europe. Եւրոպէ. Mentor.Մեն-
տոր. Merope. Մերոպէ:

Իբր թիւ 5. զինզերորդ:



ՅԱՆԿ ՆԻԽԹԵՐՈՒԻ

Ա. Զայնաւոր զիր. լծորդ է ե - ի, ը - ի, ի - ի, ո - ի.
84. իրր ժխտական. 84. այրով վերջացող բառեր. 85.
հոր յ կ'ուզէ անպատճառ. 85. այ վերջով բառեր 86-88.
ոռուահայց յ - ի կրմառումը. 88. ոչայ սեռականավերջ.
89. երկու այր իրարու կիա. 90. ա - ի կորուսոր. 90-91.

Բ. բաղաձայն. արմատ զիր. 92. լծորդ է պ - ի, չ - ի,
վ - ի, 92-93. իրր ժխտական. 93. իրմէ առաջ զ զիրը
կ'ուզէ, 93. իրմէ առաջ մ կ'ուզէ. 93-95. մ զբէն վերջ
կը զեղչուի. 95. ար սկիզբով և վերջով բառեր 96.
աղք վերջով, 96. աղք. 96. արք, եղք, եմք, երք, իք,
իմք, որ վերջով. 96-97. ողք, ովք, որք, ոռք, ոչղք,
ումք, ոչք վերջով. 97-98. Յ զրէն վերջ եկած բառ
զամայններ. 98-99. — Բրդիլ և փրթիլ. 79:

Գ. բաղաձայն. արմատ զիր. 100. լծորդ է կ - ի ք - ի,
չ - ի, ժ - ի. 100-101. ագ սկիզբով և վերջով բառեր.
101-102. ազգ, այզ, անզ, եզ, եղզ, ենզ, երզ, եզ,
իզ, իք, իզն, իզդ, ինզ իրզ, իշզ վերջով. 102-104.
ոզ և ոզ, ոյզ և ոյզ, որզ և որզ, ոչզ և ոչզ, ունզ
և ունզ, ունզն վերջով. 105-106. զիմէն վերջ կամ
առաջ եկած բաղաձայններ. 106-7. բառավերջի գ և
ց. 107:

Դ. բաղաձայն արմատ. լծորդ է տ - ի, չ - ի 108.
զիմորոշ յօդ. 108. երթին արմատ բառերու ծայրը կ'ա-
ւելնայ. 109. ադ և ար սկիզբով բառեր. 109-110.

աղ, աղի, աղիկա, եւն. 110. զո՞ր թէ հոս 111. ադ եւ
ար վերջով բառեր 111—112. ազգ եւ ազր, աղջ, այդ,
այր, անդ եւ անր, աշդ եւ աշտ, առդ եւ առր. 112
—116. արդ եւ արր, եզ եւ եր, եղան եւ եղը, ենդ եւ
ենր, երդ եւ երր, եդ եւ եր, իդ եւ իր, ինդ եւ ինր,
իլդ եւ իլր, իշտ, իրդ եւ իրր, իւր, ոդ եւ որ, ոյդ
եւ ոյր, ով. 116—119. որդ եւ որր, ուզդ եւ ուրր,
ուզդ եւ ուզր, ունիդ, ուրդ եւ ուրր, օդ եւ օր. 119—122.
բացօթեայ եւ ոչ բացօդեայ. 123. Դայէ վերջ եկած բա-
ղամայններ. 123.

Ե. ձայնաւոր. Լծորդ է կ—ի, ք—ի, ի—ի, ո—ի. 124.
բառերուն մէջ թարմասար. 124—5. եա, եւ երկրար-
բառները. 125. եւ լծորդ իշ եւ եաւ եւ աշ երկրար-
բառներուն. 125—6. կ'աւելնայ իրը նկցուկ. 127—128.
ե զիրով բառ չի վերջանար. 128. իրմէ վրրջ չ կ'ուզէ.
128. ե—ը երկու բազմամյնէ առաջ. 129—130. մէկ
բազմամյնէ առաջ. 130. եզ եւ եզ, եժ եւ եժ, ել եւ ել,
եխ, եժ եւ եժ, եկ եւ եկ, եւ եճ եւ եճ, եղ եւ եղ, եճ եւ
եճ, եմ եւ եմ, են եւ են. 130—137. ելու եւ ել, ել եւ ել,
եկ եւ եկ, եզ եւ եզ, եռ եւ եռ, ես եւ ես, եր եւ եր,
եզ եւ եզ, եսու եւ եսու, ետ եւ ետ, եր եւ եր, եց եւ եց,
եզ եւ եզ, եփ. 140—145. ե—ը անփոփոխ. 145. երը
փոփոխական. 145—146. երկու ե իրարու բով կու զմն.
146. վերջին վանկչն առաջ միշտ ե. բացառոթիւնները.
146. բայերուն մէջ ե՞րը ե, ե՞րը կ. 147.

Երրեր եւ ոչ թէ երրեր. 38.

Գարթում եւ ոչ թէ զարթնում. 20.

Ջեղչ եւ ոչ թէ զեղչ. 6.

Աարդալով «Բարձրագանը »ը. 31—48.

Աը, կու. 56—7, 70—1.

Հայ լեզուի Այլուրենը. 83. — Հայ լեզուն եւ Հայ

Դառավարութիւնը. 48. Հայ կառավարութիւնը եւ Հայ
Հեղուն. Թէքէհան - Հայոց Ապդան. 61.

Յ. 56.

Յանած. 20.

Յարդածածկ. 0.

Յենած. 20.

Յեշմ. 43.


Ո. 58, ոչ 54.

Չ Յ, չ, Յ. 4-8. — Յ, չ, Յ, Յ, հէն, 12-20. 67

- 70. Արտակեղեց ոչ ոչ թէ սրտակեղեց. 39.

Փրթիւ, 79.

Ո զիրը, 59.



Buchleinband von
JOSEF ERDMANN
BONN, Dottendorferstr. 144

